



ՀԻՄ

Արևիկ

Կրճիկ  
Բնակարան  
Բնակարան

# Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Մեր թագնապը .	ԿԻՐԻՆՂ Բ. Պատրիարք Թ. Երուսաղեմի	Երես 198
<b>ԽՄԲԱԳՐԱԿԱՆ</b>		
— Պապեսինը՝ երեկ եւ այսօր (Բ).		198
<b>ԿՐՕՆԱԿԱՆ</b>		
— Հայաստանեայց եկեղեցին (Վերջ) (11).	Ե. Վ. Տ.	202
— Ժամանակին հետ.	Ե. Վ. Տ.	204
<b>ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ</b>		
— Դառն աղօթք.	Ն. ԿԱՏԱՐ	207
— Մահուան.	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	162
<b>ԱՌՕՐԵԱՅ ՀԱՐՑԵՐ</b>		
— Մի՞ք եւ Սիրս.	Յ. ՕՇԱԿԱՆ	208
<b>ՀԻՆ ԵԶԵՐ</b>		
— Գրիգորի Նարեկացոյ քարոզ.	Հրատ. Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ	213
<b>ՊԱՏՄԱԿԱՆ</b>		
— Կիլիկեան ամրոցներ — Անաուաթա (Վերջ) (4).	ԱՐՏԱՆԱԶԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ	215
<b>ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ</b>		
— Յրամաական քննադատութեան երեք սիւները.	Ամփոփեց ՊԱՐԳԵԻ ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ	220
<b>ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ</b>		
— Երածօտութեան պատմութիւնը (3).	ՕՆՆԻԿ ՈՒՂՈՒՐԻՆԱՆ	224
<b>ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ</b>		
— Ականց Անապատ կամ Ակներոյ վանք.	Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ	227
<b>ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ</b>		
— Վիպասանական հայերեն.	ՊՐՈՖ. Հ. ԱԶՈՒԵԱՆ	230
<b>Սուրբ Տեղեաց հոգատարութեան խնդիր.</b>		
		234
<b>Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԵՆ</b>		
— Տրտում եւ արիւնք օրերու պատմութիւն.		236
— Մեր Ե. Սեւյոնեանք մեր մէջ.		237
— Գեր. Տ. Խորեն Ծպս. Բարոյեանք մեր մէջ.		237
— Ամսօրեայ լուրեր.		239

## Բ Ա Ժ Ն Ե Գ Ի Ն

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգրին Է՝ բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 10

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆՆԻԿ Է

Հասցէ՝ *Rédaction de la Revue Arménienne SION*

*Patriarcat Arménien, Jérusalem-Palestine*

# Մ Ի Ո Ն

ԻՖ. Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Ր Զ Ա Ն

1948

Յ ՈՒՆԻՍ-ՕԳՈՍՏՈՍ

Թ Ի Ի 7-8

## Մ Ե Ր Տ Ա Գ Ն Ա Պ Ը

ՍԻՈՆ իր Մայիս-Յունիս միացեալ թիւերուն մէջ արցունքոտ ու արհնոտ էջերով սկսաւ պարզել ողբալի ծալները այն դժբախտութիւններուն որոնք նոյն ամիսներուն վիճակեցան Մեր Ս. Աթոռին եւ անոր հօտին՝ իբր արդիւնք Ս. Երկրի ներկայ հաղափական թագնապին:

Որքան ալ անխուսափելի Մերձաւոր Արեւելի պատմութեան ուսանողին եւ հաղափազէսին համար, որքան ալ իր նկարագրով ու հանգամանքներով սարբեր Հայ ժողովուրդի ցարդ կրած պղծներէն ու արհաւիրքներէն, մեր թագնապը իր ընդարձակ համեմատութիւններով ու իր անմիջական ու հեռաւոր հետեւանքներով՝ անոնց կը հասնի, եւ հետեւաբար բովանդակ հայութեան կարեկցութեան ու անմիջական օժանդակութեան արժանի:

Մայիսէն ի վեր պատահած դէպքերը ու ակերները կը հաստատեն մեր ըսածները, ու որոշ կերպով ցոյց կուտան գալիք ահաւոր վայրենանք՝ եթէ տարունակուին կռիւները: Ռուսներու եւ հրազէններու հետ՝ սնտեսական եւ նիւթական այլ եւ այլ դժուարութիւններ բոլորովին պիտի խորհակեն ինչպէս Պաղեստինի ամբողջ ժողովուրդի, նոյնպէս եւ մեր Ս. Աթոռի կենսական տաները ու այն անհրաժեշտ պայմաններն ու ազդակները՝ որոնցմով կը գոյաւորուի ու կ'երազխաւորուի մեր ամբողջ կեանքն ու գործը:

Կ'ընդունինք թէ՛ Երուսաղէմի Ս. Աթոռը իր 1500 տարիներու կեանքին մէջ տաս անգամներ զտնուած է նմանօրինակ եւ նոյնիսկ ակելի դատան կացութիւններու առջեւ, բայց պէտք է ընդունիլ նաեւ թէ՛ եթէ վերապրած է ան ու տարունակած իր առաքելութիւնը՝ ասիկա շնորհիւ այն անվերապահ օգնականութեան է գոր Հայաստանեայց Եկեղեցւոյ նուիրապետութիւնը եւ Հայ ժողովուրդը միասնաբար եւ միահամուռ ջանքերով ընձեռած են Ս. Աթոռին, չընկրկելով ոչ մէկ զոհաբերութեան եւ դժուարութեան առջեւ: Ուրեմն, եթէ պատմութիւնը անխուսափելիօրէն պիտի կրկնուի իր դառնութիւններով, անիկա պէտք է կրկնուի նաեւ իր յաւէտ յիշատակելի քաղցրութիւններով: Անխախտ է մեր հաւատքը Աստուծոյ նախախնամութեան վրայ եւ

հաստատուն է մեր վստահութիւնը Նորին Ս. Օծուփին Վեհափառ Հայրապետի եւ իր Եկեղեցւոյ բովանդակ կղերականութեան եւ ազգի լուսեան սիրոյն վրայ, հանդէպ Ս. Երուսաղէմի նուիրական Աթոռին ու կը հաւատանք թէ անոնք պատրաստ են իրենց նախահայրերուն ոգւով մեզի կրկնելու Տիրոջ հրաւերը «Հայցեցէք եւ զտիկ, բաղիւցէք եւ բացցի ձեզ»:

Այս վստահութեամբ եւ հաւատով գոսեպնդուած՝ յանուն մեր նուիրական Աթոռին եւ Միաբանութեան, եւ յանուն մեր սիրելի ժողովուրդին՝ անմիջական օգնութեան կոչ կ'ուղղենք բովանդակ Հայութեան, մէկ կողմէ պահանջելու մեր Ս. Աթոռոյ եւ մեր Սուրբ Տեղեաց, կէտեցեաց եւ վանօրէից պահպանութիւնը եւ միւս կողմէ ազատելու մեր սիրելի հօտը իր կրած աղէտի նիրաններէն:

Նորին Ս. Օծուփին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը իր անգրանիկ սրբաւառ Կոնդակին մէջ ոսկեղէն բառերով բոլոր ժամանակներու համար արձանագրած է Ս. Երկրի, Ս. Տեղեաց եւ Երուսաղէմի Ս. Աթոռոյ արժէքն ու արժանիքը Հայ ազգին համար. — «Տիրաւանդ ողջոյնս նաեւ Ձեզ՝ Ամենապատիւ Տ. Կիրեղ Պատրիարք Հայոց Երուսաղէմի եւ Հայրական Օրհնութիւնս Միաբանական Ուխտիդ: Ս. Երուսաղէմի Պատրիարքական Աթոռը իր սրբազան վայրերով, ուր ծնուել է աշխարհի Փրկիչը, որ եղել է Նորա մկրտութեան սրբազան աւազանը, ուր հնչել է Փրկչի աւետարանը, ուր լուսել է Նորա կենդանի ու կենարար Բարոզը՝ Հայ Ազգի պարծանքն է, Հայ Եկեղեցուն եւ նորա հօտի Մերութիւն Մերոցը: Դեպի այդ նուիրական վայրերը դարձած է նաեւ համայն Բիւսոնեայ աշխարհի ջախջախը:

Հայ Եկեղեցուն եւ Բիւսոնեայ աշխարհի այդ նուիրական Մերութիւնների պահպանութեան ու պայծառութեան համար է, որ Դուք՝ Ս. Յակոբեանց Միաբանական Ուխտիդ հետ՝ օր ու զիշեր տնում էք: Աստուծային խնամքն ու հովանիին եմ հայցում Ձեր եւ Ուխտիդ վերայ, որպէսզի սրբութեամբ զօրանաք, Բիւսոնեական ջերմեռանդութեամբ անիք եւ կենդանի օրհնակ հանդիսանաք բոլոր այցելու ուխտաւորներին, որպէսզի նոքա պատկառանքով յիշեն Ս. Տեղերն ու Միաբանութիւնը եւ՝ Բիւսոնեական հաւատով զօրացած ու վերածնուած՝ զառնան իրենց վայրերը: Մաղթում եմ Բարձրեային, որ Ս. Յակոբեանց վանքն իր ժառանգաւորաց դպրոցով Բիւսոնեական կրօնի Բարոզութեան սերմնաբան եւ լուսատու ջան հանդիսանայ Հայ ժողովրդի համար եւ սերս կապ պահպանէ Ս. Էջմիածնի եւ Մայր Հայրենիքի հետ, ինչպէս ցարդ»:

Կոնդակի Սաղիմական այս հաստատու իր տղերուն մէջ կը յայտարարէ հայ ոգիին եւ հայ սրտին զգացումները մեր սրբութիւններուն հանդէպ: Նորին Ս. Օծուփեան եւ ազգին համար Տէրունական սուրբ վայրերը մեր Մերութիւն Մերոցը կազմած են ու կը կազմեն: Այս նօզրիս բացատրութեան մէջ Նորին Ս. Օծուփինը Քահանայապետաբար Սուրբ Տեղեաց մէջ կը փոխադրուի ու կ'ըլլայ, ինչպէս իրաւապէս, անոնց գերագոյն պատգամը: Այդ իսկ պատճառաւ միեւնոյն ժամանակ կը հանդիսանայ Աւետեաց Երկրի նորագոյն Մրբազան Հրաւիրակը եւ այդ այն օրերուն երբ ինք պիտի հանդիսանար մեծագոյն Հրաւիրակը Երկրին Հայրենեաց: Սուրբիւ սրբազան զգացում-

ներու զմայլելի զուգորդութիւն եւ ներդաճակութիւն կը տեսնուի Նորին Ս. Օծուքեան եւ իր եղանակալիցասակ նախորդի Խրիմեան Հայրիկի հոգիներուն մէջ: Այս ցոյց կուտայ թէ հախիւր տարիներու անջրպետը իր հսկայական յեղատեսչութեամբ բաւական չէ եղած փոխելու տիպարը Հայաստանեայց Եկեղեցւոյ հարազատ Քահանայապետներուն. անոնց միտքերուն եկուսեցը Հայ ժողովուրդի գոյութեան, ապահովութեան եւ բարօրութեան համար գաղափարի եւ զգացումի նոյն եկուսեակը կը ծնի, յանձնարարելու հարազատ տիպարն ու նկարագիրը Հայ Յեղիմ:

Մեր տուայտանքի այս օրերուն երբ կ'ապրինք միայն Աստուծոյ ողորմութեամբ, մեզի համար իսկապէս մեծ մխիթարութիւն ու փառաբանութիւն է հաւատարմութեամբ Հայութեան մեծ Քահանայապետը իր Մերութիւն Մերոցի մէջն է, եւ իր հրաւերին անսաղով իր տուրջ կը գտնուին ի սփիւռս աշխարհի ցրուած իր զաւակները ի խնդիր փրկագործութեան: Քաղցր է մեզ զգալ թէ անոնք մեզի հետ են ու մենք պիտի չբաժնուին միջեւ որ փարտաքին մեր եւ մեր ժողովուրդի գլխուն վերեւ դիզուած սեւ սեւ տմպերը — արուեստական, անհրաւիր ու անարդար —, միջեւ որ ծագի Աստուծոյ խաղաղութեան արեւը Ս. Երկրի երկնակամարին վրայ: Աւելի քան երբեք հաւաստի, յոյսի եւ սիրոյ այս զգացումներով է որ պիտի ապրինք մենք եւ մեր Միաբանութեան բոլոր անդամները, որպէսզի աւելի քան երբեք արթուն եւ անբարթ մնան մեր այնքան Սիոնի Հայաստանեայց կանթեղին վրայ — որ չմարի: Այ՛ն ան պիտի չմարի, այլ պիտի ցոլայ յաւիտեան «Լուսատու ջահ հանդիսանալու Հայ ժողովուրդին համար», համաձայն Մերազան Քահանայապետի փառաբանին ու համոզումին: Ինչպէս Արագածի կանթեղը Սուրբ Լուսաւորչի արցունքներովը անեղջ կը մնայ, այնպէս ալ մեր Սիոնի կանթեղը Հայ ժողովուրդի արցունքներով, ուրիշ խօսով՝ անոր կարեկցութեամբը եւ օգնութեամբը:

Կը վստահեցնենք բոլոր մեր սիրելի ազգակիցները թէ եթէ մեր եւ մեր ժողովուրդի վիճակն ու հոգը սահմանազանցութիւններ ըրած չըլլար, մենք պիտի չուզէինք մեր թեմի սահմաններէն դուրս հանել զանոնք չխայծանելու համար միւս գաղութներու ներքին բարեփոխական, եկեղեցականութիւն, ու ազգօգուտ ձեռնարկները: Եւ սակայն երբ Երուսաղէմի ապահովութեան մասին Հոգեւոր Պետերուն տուած բոլոր հաւաստիացումներն ու յոյսերը ի դերեւ ելան արդէսայի դէպքերու հոսանքին առջեւ, ու երբ խորհակուցեան մեր եւ մեր ժողովուրդի ինքնաբաւութեան եւ ինքնապատկանութեան թումբերը, այն ասեմ այլեւս մեր սրբազան պարտականութիւնը նկատեցինք Ազգին հասցնելու մեր դժբախտութեան դաժան լուրը, վասնզի այն ինչ որ մենք եւ մեր Միաբանութիւնը կոչուած էինք պատկանել ու պահպանել առանձինն, կը բովանդակուէր ամբողջ գաղութի մը փրկութեան գործը: 10.000էն աւելի էր անոր անդամներուն թիւը, մեծ մասամբ կիլիկեցիներէ բաղկացած եւ կեդրոնացած Երուսաղէմի, Յուպլի եւ Հայձայի մէջ: Շնորհիւ իրենց աշխատասիրութեան՝ տեսնական բարեկեցիկ վիճակի մը տիրացած էին եւ պատուաւոր դիրք էին կառավարական հանրային զանազան հաստատութեանց մէջ, ինչպէս նաեւ առեւտրական եւ արհեստներու մարզերուն մէջ: Բացի Ս. Աթոռոյս եկեղեցիներէն ստացուած հոգեւոր սնունդէն, կը վայելէին նաեւ անոր հոգատարութեան եւ ղեկավարու-

քեան սակ կազմակերպում լարժարաններու տնմային դաստիարակութիւնը եւ ունէին աւելի քան 1500 մանկապարտէզի, նախակրթարանի, երկրորդական լարժարանի եւ համալսարանի աւակներն եւ ուսանողներ: Մերձաւոր Արեւելիի Հայ գաղութներուն մէջ նախանձելի դարձած էին իրենց ազգասիրական եւ բարեսիրական զոհաբերութիւններով: Յայտ Պաղեստինի կառավարութեան անոնք ամէն տեղ «օրինակելի համայնք» կը կոչուէին եւ կը վայելէին երկրի ազգաբնակչութեան համակրանքն ու վստահութիւնը: Սակայն, դարձեալ բայիսի անողոք մէկ հարուածով անոնք եւ անոնց ընտանեկան բոլոր անդամները զրկուեցան իրենց արդար վասակի արդիւններէն, իրենց տունէն ու ստացուածքներէն, եւ մասնուեցան աստեղական ու անորոշ վիճակի մը: Թէ ինչու՞ այս ամէնը, ասիկա ուրիշ տեղ եւ ուրիշ ժամանակներու մէջ պիտի բացատրուի անուրիշ. մեզի այժմ պարտ է կ'իյնայ միայն յայտարարելու եւ վկայելու թէ անպարտ է մեր ժողովուրդը, մտուր՝ իր ձեռները եւ հանգիստ իր խիղճը: Ան՝ ինչպէս ուրիշ տեղ նույնպէս Պաղեստինի շինարար տարրերէն մին էր եւ նպաստած անոր ընդհանուր զարգացման ու յառաջդիմութեան, սիրած էր երկիրը իր նախահայրերու անխառն սիրով: Առանց Արարան մտնելու՝ ոչ մէկ քաղաքական պահանջ ունեցած էր ցարդ ու կ'ապրէր անկողմնակալ խաղաղութեան մէջ իր դրացիներուն հետ: Մեր այս պատուական ժողովուրդի Ս. Երկրի մէջ մնացողները Ս. Աթոռոյս վանքերուն մէջ սպասան գտած են ու կ'ապրին մեր նախագահութեան սակ կազմում Խնամասարական Մարմնի մը հոգածութեան ներքեւ: Երուսաղէմի բնիկ հայութիւնն ալ Հայոց թաղի եւ հին քաղաքի այլեւայլ թաղերուն մէջ, իսկ անոնք որ երկրէն դուրս գաղթած են եւ այժմ մեծ մասամբ կը գտնուին Ամեր-Յորդանանի, Սուրիոյ եւ Լիբանանի մէջ, դժբախտաբար չեն կրցած ունենալ իրենց Խնամասարական Մարմինները, տեղական դժուարութիւններու պատճառով: Անհամբեր կը սպասեն այդ դժուարութիւններու բարձման եւ նեղրիտ տեղեկութիւններու, որպէսզի հնարաւորութիւն ունենանք անոնց համար ալ նպասակալարմար կարգադրութիւններ ընելու նպաստի հայրաքանդան եւ բաւխման համար: Այս կապակցութեամբ եւս մեր խորին երախտագիտութիւնը կը յայտնենք Տանն Կիլիկիոյ Շնորհազարդ Կաթողիկոսին, մեր եղբայրական ամենազեմ հիացումի եւ մեծարանաց հետ միասին իր 24 Ապրիլ 1948 թուակիր արտառուչ Կոնդակին առթիւ: Անիկա մեզի համար պիտի մնայ ոչ միայն իբրեւ մի ուրիշ գեղեցիկ արտայայտութիւնը իր վեճ արժիւն ու նկարագրին, այլ եւ իր Հայաստանեայց եկեղեցւոյ միասնակամութեան առաւելապիկներուն վկայութիւնը: Վստահ ենք, թէ այդ Կոնդակը մեծ օրհնութիւն մը պիտի ըլլայ մեր՝ Սուրիոյ եւ Լիբանանի դժբախտ զաւակներուն համար, եւ Ն. Ս. Օծութեան բարձր հովանաւորութիւնը պիտի տարածուի անոնց վրայ ալ:

Շնորհիւ Նորին Ս. Օծութիւն Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնութեան եւ բարեհան յանձնարարութեանց, մեծ յոյս ունիմք որ Սփիւռքի մեր սիրելի ազգակիցները՝ մեր եւ մեր ժողովուրդի ցաւին ու վշտին տեղ պիտի տան իրենց սիրտերուն մէջ, ու պիտի մխիթարեն մեր կարօտեալ զաւակները իրենց արտաբոլս օժանդակութիւններով: Ասուծոյ օրհնութիւնը եւ իրական երջանկութիւն պիտի վայելեն անոնք, վասնզի պատշապանած ու պահպանած

պիտի ըլլան 10.000 պաղեսիմահայութիւնը, վերահաստատած տեսնելու իրենց տուներուն, իրենց նախկին պատուաբեր դիրքին մէջ, վերակենդանացած տեսնելու մեր Ս. Աթոռի Միաբանութեան հոգեւոր եւ կրթական այն աշխատանքը որ այնչափ բարձր գնահատութեան արժանացած էր անցեալ քառասուն հինգ տարիներու ընթացքին, յաջա մեր ժողովուրդին եւ օտար համայններուն:

Մինչ այդ մենք եւ մեր ուխտեալ զաւակները մեր երանելի նախորդներուն մտան ծունկի եկած մեր կանթեղին շուրջ, կը հսկենք ու կ'աղօթենք մեր Տիրոջ սրբազան պատուէրին համաձայն:

Կ'աղօթենք Նորին Ս. Օծուքին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի եւ պանծալի Հայրենիքին ու անոր հաւասարիմ ղեկավարներու երջանիկ արեւաշուքեան եւ յաջողութեանց համար: Նոյնպէս Տանն Կիլիկիոյ Շնորհազարդ Կաթողիկոսի, Հայաստանեայց Եկեղեցւոյ նուիրապետութեան սրբազան անդամներուն եւ կղերական դասուն ու ազգին լրութեան, մեր Ս. Աթոռոյ վեհանձն բարերարներուն եւ Ասուծոյ նախախնամական ձեռքը հանդիսացող՝ Հ. Բ. Ը. Միութեան, ինչպէս նաեւ Ս. Երկրի եւ բովանդակ աշխարհի խաղաղութեան համար:

Կը հաւատանք թէ մեր կանթեղին շուրջ ներկայ են նաեւ հոգիները մեր երանելի նախորդներուն, իրենց զոհաբերուած միաբանակից զաւակներով միասին: Հոն են յուսառոյ հոգիները Պարոնէրներու եւ Շղթայակիրներու, որոնք կը զօրացնեն մեր հաւաստիքը Ասուծոյ նախախնամութեան վրայ, ու Ազգին հզօր պատգամութեան վրայ՝ մեզ կը հաւատարացնեն թէ մեր կոչերն ալ պիտի արդիւնաւորուին ու մեր շրջանները պիտի փերուին ինչպէս իրենցը:

Այս հաւաստով ու յոյսերով, մենք սիրով պիտի շարունակենք մեր նուիրական պատգոսն ու պարտականութիւնները մեր Միաբանութեան հետ՝ ի գլուխ մեր սիրելի հօտին:

Տէրը՝ իր ամենազօր Ազով օրհնէ մեր Սուրբ Եկեղեցին ու սիրելի Ազգը, եւ պսակէ անոր բոլոր բարեգործ զաւակները արդիւնաւոր կեանքի եւ յաւիտենական երանութեան շնորհներով:

ԿԻՒՐԵՂ Բ.

Պատրիարք Ս. Երուսաղէմի

**ԽՄԲԱԳՐԱԿԱՆ****ՊԱՂԵՍՏԻՆԸ՝ ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ**

(ՀՈԳԱՏԱՐՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԱԻՌՈՒԹԵԱՆ ԱՌԻՅՈՎ)

Բ.

**ԱՐԹՈՒՆ ՊԱՀԱԿՆԵՐԸ**

Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը և վանքաբնակ ժողովուրդը, Պաղեստինի արևնոտ այս իրադարձութեանց մէջ հերոսամարտ մը չէր որ ժղեցին անշուշտ, նկատի ունենալով պարագան իր դասական իմաստով. միևս կողմէն սակայն հերոսամարտներու համազօր կեցուածքի մը մէջ եղանք և ենք ամիսներէ ի վեր, Միաբանութիւն և ժողովուրդ միասնաբար, ի խնդիր և ի պաշտպանութիւն կրօնական և ազգային մեր ժառանգութեան և իրաւանց, ի խնդիր մեր կեանքին և ինչքին, մանաւանդ մեր պատուին, որ դարերէ ի վեր այս Յուրը Երկրին մէջ եղած է միշտ բարձր և արժանավայել, մանաւանդ այս կարգի իրադարձութեանց ընդմէջէն, որոնք նորութիւններ չեն այս երկրի պատմութեան համար:

Մութ և արիւնոտ օրերու հեռապատկերին մէջ, բոլորս ալ, նորին Ամենապատուութիւն Սրբազան Պատրիարքէն սկսեալ մինչև յետին միաբանը, մինչև վերջին բեկորը մեր ժողովուրդին, ապաստան գտած Սրբոց Յակոբեանց Մայրավանքի դարաւոր կամարներուն ներքեւ, զգացինք անտարակոյս թէ կրակի և արիւնի մկրտութենէ մըն էր որ պիտի անցնէինք, և յօժարամիտ պատուաւորեցանք դիմաւորելու զայն:

Նոր չէր, ինչպէս ըսինք, որ դարաւոր այս Հաստատութեան Գահակալը իր զինուորեալ Միաբանութեամբ, և ժողովուրդը այս կարգի տազնապներ կը դիմակալէին: Պատմութեան կը պատկանին այլևս սքանչելագործ զոհողութիւններն ու մարտիրոսացումները այս Ուխտին, որուն կոչումն է եղած գերազանցօրէն այս Յուրը Երկրին մէջ, ի վաղուց անտի, մեր կրօնական ու ազգային իրաւանց պահպանութեան գործը, միջազգային քրիստոնէութեան այս ուստանին մէջ: Իսկ այս օրերուն, որոնք Յուրը Երկրի պատմութեան ամենէն տխուր էջերէն մին պիտի կազմեն անտարակոյս, սրտառուչ էր սեսնել կրօնական և ազգային այս Հաստատութեան պետը՝ որ կորովի նաւապետի մը պէս կեցած ի զլուխ Միաբանութեան և ժողովուրդին, արցունքոտ աչքերով բայց անասան, պիտի հրահանգէր, պիտի սփոփէր, պիտի ջանար և նիւթէր իր կաւելին, երբ կրակի, արիւնի, դաւի և մատնութեան ամենի ալիքները գահավէժ

կ'անցնէին այս սուրբ Հաստատութեան վրայէն, ծեծելով իր կողերը, գայն ընկուզելու սպառնալիքով:

Բազմաթիւ գիշերներ Նորին Ամենապատուութիւն Ս. Պատրիարք Հայրը չունեցաւ անկողնոյ հանդիստ և իր աչքերուն չայցելեց քունը: Դրած իր գրասեղանը պատրիարքարանի ներսի մուտքին առջև, ընդունեց բոլորը, հրահանգեց ու խրախուսեց բոլորը, բաժնեց անոնց վիշտը ու անձամբ նախազանց այն բոլոր յուզարկաւորութիւններուն, որոնք մեր կակձայի կորուստները կազմեցին: Դիմեց բոլոր իրաւասու մարմիններուն, բարեկամութիւնը խնդրեց բոլորին, ի պաշտպանութիւն այս դարաւոր Հաստատութեան և անոր կամարներուն ապաւինած իր տառապեալ հօտին:

Արտառուչ էր տեսնել Նոյնպէս, Միաբանութիւնն ու ժողովուրդը, իրարու զօրավիզ և իրարու հետ, միասին անցնելու համար արիւնոտ ու չար այն վայրկեանները, որոնք մեր բաժինը եղան և կը շարունակեն ըլլալ:

Արտառուչ և հերոսական պիտի մնայ մանաւանդ երուսաղէմահայութեան տարեգրութեան մէջ նուիրումի և զոհողութեան զործը Հայ Կարմիր Խաչի երիտասարդ և երիտասարդուհի երկսեռ անդամներուն, վիրաւորները վերցնելու, դարմանելու և ի հարկին հիւանդանոց փոխադրելու իրենց ժիր ու անձնագոհ փոյթին մէջ, երբ ռումբերու և հրազեններու տարափը իր թափին տակ կը պահէր ժամերով ամբողջ վանքն ու քաղաքը: Նոյնքան սրտառուչ և ամէն զովասանքէ վեր է զործը մեր պահակներուն և կարգապահ յանձնախումբի անդամներուն, որոնք անքուն գիշերներ անցուցին ներքին ու արտաքին իրենց աշաւուրջ հսկողութիւններով, գեղչելով այս կերպ շատ բան վտանգէն՝ որ կը սպառնար մեր ժողովուրդին:

Դժխեմ եղած է միշտ մեր ճակատագիրը, պատմութեան իւրաքանչիւր ձախորդ վայրկեանին մենք տուած ենք մեր տուրքը, և սակայն Աստուծոյ հովանաւոր աջը միշտ անպակաս եղած է մեր վրայէն, ու մեր զոյութեան ուղղուած հարուածը վրիպած իր նպատակէն: Ժողովուրդները իրենց զոյութեան բախտորոշ պահերուն է որ ի յայտ կը բերեն իրենց հոգեկան ինքնութիւնը իրենց ցեղային նկարագիրը բացատրող ուժերուն արժէքը: Մեր ցեղային նկարագրի ամենէն կարկառուն գիծն է զոհողութեան ոգին, եթէ յաճախ մեզի պակասած է իմաստութիւնը, արտաքին իրողութիւնները կշռելու խելքը, բայց երբեք զոհողութիւնը: Ու այդ զգացումը կը ծնի ոգիի միութենէն, առանց այս տիրակաճ-զգացումին, զոյութիւն չունի արեան և ճակատագրի միութիւն: Ու սիրելի է մեզի հոս արձանագրել հոգեկան այդ միութիւնը մեր ժողովուրդին, սև ազէտի թաթին ներքև և արիւնին դիմաց, հազորդ իրարու ցաւին ու կարիքներուն, հոգեխառնուած ու միաձոյլ, միասին տանելու համար վիշտն ու տառապանքը որ բոլորիս հաւասար բաժին կը դառնար այսպէս: Ու անտարակոյս այդ սուրբ զգացումին երաշխիքով էր որ անգամ մը ևս մեր վրայ կը կարկառուէր Աստուծոյ նախախնամող աջը, որպէսզի մարդոց նիւթած շարիքին ժանիքները խորտակուէին, առանց հասնելու մեր հոգիին ու մարմնին և անոնց մով պայմանաւոր արժէքներուն:

Աղէտը վերջ չէ գտած սակայն ու կը շարունակուի նոյն թափով: Պահասինի հորիզոնները կը մնան մուշկ ու կարմիր: Կեանքն ու շարժումը դադ-

բաժ է ամէնուրեք: Մեր ժողովուրդին մէկ հոծ մասը կը շարունակէ տակաւին մնալ վանքի պարիսպներէն ներս, իսկ ստուար մաս մը, համեմատօրէն ունեւորներէ կազմուած, իր կեանքը կը քաշքշէ Անդր-Յորդանանի և արտասահմանի բացաստաններուն մէջ, անգործ ու լքուած, սպասելով լաւագոյն օրերու խոստումին՝ սպառելու սարսափին ու մղձաւանջին մէջը իր քանի մը լուսաներուն:

Իսկ վանքաքնակ ժողովուրդի մեծ մասին, ըիչ թիւով քանի մը ունեւորներէն զատ, կը հայթայթուի հաց և օրական մէկ ժում միայն կերակուր: Սրտազին նուէրները որոնք զրկուեցան, Սրբազան Պատրիարք Հօր դիմումներով, Նորին Ս. Օծուածիւն Գարեգին Կաթողիկոսի ջանքերով գոյացած և Հ. Բ. Լ. Միութեան սրտազին օժանդակութեամբ հասցուած, արդէն սպառելու մօտ են:

Տաճապի առջև է կեցած նոյնպէս Սուրբ Աթոռը՝ Պաղեստինի այս աղէտը զրկած է զինքը ամիսներէ ի վեր, կալուածական և եկամտային իր բոլոր միջոցներէն, և ինչ որ կը մնայ այսօր մեր տրամադրութեան տակ, ամենահամեստ և, դնենք բուն բառը, աղքատիկ ապրուստի մը տկար միջոցն է լոկ, հեղառակ այն բոլոր զրկանքներուն՝ որոնց ենթարկած է ինքզինք Միաբանութիւնը կամովին, զեղջելով իր և պաշտօնէութեան ամսականները, անդեղէնի և զգեստեղէնի իր համեստ ծախքերը կէսառկէս համեմատութեամբ:

Իրաց այս կացութեան մէջ, մեր խիղճն ու սիրտ կը հրամային մեզի, որ ձայնակցելով Նորին Ամենապատուութիւն Սրբազան Պատրիարք Հօր, յանուն մերազն ժողովրդեան, կոչ ուղղենք մեր արտասահմանի բոլոր հարազատներուն, որ եղբայրական օգնութեան ձեռք կարկառեն Պաղեստինի աղէտահար հայ ժողովուրդին, ատով ամոքելու իր տաժանքը, և կարելի ընելու Նորին Ամենապատուութիւնն ու Միաբանութիւնը աւելի տանելի պայմաններու տակ կատարելու իրենց պարտքն ու պաշտօնը հանդէպ իրենց շուարած հօտին:

Մեզի ծանօթ են մեր ժողովուրդին գոնողութեան չափն ու կշիռը այս կարգի աղէտներուն դիմաց: Բայց որովհետև աշխարհի ներկայ վիճակին և ազգին այժմեան դրութեան մէջ անկարելի է խորհիլ մեծագումար նպաստներու վրայ, հարկ է գտնել գէթ այնպիսի կերպ մը, որով հնար լինէր և թէ առիթ տար ամէն անձի՝ կատարել իր պարտականութիւնը Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Աթոռին և անոր կամարներուն ներքև պատասպարուած ժողովուրդի նկատմամբ:

Գիտցէք թէ իւրաքանչիւր ձեռ լուսան, զինը վայելքի մը, կը հարկաւորապատկուի իր արժէքին մէջ, երբ կը փրկէ մանուկ մը, կը յուսադրէ ծեր մը, կը հաղուեցնէ մերկութիւն մը, և ետ կը կանչէ գրեթեմանէն ձեռ հարազատներէն մին: Պաղեստինի Հայ հասարակութիւնը հազիւ կազմակերպած իր տընտեսութիւնը նորէն մերկ է քան անօթի և անապաւէն, մանաւանդ յուսալքուած երկրի այս անորոշ կացութեան դիմաց, Քիչեր կան մեր մէջ որ չհասկնան թէ ինչ ըսել է տունին մէջ օրերով հաց չունենալը, և լացող երեխային կաթին տեղ արցունք տալը, չունենալ անհրաժեշտ դեղը մահիճին մէջ զալարուող հիւանդին համար: Գուք բոլորդ որ զաւակներն էք ցեղի մը՝ որուն համար նորութիւններ չեն այս կարգի աղէտներ, զիտէք թէ պատիկ օժանդակութիւն մը ինչ միութարութեան ազբիւրներ կրնայ կազմել անոնց համար՝ որոնք անհրաժեշտ պէտք ունին անոր, փրկելու համար զիրենք անստոյգ մահերէ:

Բացէջ ձեր սիրտերը աներկմիտ և առատ, ողորմութիւն չէ որ կուտաք, այլ ձեր ազգային պարտականութեան տուրքը բախտէն զարնուած ձեր արեւնակիցներուն: Մի թողուք զիրենք անօթութեան և մերկութեան սպառնալիքին տակ և իրենց դիակներուն հետ անմխիթար: Գիտցէք թէ արուեստական մահերը և աղէտները չեն կրնար սպաննել ժողովուրդները, եթէ անոնց չէ պակասած զոհողութեան ոգին և իրար հետ ըլլալու բարեյօժարութիւնը:

Տուէ՛ք և թող Տէրը վարձահատոյց ըլլայ ձեզի: Տուէ՛ք, կատարելու ձեր պարտականութիւնը Երուսաղէմի Ս. Յակոբեանց Աթոռին նկատմամբ, այս անգամ ևս պատեհութիւն տալու համար իրեն, շօշափելի չափով մը վայելել կարենալու համար իր գաւակներէն իրեն ընձեռուած մխիթարութեան մը արդիւնքը:

Որ եւ է ժամանակէ աւելի ներկայիս համար արժէք պիտի ունենայ ձեր տուածը այս Հաստատութեան և իր հովանիին ու զութին ապաստանած ժողովուրդին համար, որ չար բախտին և ծանօթ պարագաներու բերուածով այնպիսի վիճակի մը մատնուած է, որ անհրաժեշտութիւն կայ բովանդակ արտասահմանի հայութիւնը սիրտ սրտի մօտեցուցած և ձեռք ձեռքի խառնելով, անոր օժանդակութեան համար ընէ իր կարելին:

Յարգ մեզի եղած օժանդակութիւնները նորին Սուրբ Օծութիւն Գարեգին կաթողիկոսի ջանքերով հայթայթուած և Հ. Բ. Ը. Միութեան կողմէն տրամադրուած, սպառած են արդէն, որոնք դոյզն նպաստը կազմեցին մեր մեծ պէտքին՝ որ տակաւ կ'ընդարձակէ իր սահմանները, մանաւանդ ձմեռնամուտի այս օրերուն: Միխուքի հայութիւնը խղճի և արեան մեծ պարտականութիւն մը ունի Պաղեստինի աղէտահար ու շուարած հայ զանգուածին հանդէպ, այդ անյետաձգելի պարտքը սիրով վճարելու երաշխիքը՝ մեր մեծագոյն մխիթարութիւնը պիտի ըլլայ այս արիւնոտ ու տրտում օրերու ընդմէջէն:



**ԿՐՕՆԱԿԱՆ**

**ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ**

Հայ գաղթաշխարհը իր ընկերային և որոշ չափով կրթական տարանջատումին հետ ունի նաև կրօնական ներքին ոգեկան անհաշտութիւններ: Մեզի չեն պակսիր տնտեսական գոհացուցիչ պայմաններ, մեր մէջ տկարացած չէ նաև կրօնական զգացումը, ոչ ալ իր ազգ պարհլու գիտակցութիւնը, բայց մեզի, երկու պատերազմներու միջև ապրող սփիւռքի սերունդին, կը պակսի կրօնական աշխարհայեացքը:

Այդ է պատճառ որ սփիւռքի հայ ժողովուրդը տակաւ կորսնցնէ հայ ոգիի յատկանիշերը: Տարբեր ազգութիւններու և մշակոյթներու մաշումին ենթակայ, ան կարծես թէ դադարած է դարաւոր մշակութային կենքի տէր ժողովուրդի մը համբաւին հաստատարիմ ըլլալէ: Այս հանգամանքին արդիւնքն է գուցէ որ այսօր դէպքերը կը վարեն մեր ճակատագրը և բայց էր երբեմն երբ մենք մեր կենքը կը շինէինք դէպքերու ազգեցութենէն վեր իմաստութեամբ մը և մղումներով:

Սփիւռքի հայութիւնը անտարակոյս իրրև քանակ, որակ և կարելիութիւն արհամարհելի ըլլալով հանդերձ, հանդերձուած չէ միս միտակ իրացնելու իր կրօնական ճակատագրի: Անցողակի չէ որ գիտել կ'ուզենք տալ որ մեր ժողովուրդը՝ իր կէսէն աւելիովը մեր հայրենիքին մէջ, մեզ կը ծառայէ գերագոյն ապաստան, խրախոյս և օրինակ:

Այսօրուան մեր կենքը սփիւռքի մէջ մանաւանդ, տարբեր չէ անցեալէն, և շարունակութիւնն է անոր. այսօր նորէն մեր ժողովուրդը կ'ապրի իր սուայլ և դժնդակ օրերը, անհայրենիք և անպտտական վիճակի մէջ, ու միայն Եկեղեցւոյ գաղափարին մէջ ու հովանիին տակ կրնայ կուռանալ:

Կղերապետութեան մասին չէ մեր խօսքը, մեր ժողովուրդը բարբախտաբար թոյլատու ոգի մը չէ անուցած հանգել նման ձգտումներու: Կ'անկարկենք հոգեկան այն հանգիտութեան ուր իրար կը գտնեն հա-

յութեան բազմատեսակ արժէքները գնահատման լայն չափանիշով, անկախաբար իրենց իմացական մակարդակի խոշոր տարբերութիւններէն: Կէս դարէ ի վեր, յանուն նոր՝ մեզի բայց օտար հանգանակներու խօսող մարգարէները սարսեցին, քանզու լու աստիճան, մեր գոյութեան մէջ այս դարաւոր հանգիտութիւնը, այս միութիւնը, առանց կարենալ ստեղծելու ուրիշ միութիւն մը՝ որ կուռանը կարենար ըլլալ մեր ժողովուրդի ինքնութեան: Հայ Եկեղեցիին գործն է, կը խորհինք, ինչպէս անցեալին մէջ նոյնպէս և այս օրերուն, ստեղծել այս միութիւնը, այսինքն վերահաստատել ինքզինքը իր երբեմնի առաքելութեան ու գերին մէջ: Ընտանիք, լեզու, գարոց, մամուլ, ասոնք անշուշտ ազգպակասման միջոցներ են, բայց ասոնցմէ վեր, և թող ներսի մեզի ըսել միակուր Եկեղեցին է: Կ'ըսենք ասիկա ոչ յանուն նախընտրութեան մը, այլ այն խորունկ հաւատքով թէ թուումէ անցած ազգականները աւելի կամ նուազ չափով կը մնան ենթակայ ազաւազման, նոյնիսկ նուազման:

Մեր ընտանիքը, հակառակ իր սոսմիկ ու սրբազան աւանդութիւններուն և առաքելութեանց, միջավայրի բերութեանով սկսած է ենթակայ ըլլալ լուրջ քայքայման, և չունի իր երբեմնի նուիրակուն և անխորտակելի միութիւնը: Օտար կրթութիւնը, օտար մասունքութիւնները, օտար բարքերը, ինչպէս ըսինք, ընտանիքը կազմալուծող ազգականներ են, և մեզի կը պակսին միջոցներ կուրծք տալու այս աւերին:

Լեզուն՝ մեր գոյութեան ոգեղէն անօթներէն մին էր դեռ երէկ, այսօր աւելի քան սփռոյն ազգայ մըն է: Մեր գաղութը կը բաժնէ նոյն ճակատագրի: Մեր երբեմնի այս պաշտպան սուրբերը դժբախտ բերումնիւրու հարկադրանքին տակ անզօր կը մնան: Ազգային յղացք մը, և մեր հոգեկան և իմացական արժէքներու գուրգուրանքը աւելի քան երբեք պէտք է տեսկան մտասեւեռումը ըլլան մեզի համար, գաղթաշխարհի մէջ, ատով արծաթծելու մեր ներքը ցեղային այն ոգին, որ այսօրուան բոլոր մեծ ու փոքր ժողովուրդները այրող տնեղն է: Այս յղացքը որ դժբախտաբար սկսած է աղօտիլ, կը պայծառանայ զի՛ միայն Հայ Եկեղեցիով, որ մեր ազգային գեղեցկագոյն

արժեքներու բերեղացուցանէ, զանոնք հոգիացնող ու լուսաւորող անխիթական և աստուածային կրակը:

Ինչպէս ըսինք ընտանիք, լեզու, դըպրոց, մամուլ, մէջն ըլլալով կուսակցական հատուածները, որոնք իրրեւ պահպան սուրբեր նկատուած են մեր ինքնապաւպանման և տեականացման, այսօր մասամբ միայն ի վիճակի են իրենց փրկարար գերին: Անոնցմէ միայն Եկեղեցին է որ տակաւին ենթակայ չէ եղած այն այլալման և ազգեցութիւններու, որ վերոյիշեալներուն ճակատագիրը եղաւ, մանաւանդ այս վերջի երեսամեակի ընթացքին:

Հայ Եկեղեցին՝ այդ փառաւոր աւանդարանը, ժամանակի մարդը ճնշումին անաղարտ մնաց, և այս՝ անոր համար մանաւանդ, վասնզի իրրեւ պահպան մեր կրօնա-ազգային իտէալին, ամենէն անխոցելի մասն է մեր ժողովուրդի հոգեկան ու բարոյական զօրոյթին, գարեբու ճնշումով և արեւոյով շինուած ազամանը, որ դիւրին չի փշուրի: Իր պահպանողական ոգին եւ սրբազան աւանդութիւնը, շինուած գարձակ իր պատմութեան մեծ ռազմա-վայրին մէջ, դիւրութեամբ ենթակայ չեն կրնալ ըլլալ ժամանակի ազգեցութիւններու. մաքրաման գաշտին մէջ կանուած այս ինքնուրոյնութիւնը զիւրին չայլալիր նոր գողափարներու և ազգեցութիւններու փշուրներէն:

Եթէ ժողովուրդի մը իտէալն ու ինքնուրոյնութիւնը կը շինուի իր պատմութեան մէջ, և գիմպիտ ու խորք կ'ստանայ համաձայն իր կենսիք բերութեան: Հայ Եկեղեցին իրրեւ միակ գանձարանը իր ժողովուրդի գարաւոր պարունակներն, տըժգոյն բայց գեղեցիկ ծաղիկն է իր յոյսին ու հաւատքին, ծլած և ուռճացած գերութեան և արեւի օրերուն: Ո՞րքան նման են մեր օրերը ժամանակին՝ որուն արզասիքը եղաւ մեր Եկեղեցին, բայց որքան հեռու ենք մենք մեկմէ:

Իսկ ցեղային խտրութիւններու այս կրկնային մէջ ինքզինքնուս հեռ կարծնալ մնալու միակ մտածուածն ու պատշէնը Հայ Եկեղեցին է գարձակ, որուն կրօնական հանգամանքը առաւելութիւն մը, անցագիր մըն է այս տեսակետով, ոչ թէ անարձագանգ

անցեալ մը, ինչպէս կը մտածեն շատեր դժբախտաբար: Հակառակ այս բոլոր հմայ գամանքներուն, Հայ Եկեղեցին կը մնայ սթոյն, այդ իսկ պատճառաւ կը տժգուի սփիւռքի մեր ժողովուրդը իր հոգեկան բուրբ առաքելութիւններու վրայ:

Վստահ ենք թէ այն սրտայոյզ հետաքրքրութիւնը, ոգևորութիւնը, կենդանի յոյսը զոր տակաւին կը հաստատենք մեր ժողովուրդի իմացական ձեռնարկներու ներսը — մամուլ, դպրոց, գրականութիւն, կուսակցութիւն — պիտի կրնային թերեւ շատ աւելի բեղմնաւոր կերպով մը արժեւորուիլ, եթէ երբեք անոնք գործածուէին մեր Եկեղեցույ գարաւոր գերը սրբիացած սպասով մը վերստին կենսագործելու:

Անշուշտ բազմաթիւ պատճառներ կը միջամտեն կազմաւորելու համար այս օտան անտարբերութիւնը: Արեւալիքն ու զարհուրանքը զոր մեր արարչ ժողովուրդը ապրեցաւ, կամ աւելի ճիշդը ապրելու հարկադրեցին զինքը, իր անաւոր անկարելութեամբ, տակաւին կը հեզնէ մեր մտքին կարելի սահմանները զայն կարենալ ընդգրկելու: Մեր հողին չէ պողած տակաւին թափուած արեւնիւրէն: Արարաւցում չէ որ կը փորձենք այս տողերով, ո՛չ ալ մեր ժողովուրդի հոգեվիճակը երեսելու ճիպ, այլ մատնանշելու իրողութիւններ, որոնք մեզմէ չաւտերու մէջ կ'ապրին գեռ, և կը մեծնան՝ աղօտելու, անհետելու փոխարէն: Չենք յիշեր տակաւին այն տարագէժ գաղափարները որոնք ժԹ՝ գարու փառքը կազմեցին, մարդոց միտքին մէջ խորտակելով բոլոր տաճարները երբեմնի նուիրաւ կանուցեցանք: Թէ մեր Եկեղեցին ի՞նչ բարաւ այս աւերը գարանելու ի խնդիր ասիկա ցաւ մըն է որ միայն Եկեղեցիին չի վերաբերիլ անշուշտ:

Ըսինք թէ Հայաստանեայց Եկեղեցին կրնար ըլլալ այն սրբազան գետինը, որուն շուրջ կանուէին գինաղուի, մեր կատաղի, այլամբժ խորժակները, ջլատիչ բնազդները: Ըլլար Եկեղեցին այն վայրը, (ինչպէս էր երբեմն) ուր ժամագրուէին այս ժողովուրդին ամենէն սպնուական յատկութիւնները, ոգեղէն արժեքները, գայալելի իր շինարար ընդունակութիւնները, կարճ՝ այնքան անգամներ ինքզինքը իրագործած, այնքան վտանգներէն իր նաւը

ազատագրած խելքը, ողջմտութիւնը, պայմաններու յարմարելու իմաստութիւնը, ինքզինքը աչքէ չկորսնցնելու գեղեցիկ պատեհութիւնը, որոնցմով զինաւոր է մեր ժողովուրդը, և այս անգամ իր Եկեղեցւոյ կազմակերպութեան շքեղ կերպարանքին մէջ, որով ըրեր ենք մեր պատմութիւնը, և հասեր այս օրերուն:

Հայաստանեայց Եկեղեցին անցեալին մէջ մեր մայրը, այսօր կրկին ի վիճակի է մեր հոգեղէն, մշակութային արժէքները վերստին պատուաբերելու իր ծոցին մէջ, եթէ անոր սպասը ընող նոր եկեղեցակա- նութիւնը հաւատայ այդ գերին:

(Վ.Երջ)

Հայ եկեղեցականութիւնը պիտի կըր- նայ մէկգի նետել անտարբերութեան և անինքնազիտակցութեան մաշկեակը, եթէ գիտեայ բանալ ինքզինքը մեր անցեալի հրաշագործ ոգիին: Հայ եկեղեցականու- թիւնը պիտի գտնէ ինքզինքը եթէ առօրեայ մտահոգութիւններէն վեր զգացումով զի- մաւորէ իր պարտականութիւնը, եթէ գիտ- նայ զոհել ինքզինքը, ոչ թէ յանուն սրբ- րագրուած կամ նոր շինուած հանգանակ ներու, գաղափարականներու և տարան- ջատուներու, այլ յանուն այն ոգիին որ ընդհանուր է և հայեցի, որ համայնական է, և անով գերազանցօրէն քրիստոնեայ:

(11)

Ե. Վ. Տ.

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ

**Ա Ի Ե Տ Ե Ա Յ Ե Ր Կ Ի Ր Ը**

Ոչ միայն Իսրայէլի, այլ ամբողջ մարդ- կային պատմութեան մէջ չկայ գէշօք մը որ հաւասարի Մովսէսին: Ան որ հրաւիրուե- ցաւ վարելու ժողովուրդի մը ճակատա- գիրը իր բարոյական և վարչական գծաւ- րին մարզերուն մէջ, և տուաւ անոր իր հոգիին և իր նկարագրի կերպարումը:

Ճշմարիտ է այս մտածումը, թէ ով որ մեծ գործի մը կը լծուի Աստուծմէ կող- օսած պէտք է ըլլայ, ոչ թէ իր անձին փա- փաքներէն մղուած ստանձնէ այդ գործը, և այս պարագան շատ գեղեցիկ կերպով կը յատկանշուի Մովսէսի կեանքին մէջ: Ինք անհամեմատօրէն առաքելի և հայրենասէր մարդ, չէր համարձակած իր ժողովուրդի կեանքի ազատութեանը ձեռնարկել, միշտ տեսակ մը վարանքով ետ քաշուած էր մինչև այն վայրկեանը, երբ Աստուծոյ կամօքին յայտնութիւնը կատարուեցաւ իր աչքերուն և հոգւոյն գիմաց:

Եւ մինչ Մովսէս իր ժողովուրդին փըր- կութեան ծրագրերնորով էր զբաղած, ծանր փորձանքի մը հանդիպեցաւ, սպաննելով եգիպտացի մը, որ կը սպառնար իր հայրե-

նակիցներէն մէկուն կեանքին, և իր այս արարքին յայտնութենէն սարսափած փա- խաւ Մաթրամու երկիրը, թէև հեռացաւ եգիպտոսէն և իր աշգակիցներէն, բայց չհրաժարեցաւ անոնց մասին իր մտածում- ներէն: Հոն այդ օտար երկրին մէջ ընտա- նիք կազմեց, և ունեանանալով տեղւոյն քըր- մապետ Յոթորի աղջկանը հետ. բայց եր- րի՛ք չմոռցաւ իր ժողովուրդը, և իր ան- զբանիկ որդւոյն անունը, Գերսամ, պան- զուկտ գրաւ իր պանդոստի հոգիին իրր մխիթարանք և խորհրդանիշ:

Եւ օր մը երբ իր անբոյժ հօտերը կը պահէր, իր հոգիին պէս ամայի այդ օտար սարերուն վրայ, հեռուն, անտառին ծայրը, ուր հորիզոնին վարագործը կը ձգուէր իր աչքերուն, տեսաւ կտրակ մը որ կը բոցա- վառէր, մօտեցաւ սարսափով, և տեսաւ որ մօրենի մըն էր որ կը վառէր բայց չէր այրեր: Եւ բոցին մէջէն կարծեց լսել ձայն մը որ կ'ըսէր, մի՛ մոռնար ժողովուրդդ, մի՛ ուրանար ցեղդ, ինչ՞ա կը խրաչիտ աղ- զիդ առաջնորդ ըլլալէ, կը վախնաւ թէ անոնք կը մոռնան զԱստուած և կը կոր- սըւրին. այս կրակին վրայ կարգայ ժողո- վուրդիդ ճակատագիրը, ան պիտի չար- չարուի, պիտի տառապի, բայց պիտի չը կորուի: Մարգարէն ծնրադրեց այդ հրե- ղէն խորանին առջև, և այդ օրէն սկսեալ ինքզինքը լծուած զգաց իր ժողովուրդի գործին և բարօրութեան:

Այսուհանդերձ Հին Կտակարանը չունի աւելի որտառուչ և եղբարկան դէպք քան Մովսէսի մահը: Տարիներով չարչարուելի ի խնդիր իր ժողովուրդին, կրիլ այն բուրբ տուալտանքները, որոնք հանրային զործիչի բաժինը կը կազմեն, հազար տառապանքներէ վերջ գալ ու կենալ իր տարիներու երազի սեմին, և սպա արգիւռելի զայն ունենալու բաղձանքէն. զժխեմ ճակատագիր յատուկ բուրբ մեծերուն, հերոսներուն:

Նաբաւ լերան բարձունքին կեցած, ըզձանքով ու արցունքով ան կը նայի աւետեաց երկրին, որ կը տարածուի իր աչքերուն զիմաց, Գաազադէն մինչև Տան, Երբքովը իր արաւանիի պարտէզներով, Ներթաղիմ իր հարուստ հողերով, Յուզայի երկիրը իր բարձունքներով: Անպատի ճամբորդութեան երկար դիչերներուն, ան մտածած է այդ բոլորին համար, հոն ուր Աբրահամն ու Իսահակը իրենց վրանները լարեցին, և ուր իրենց գերեզմանները կը սպասեն Իսրայէլին: Աւ ինք լերան բարձունքէն կարտող կը նայի իր բոլորին. Յորդանան գետը միայն կը բաժնէ զինք այդ մահէն, և սակայն իրեն արգիւռած է Ենովայի կողմէն հոն մտնել: Եւ հարիւրամիայ ծերունին այժմ միայն կը զգայ խոնջէնքը որ կը ճնշէ իր ոսկորներուն:

Այսպէս է դասաւորուած մարդկային կեանքը: Ամէն մարդ իր աւետեաց երկիրը ունի, և սակայն հազուապէս մարդիկ կըրնան հոն մտնել: Ամէն մահկանացուն արուած չէ իր երազը բռնել և զայն հագնել: Հէքեաթէ է կեանքը ու անոր հերոսները յաճախ իրենց հետապնդած մտապատկերին հազու հասած, կ'իյնայ անոր շէմքին, կազմելու համար հէքեաթը ուրիշ կեանքերու: Այսպէս է պարագան ընտանիքին հորը՝ որ հազու իր տնտեսութիւնը կազմակերպած և իր զաւակներու սպազան սպահոված, այսինքն իր ընտանիկան դրախտը ստեղծած, երբ հոն մտնելու կը պատրաստուի կ'իյնայ անոր շէմին. սակայն իր հողին գոհունակ կը մնայ այդ անուշ պատկերին առջև, որ իր քրտինջովն ու արիւնով է պայմանաւոր:

Այսպէս է կեանքը հերոսին իր ժողովուրդի և երկրի սպազայի նկատմամբ: Տարիներով իր կեանքը պատառ պատառ

բաշխելէ վերջ իր երկրի բարօրութեան, յառաջդիմութեան և մեծ իրագործումներուն, կ'իյնայ իր պատրաստած աւետեաց երկրի սեմին, երբեմն անմխիթար ու պարտեւած, երբեմն երջանիկ նման Մովսէսին: Կեանքի կանոնն է տախի, նախորդ սերունդը նորին՝ և նորը յաջորդին համար կը պատրաստէ յապազան: Ծառ տնկողը քիչ անգամ կը վայելէ անոր պտուղը:

Ու այսպէս է պարագան նոյնպէս կեանքի հողէնոր մարզին մէջ: Եւստացիս ու Նուխորուզ հողին կ'ընէ ամէն ինչ այս կեանքին համար. գերագոյն ժառանգութեան մը ի խնդիր, որ ուրիշ բան չէ բայց յաւիտենական կեանքին առհաւատչեան: Երկրային բարօրութիւնները յաճախ կը խուսափին իր հասողութիւնէն, կեանքի մէջ իր շինելու գամ գրախտը յաճախ կը խուսափի իրմէն, բայց հեռուն, սրբ սրան Յորդանաններէն անդին, իր հողիի աչքերուն կը պարզուի ուրիշ կեանքի մը տեսիլքը, որ իրենը եզաւ այս երկրի վրայ, որուն համար ինք ջանաց և նիւթեց, սրուն համար տուաւ իր լուսագոյնը:

Յաւիտենական է այն ճշմարտութիւնը, թէ ամենք մշտապէս կը պահենք լոկ այն ինչ որ կորուսած ենք: Կեանքի մէջ ուր մահէն ինչ փոփոխութեան է հակամէտ, մենք կը հասնինք անոր միայն զոր կը գոհնեք: Անորեան, տեսանելին հետապնդողները և անոր մէջ ընդարմացողները՝ անոր համար կը մեռնին, և իրենց աչքին առջև չեն ունենար հեռաւոր բայց գեղեցիկ տեսիլքը աւետեաց երկրին: Ինչ փոյթ թէ ժամանակի և իրերու դասաւորումով մենք նեռու մնանք անկէ, անկեա մեզի կը պատկանի, որովհետեւ համաձայն մեծ ու սրբազան խոստումին, մենք կը պահենք այն ինչ որ կորուսած ենք յաւիտեան:

Յիսուս տեսանելի աշխարհը կը նրկատէր հայելին անտեսանելիին. Ան զայն կը տեսնէր իր աչքերուն զիմաց տարածուող գեղեցորակ ցորենին մէջ, իր զլխուն վերեւ հստղ առուակին խորը: Բայրը ասոնք իրեն կ'երեւային իրը թափանցիկ պատկերներ մարդկային հագիին, և իր աստուածային ճակատագրին: Տեսանելի այս իրերուն և երեւոյթներուն մէջ, Ան կը դիտէր անտեսանելին, ինչպէս Մովսէսը Եգիպտոսէն ու

Նաբաւ լիւնէն պիտի տեսնէր ու զիտէր աւետեաց երկիրը:

Մեր դարու նելթապաշտ մտածութիւնը բովոք տողորուած մարգը կ'անգլխաւնայ անտեսանելի աշխարհը, այսինքն չունի տեսիլքը աւետեաց երկիրներու ինչպէս այս կեանքին մէջ, այնպէս ալ այս կեանքին համար: Այս է պատճառ անտարակոյս որ մեզի պակտի տեսանողը, հերոսը և մեծ առաջնորդը: Ոչինչ կայ երկրային ու ժամանակաւոր որ չծառայէ ապագայի մը և չունենայ իր տեղը արժէքներու կալուածին մէջ: Ամէն ներկայ իրականութիւնը ապագայ կարիքութիւն մըն է, շարունակութիւն մը կայ երէկուան և այսօրուան միջև: Որքան խեղճ են անսքեք որ կը մտածեն թէ այս աշխարհը իր մէջ չունի իր ապագան՝ իր վախճանը, վասնզի օրօրոցն ու զազաղը սկիզբ մը և վերջ մը չեն ինչպէս կը կարծեն տեսանելիով միայն առաջնորդը: Գրեող միամիտները, այլ վայրկեան մը կեանքի յաւերժէն: Աշխարհը իր գոյութեամբ անջատ և առանձինն բան մը չէ, այլ յաւիտենութեան և մեծ ապագայի արտաքին և տեսանելի կողմը միայն: Կազիւ նշմարելի մասնիկը մեծ ամբողջին, շարժուն և փխրուն այլքը անչափելի ուժկեանին: Ներկային մէջ միայն ներկան տեսնել, պիտի նշանակէր սերմին մէջ սերմը միայն տեսնել, սակայն սերմնացանը կը հաւատայ ցանուած սերմի ապագայ արգիւնքին:

Երբ կը կենանք Աստուածաշունչի այս պատկերին առջև, Մովսէսով նուիրագործըւած, մեր միտքը կ'երթայ մեր երանաշնորհ նախնիքներուն, մեր եկեղեցւոյ մեծ հայրապետներուն և իշխաններուն, օրոնք այնքան նուիրումով լծուեցան մեր ժողո-

վուրդի դատին ու ճակատագրին: Անոնք ալ անտարակոյս, իբրև մէկ մէկ Մովսէսներ, տեսան հեռաւոր մշուշներու տակ մեզի սպասող աւետեաց երկիրներ, և այդ տեսիլքով լեցուած տարին իրենց հօտը արիւններու և կրակի մէջէն դէպի այդ բաղձացուած ապագան: Անոնցմէ իւրաքանչիւրի նայուածքին մէջ յոյս մը և հոգիին մէջ կայծ մը կար ապրելու, յաւերժանալու, և այդ իտէալով խանդավառ, այդ ողբերգական բայց վսեմ մտածումով վառուած քալեցին մեր ապագային, մեր աւետեաց երկրին:

Իզուր չէ որ մենք նոր իսրայէլ կոչուած ենք, բոլորը իրենց նայուածքը կը դարձնեն մեզմէ, բայց մենք կը զգանք թէ Աստուած միշտ մեզի հետ եղած է, թէ աներեւոյթ ձեռք մը թոյլ չի տար որ մենք իսպառ ոչնչանանք: Կը վարչարուինք, որպէսզի աւելի լաւ ըմբռնենք մեր ճակատագիրը. շատ անգամ մարտիրոսութեան պատկը ուրբա՞ծ են մեր գլխուն շուրջ, բայց չեն կրցած սպաննել մեր մէջ ապրելու վսեմ և անսովի իղձը:

Ծիշդ է որ պղտիկ ժողովուրդ մը եղած ենք, բայց մեծ զգացումներու հրայրքը երբեք չէ պակասած մեզի. աւելի ճշըմարտ և արդար գտած ենք տառապիլ բարոյական մտապատկերի մը առջև, քան թէ ընդորմանալ նելթական գուհացութիւնով մայելքին մէջ: Դարերով ունեցեր ենք մեր աւետեաց երկիրը, քալիք ենք անոր, յաճախ մօտեցած իր սեմին, և մեր նայուածքներովը ընդգրկած իր անուշ հեռապատկերը: Մեր դարաւոր կեանքը անտարակոյս գինն է եղած այդ մեծ ու անմեռ երազին:

Ս. Վ. Տ.



ԲԱՆԱՍՏԵՂԹԱԿԱՆ**ԴԱՌՆ ԱՂՕԹՔ**

Սրբէ՛ զիս, Տէ՛ր, շնորհիդ ցօղովն անանցական .  
 Խնջոյ՜մներուն մեղքին եղայ ես կոչնական .  
 Մոլորութեան վարձկանն եղայ ես անվարան .  
 Սրբէ՛ զիս, Տէ՛ր, շնորհիդ ցօղովն անանցական :

Պայծառացո՛ւր զիս, Տէ՛ր, լոյսովդ անհրճական .  
 Հերի՛ք մութին ես ուլևուրն ըլլամ անջան .  
 Հերի՛ք կառչիմ ես կարթերուն սուտին սասան .  
 Պայծառացո՛ւր զիս, Տէ՛ր, լոյսովդ անհրճական :

Պարգեւէ, Տէ՛ր, խաղաղութի՛ւնըդ անսասան .  
 Ծա՛ս է կրծէ զիս կասկածին խոցը դաժան .  
 Ծա՛ս է խռովքին լինիմ ես որսն անապասան .  
 Պարգեւէ, Տէ՛ր, խաղաղութի՛ւնըդ անսասան :

Արժան ըրէ՛ զիս, Տէ՛ր, սիրոյդ անդաւանան .  
 Բա՛ւ է սանջէ անյուսութեան զիս ցաւն այնքան .  
 Բա՛ւ է չարին մագիլներուն լինիմ կոխան .  
 Արժան ըրէ՛ զիս, Տէ՛ր, սիրոյդ անդաւանան :

Ն. ԿԱՏԱՐ

**Մ Ա Հ Ո Ի Ա Ն**

Կը մօտենամ քեզի ես քիչ մ'աւելի ամէն օր,  
 Կը մօտենամ քեզի Մահ, խորհուրդիդ մէջ սհաւուր  
 Որ կը լուծես ամէն ձեւ, ամէն ձրգտում երկրաւոր :

Կը բերեմ քեզ իբր ընծայ սիրտս Սափոր մը լեցուն  
 Երազներով, վիշետով — նոր գինիով պաղպաջուն —  
 Բու միջոցովըդ գուցէ ընծայելու Աստուծոյն :

Ա՛ն, ըրէ ինչ որ կամիս... գիտցիր ով Մահ դուն սակայն,  
 Թէ ըմպելի մը ուրիշ — յաւիտեանէ յաւիտեան —  
 Պիտի երեք չունենայ հիշք ջրածիս հոտն ու համ :

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

### ԱՌՈՐԵԱՅ ՀԱՐՑԵՐ

#### ՄԻՏՔ ԵՒ ՍԻՐՏ

ՍԵՐ ՕՐԵՐՈՒ ՀԱՐՑԵՐՈՒՆ ԱՐՋԵՒ

Ծանօթութիւն. — Երկիրամեայ սա պատերազմին չարաչուք մարգարէն, Արեւմուտքի Անկումը անուշով իր գիրքին մէջ զոր աւարտած է 1917ին, այսինքն առաջին աշխարհամարտին — գերմաններէն կ'առնեմ բառը Weltkrieg — այն շրջանին երբ գերման ցեղին գերազանցութեան այնքան լաւ խնամուած միթոսը, եւրոպական ճակատամարտներու գաշտերուն երեսին կը թուէր ինքզինքը արդարացուցած ըլլալ, կը գուժէ երրորդ, չորրորդ աշխարհամարտներ, հարիւրը անցնող տարիներու թիւի մը վրայ, զանոնք ինչպէս գիտէք, բնագծումն պատերազմներ յորձրջելով: 1939—40ին, երկրորդ աշխարհամարտին ճարտարապետը այդ մարգարէութիւնը վերածեց անաւոր ստուգութեան, բնագծումն ասպիտութեան մէջ գերազանցելով նոյնիսկ թուրքերը որոնք դեռ կը վարանէին մարտի առաջին աշխարհամարտին ընթացքին իրենց մագիստրոսական փառքը: Բայց վայրագութեան վրայ զոհերու ողբը, զահիններուն սիրտը հոգացնող միամտութիւն մըն է, շատոնց ապացուցուած: Երրորդ աշխարհամարտի նախամտայն, — ուրիշ բառ չուների մայրօր պակելու մղձաւանջը, կախուած քաղաքակիրթ աշխարհին գլխուն, խանձարուրին մէջը հիւլէական ռումբին սպառնալիքին, թուրքերու բերանով քանի անգամ պահանջուած երէկուան բարեկամները ըստպատուութեան ջնջելու — զոհուելիք ժողովուրդները կը թուին յստակ նշանակուած ըլլալ զահիններու խղճմտանքի տախտակին: Մեր տառապանքը, մեր պատրանքներուն մէջ մեր չարաչար, յուսահատագին պարտութիւնը որքան դժնդակ ծանրութեամբ կը միջամտեն որպէսզի դեռ շարունակենք մեր վարանուումը, մեանք անկարող հաշտուելու սա բացբռնակ ու աւելի քան պայծառ դատաւիճակին, աշխարհի նոր կարգիուն «բանիւ» կամ լուսութեամբ արտայայտիչնե-

րուն բերանէն: Հարիւր յիսուն միլիոնոց հանրապետութեան մը մէջ, գրեթէ ոչ մէկ շուկ' հարիւր տարի մարթուող ժողովուրդի մը հողին, արեան իրաւունքները ճանչնալու: Այսպէս կը մտածեմ արգիլուելով տարածուել ուրիշ ալ դառնութեանց: Տարիներով մեծ ազգերը մահը ապրեցան միասին աշխարհի բոլոր ռազմագաշտերուն վըրայ, հասարակաց թշնամիին դէմ: Ու յաղթանակէն վերջ պայքարի ընկերը անիրաւիուն զլտոր, անգութ քաղաքակրթութիւնն ալ չէ պատճառ որպէսզի աշխարհ վերածուի հակամարտ ճակատներու: Անցէք պարզուածին անգթութեանէն ու ինչք իրողութեանց արժաններուն որպէսզի տեսնէք թէ ինչ անուշներու տակ այս ամէնը ապրեր են, գարեբով: Տազնապնեղէն վերջ անհուն ընչաքաղցութիւնը, քաղաքակրթութեան ախոյեաններէն իւրաքանչիւրին խղճմտանքի քլիչներուն ընդերքով... Երեք հարիւր տարի ազգ մը — արժանի ամէն յարգանքի, մարդկային քանի մը առաքելութեանց հանդէպ իր հզոր հաւատարմութեամբ, հաւաքական իր խղճմտանքին ներեց սակայն այդ ախորժակը, զայն camoufflé ընելով հաւասարակուութեան փաղափակներին որակուումը: Այս արածածոթ վարպետութեան մասը: Այսօր տարազին կընկերացուն գուղափարաբանութեանց փողափակներին մը: Ու «ստիքը», այդ ամէնը պարածածկող, այդ ամէնը պերեւելթող, այնքան ճարտարութեամբ գործածելի համաձայն կարգիներու: Չեն վախնար հին մաշած բառերէն, կերթ է որ գտնան ներկը զանոնք նորոգելու, իրբև նոր քշելու: Այդ բոտերէն մէկն է երկաթեայ վարաղոյրը, բաժնող քաղաքակիրթ մարդկութիւնը զոյգ ճակատներու: Չեմ պաշտպաներ ոչ աս ոչ ալ ան ճակատը: Աւելի քան ստոյգ է որ երկաթեայ վարագոյրին ետին ինկող մարդկութեանը կ'ապրի, առնուազն նոյնքան տառապագին որքան ասոյցին վրայ: Բայց ան տարբերութիւն մը: Երկաթեայ վարագոյրը փոխանակեցէք սուկի վարագոյրով, երկաթէն ասոյցին մարդերու մարդը պիտակելու ու ըսէք ինձի թէ Բարիդը, Լինտոնի, Հոուսի մէջ աշխատաւորը այդ սուկի որոնց համար կը դիւլէ: Ան մեր քաղաքակրթութեան ամենէն ժանգար կեղծիքը: Նոյն ու մէկ զրկանքը, ասոյցին

ալ անդին ալ, հաւասարապատիւ, համա-  
տարած իջէ երկաթեայ վարագոյրին ե-  
տին սեկնարիմ կը գուշակէք, — իրաւը,  
սուտը թան չեն փոխեր տոսմին հակատա-  
գրէն — ոսկիէ վարագոյրին ետին է որ կը  
բռնածնին մարդկութեան անուըն առյաւէտ  
արատաւորող սպանդին տխուր, բիւրիցս  
տխուր կորիւնները, մարգասպան ցեղին ի-  
րենց մատուցած պողպատ ու ոսկի գուր-  
գուրանքներով: Ու տակաւին կրնամ ստեղ-  
ծել քարուղին ալ կըլֆ-Սթրիմները, այս  
անգամ ցամաքներէն զէպի ձովի . . . Այս  
ամենէն առաջ ու այս ամենուն հետ ան-  
մարդկայինը ան՝ որ, գերման գինուորա-  
պաշտութեան, ծանօթ տարագով բրուսիա-  
կանուրիւն — ինչ արագ թառամեցաւ սա  
ամենագոր, կախարդական տարազը — տե-  
սարան Շփէնզլէր որուն իմացական փառքը  
համազօր կրնայ նկատուիլ շոգեհուններ ներ-  
կույին անհուն փառքին, սա փողոտուձե-  
բուն համար հենքերլանտ ունի մարդկու-  
թեան գերագոյն բարիքը: Ու պէտք է լռել  
խնայել լիբր հաւատարիքներու դիմաց:  
Ամթո՞ով, ամթո՞ով, ամթո՞ով կ'անըրազաու-  
նամ 1870 ի տումային, նախամուտը սա  
փողոտուձի քաղաքակրթութեան, բարե-  
բար պատերազմներուն որոնք տպաւորա-  
պաշտ խորհրդածութեան մուշտոք դաւառ-  
ներէն չկա կրտսեր որ չար բարտով փոխա-  
գործեցան կեանքին գետններուն: Չեմ հե-  
տեւիք վարդապետութեան սա զարգացու-  
մին, կուրտած դարձեալ չարաշուք զուգա-  
դիպութիւնը: Ինչպէս որ 1939 ի աղէտը  
գասափկերան է շոգեհուն ներկողի մը —  
գլտեմ թէ որքան շատ ազգայնէր ներկի  
է դորածել աղէտին պատասխանատուու-  
թիւնը ալուձախ բաշխելու, բայց վստահ  
եմ զք արանց այդ աւագ դերակատարին  
գերման ժողովուրդը պիտի մտածէր իր  
ընծիքին — 1870 ի աղէտն ալ գլուխ-գոր-  
ծոցն է նոյնքան հասարակ, անգորմանօրէն  
բուպիկ ուրիշ միտքի մը, գոհհորէն, թանձ-  
բորէն դիւզացի: զողկացիք ըսին՝ լուրճօ,  
իմաստին հանգէպ խոր անյաղթահարելի  
արհամարհանքի մը մէջ ինքեանքը գրահած  
քրմապետ ու վարապ, մանուսիք գտու-  
նագոյնի տառութեամբ մը ինքզինքը գեր-  
յապ բրած չնդգէմ Արուեստին (կրնա՞ք  
արդեօք ըստ պատշաճի մտապատկերել աս-  
տիճանը սնմարութեան «երկաքեայ» նախա-

բարապետին որ ստեղծեք էր գինուորա-  
պաշտութիւն, երեք պատերազմ, կայսրու-  
թիւն, ու կը վարէ՛ր Եւրոպան, ահաւոր իր  
բողիկութեամբը, սիրտէ՛ր միտքէ՛, հոգիէ՛ն  
և կը պարծենար զիրք մը բացած չըլլալու  
գերագոյն պարծանքը, իմաստին ու ար-  
ուեստին կորուստներէն) աւագակութիւնը  
պետականութեան բարձրագոյն գրութիւնը  
յայտարարող, և օժտուած, աշխարհը ա-  
ռաջնորդելու նախասահմանուած ցեղին ող-  
նուծուած կազմող ազգային աւարագաշ-  
տութիւնը, ազգային ցանկութիւնը զրացիին  
բերք ու բարիքէն, համազգեցտին հմայքը,  
գինուորական մակարուձութիւնը առաջա-  
կելով իբր գերագանց առաքինութիւնը նոր  
քաղաքակրթութեան, յաղթանակներով ե-  
րիցս նուիրագործուած, երբ իրականին մէջ  
1871 ի գերման յալողութիւնը ուրիշ բան  
չէր եթէ ոչ գրացիին միամտութիւնը, օժ-  
մանթիւղմը, անհոգութիւնը, պատմապաշ-  
տութիւնը, բարեբեր երկրէ մը և հեշտ կիւ-  
մայէ մը պաշտպանուած մշակատեսութիւն  
մը ու թերեւս քիչիկ մնն ալ . . . սնուպու-  
րիւնը գրական արժանիքներու արժէքին  
վրայ շահարկու: Կիւզացիով մը սկիզբ ը-  
րած այդ երկաթեայ մշակոյթն է ահա որ,  
ամէն մեղքիս վրայ անուն է փոխած չեմ  
հասկնար արմէ ամշնալուն ու վարանդուն,  
հագած նոր կերպարանք, սոսնափճառի  
հտպիտներուն շահատակութիւնը յիշեցնող  
ազատութեամբ մը, հսկայական կռաւեն-  
բու վրայ օսկիգիր նոր լողուցիկներուն,  
մշուշներու մէջլէն նոր Եւրոպայի կապելու  
դիրով մը, հիւշակական ուսման ձիրանի գօ-  
տիին աղեղէն, ուսկապարտութիւն, արգա-  
րութիւն, խաղաղութիւն, մարդկային ի-  
րաւունքներու պայտանութիւն կ'արտայայ-  
մէկ կողմէն իր երէկի ընկերը հալածելով  
մէն ճակատի վրայ, միւս կողմէն իր նաւե-  
րը ծոցուորդիով մահուան, կոտորածի նիւ-  
թեղէնը փոխադրելու մարգասպան ցեղե-  
բու գինուորութիւն, գերագանցապէս մար-  
գասպանութեան մասնագէտ ազգը հօրե-  
լու . . . արագան կատակերգութեան:  
Անկո-Սաքոնները իբր քաղաքակրթական  
խմոր, մշակոյթի ազգայն, վերածննդ, կըը-  
ոնել իմ գործը ըլլալէ առաջ իրենցն է ըլ-  
լալուս Երեցիքի հրկու Բարլումաններուն (մէկը  
մեծահաշակ Գոնկրէսը Վոշինկիսնի Հան-  
րապետութեան) շքեղ լուսութիւնը, կը ըս-

պատահմանքն որ Բարլըմաններուն պատանձուժը զիմաւորեն ուրիշ հաստատութիւնները ուրնք մարդկութեան սրբազան յոյսերուն գերագոյն ապաստարանը կը ձիան մինչեւ այսօր, Անկիօ-Սաքսոն մտաւորականութեան իրական արխագոսը, այսինքն փազանքը մարդոց որոնք իրական մշակոյթին ախոյեանները եզան, այնքան կանուխէն ազատ մտածողութեան, ազատ արդարուութեան, ազատ ժողովուրդներու դատը որ պերկրելով ու մարդերէ մարդոց յուսահատութիւնը յաջողեցան սրբազրել, կարելի ազատութեան խորհրդակիշները դառնալով ուրիշ ժողովուրդներու մտայնագաշտ աւանդամոլութեանց զիմաց: Ի վերջոյ, Անկիօ-Սաքսոնները միայն անհոգի զիւանազէտներ, շահախնդիր հիւպատոսներ, քարուղի փոկեր չեն, արտադրելու իրենց ծաւալուն մշակոյթին արգանդներէն: Կան, — չեն կրնար չկենալ — ուրիշները, իրաւները եթէ կ'ուզէք, հարազատ միտքին, մերկ արդարութեան սրբազան զինւորները: Մի ընդհանրացնէք այսօրուան անոնց անկարողութիւնը — արդիւք Չարիքին ուժերուն գերանուսին — յոջացին իսկ թշուառութեան խեցեվճիտովը: Նայեցէք պատմութեան անկէ սորվիլու համար ոչ իմաստասիրութիւն, այլ իրողութիւններու իմաստ, որ կը կազմէ մեր մշակոյթին ամենէն ազնուական կարտութիւնը, աւելի քիչ անասուն ըլլալու մեր պատեհութեանց բազմապլը: Ու ինչպէս ամէն դարու եղած է ձայնը այդ իմաստին մեծ նուիրեալներուն, այսօր ալ կը սպասենք որ երեւան գան անոնք Լոնտոն, Նիւ Յորք, հակառակ փաստերու հերքումին: Հարիւր միլիոն մարդ զուտեցաւ ոչ անոր համար որ managerներու իմաստասիրութեան մը գերինները դառնան ժողովուրդները: Ըստ կը յիշուժ պատմութեան մէջ իբր հսկայ քանաւորութիւն առյաւէտ արձանագրուած իրողութիւն մը, ամերիկեան իմաստասիրութեան գլուխգործոց մէկ զառածուժով ձագում առած: Նախագահ մը (Հանրապետութեան) տապալելու համար քանի մը չնաշխարհիկ աստղերու ամերիկեան Քոնկրեսին 1930ին Եւրոպայէ լքելու քաղաքականութեան մը պրոպականտը ըրին, հրք աւելի քան ստոյգ էր այդ Եւրոպային բախտը, քանի որ յաղթանակը գնուած էր այնքան սուղ և դա-

րաւոր մրցակցութիւն, նախանձ, փոխադարձ անգնահատութիւն, ստեղծութիւն, մանաւանդ շահագաշտ անքանդելի հոգեբանութիւն չէին կրնար կրկէս չիջնել յաղթանակը վերածելու համար ամենէն անարգ պարտութեան: Եւ որոնց կողմէ: — Մարդօք որոնք, պէտք է անդադար կրկնել սա ամօթակուտ ողբերգութիւնը, շոգհնաւ ներկելու կամ յեղափոխական թերթերու խմբադրութիւնն ընկու, և կամ պարզ մարդ մորթիլու արհեստը հպարտութեամբ պիտի բերէին մարդկութիւնը վարելու սկզբունքներուն: . . . Քոստի տարին բաւ, ցոյց տալու համար, աւա՛ղ, ընտրական յաղթանակի մը համար մարդկութիւնը բախտի ձգել, (որ կը նշանակէր գազաններուն յանձնել) ու ողկէանուէն անդին քաշուիլը ինչ հետեւանքներ պիտի ունենար: Այդ օրերուն կէս հարիւր միլիոն էր զինք սա դաւաճանութեան: Քոստի տարի վերջ, կրկին պատերազմ, որ, եղէք վտան մինակ ներկարարէն չէ ճարտարագիտուած այլ ծեւրակուտական ամերիկացիներէն: Ու ձեզի կը ձգեմ մտապատկերել աւերածը Մանչէն մինչեւ Վոլյա և մինչեւ Հերոլիմա, աշխարհի հինգ մեծ ցամաքներուն ու նոյնքան մեծ ջուրերուն երեսին, թափուած արիւնին հեղեղը, մանաւանդ պարզուած հողեկան սնկումին անլմբունելի դժոխքը, գերութեան, կեդրոնացման քէմբերէն, անթութեան և հրաւանութեան մագիւններէն: . . . Աղճմտանքի սա անդաման կտորածը որ կը շարունակէ իր աւերը, ժահրը պահել տակալին նոյնքան հզօր որքան էր թունածէտ այդ սպիտակութիւնը սպանդին բորբոքման օրերուն: քանի որ մարդիկ կը վախնան խաղաղութեան սեղանին իսկ մերձենալու: Ու սպտոսպուռ ջնջումը դարերու քաղաքակրթութեանց արդիւնքներուն, որ 1950ի մարդոց մօտ կը փոխարինէ ինչ որ կին մշակոյթներուն կարելի շահն էր համարուած: . . . Ու կը մտածեմ, ծեւրակուտական պորաներուն, լոճերուն յիմարութիւնը, ոճրամտութիւնը ո՞ր կը գատուի արդեօք այն միւսէն որ ան երկու տարի կայ, կը յաւակնի խաղաղութիւն պարտագրել: Վաշինկթոններու, Վիլսոններու, Ռուզվելթներու հզօր հանրապետութիւնը զլուխն է անցած տրտում, անփառունակ

խաչակրութեան մը, շահագործելով հրէկուսան փառաբանուած, այսօր հակառակորդ յայտարարուած կուռի ընկերով մը ներքին դժուարութիւնները, անճշմոյսով իրենց իրակայն իրաւաստէն շատ անդին թիրեւս իրախառութիւններ, քրտութիւններ, բայց մոռնալով թէ այդ խստութիւնները որքան մեղմ, սրբազան բաներու կը վերածուին երբ համեմատուին միակտուր, անխառն, բացարձակ գազանութեան, այն գազանութեան որ զարբերով փողոտեւու արարքը ազգային մենաշնորհի էր վերածած և տակաւին այսօր փողով, թմբուկով կը սպառնայ անմեղ մարդեր սուրէ անցնել... Այդ մեր պայպիքը անխելք էին բայց կ'ըսէին բաներ որոնց իմաստութիւնը չէնք սպառած հարիրաւոր տարիներէ սոցիալ Մեծ ժողովուրդներն ալ կը պատժուին: Աստուած ձեւեր կուտայ նայելով լերան հասակին: Ծփէնզէրի նման բնաշնջման գարիք չեմ գուշակիւր ես մարդկութեան իբրև ճակատագիր, աշխարհը մաքրելու համար որիւր ժողովուրդներն և զայն յանձնելու գերման վայելուսին: Իմ մտքին մէջ պայծառ է ուրուականը թերեւս փոքր ժողովուրդի մը որուն մէկ զաւակը, անակնկալ կամ կազմակերպուած ջանքի արդիւնք գիտտով մը, հիւսէին հանքերէն, անգղանդներէն և կամ միջոցին մէջ ճամբար ուղիմուր ճառագայթներէն քանի մը հատի առանձնացումով և քնդելացումով, պիտի միջամտէ, այս անգամ ոչ թէ թուրքի վրայ, այլ երկրագնդի մասն մակերեսին, վճռապէս ջնջելու համար Արեւմուտքի որ գաս չառնեք, չի կրնար, երէկ գերմաներէն, այսօր եանիներէն, վաղը ո՞վ գիտէ որոնցմէ: Մի ըսէք թէ սեւ են այս տողերը: Խորհցէք դժոխքին որ հոգին է զանոնք մտայլ կազուութեամբ մը հոս ներդրին: Մեր պայպիքը այդ դժոխքը բնագոյնցօրէն օգտագործեցին: Մենք անոնց թողները երկու դժոխքներ պարտաւոր ենք սպրիւլ, մարմնին ու հողիին դժոխքները: Մի ալ անպարէք իմացական որով և անչիւր յոռետեսութիւն մը անուանել ու մտավիճակը իմ ժողովուրդը մշտնջենք և սպասարկած: Իր նիւթեզէն գժոխքը անիկա յաջողած էր փոխակերպել անուսական հեռու գրախտի մը: Հիմա, հրք երկինքը փշած է հիմնայատակ, ու մարդոց որդիները հազար

կտոր կ'ըլլան երկիրը գրախտակերպելու, հիմա իմ ժողովուրդը, գէթ անոր մերձուոր կէտը երազ կը վաճառէ, ապրիլ վարենալու համար: Ու այս աշխարհի վրայ սպանդէ, կրակէ և անասնութենէ զուր որ եւ է գեր շարձանագրած հորգաններ կը կանչուին այդ գրախտին ճարտարագետութեան: Ու լման աշխարհ այս անգթութիւնը անտեսելու քաղաքականութիւնը կը գործածէ մի ըսէք՝ ուրիշ բանի անկարող Մալուուն, այլ ըսէք գաւաճան մեղսակցութեամբը Իմացականութեան: Ու երբ իմ մտքին կը բռնանայ աշխարհադէտը, աւելի քան ստոյգ, կը բռնանայ Բանէն պարպուած կեանքին անիմաստութիւնէն պարտադիր: Սա աղէտին դիմաց Միտքին, մշած բառով մը՝ Բարոյականին, աւելի փնացած ուրիշ բառով մը Մշակոյթին նահանջը պարտութիւնը, անձնատուութիւնը ուրիշ ողբերգութիւն: Ու մտածել որ այսօրուան յաղթականները ոչ մէկ յանձնատուութեան տակ էին յաղթութիւնը սա անիւնի քրքրելու: Ու մտածել որ այսօրուան յաղթականները հանգիստաւորապէս պարտքեր էին ստանձնած, մարդկութեան խղճի բեմին առջեւ արտասանուած, անբաւուած ազգերու իրաւունքները վիրաջարձելու: ազատութիւն շնորհելու ստոր արժանաւոր ժողովուրդներու: աւելի՛ իրենք իրենց մէջ իրարու հանդէպ արգար մտաւու: Մտքով պտըտեցէք մայրաքաղաքէ մայրաքաղաք թափառող վարչապետներուն ետեւէն, սուրնք իրար խաբելու, իրարու բաժինները խորհու, իրարու սահմանները փշթելու պաշտօն մը կը հետապնդեն, այս հրապարակային դերասանութեան մէջ վատնելով թերեւս գերազանց շնորհներ: Իմացականութեան սա դիտապատ կործանուած և անոր դիւակին վրայ Միջակապաշտութեան սա խաղբուս մեր հազուայած պարտաքններուն թշուառութիւնն ալ ուրիշ ողբերգութիւն: Ըսի թէ յաղթական ժողովուրդներու ոչ Խորհրդարաններէն, ոչ օրկաններէն ոչ ալ յանձնաժողովներուն որ եւ է մեկէն ո՞չ մէկ ակնարկութիւն, անդրադարձ իմ ժողովուրդի տաւալային օրուն առաջին վարագորքը վերցած է երեք քառորդ դար առաջ: Չունիմ պատմելիք անուր ջարդերգութիւնը ոչ անոր համար որ 1940-45ի եղեանը գերմաններով գործադրուած, կը

գերազանցէ թուրքերուն հերոսապատումը: այլ անոր համար որ ի՞նչ աչքիս առջեւ յազ-  
 թականներու ծովային, ցամաքային, օդա-  
 յին փօրութիւնները հեղեղօրէն կը հոսին  
 գէպի անյագուրդ արգանդները Գազանա-  
 տանին: Թէ յազթանակին սա գառածու՞մը  
 գրիթէ հառարակաց է բոլոր յազթանակնե-  
 րուն, ոչինչով կը մնայ ընդունելի: Պա-  
 տերպոլիսը կը մզուի թագուկով ե խել-  
 քով: Ոչ թագուկը ե ոչ խելքը չեն տկա-  
 րացած, տեղի տալու համար ստուերնե-  
 րու սպասուալիքին որ մզաւանջի մը նման  
 կը ծառանայ ընդմէջ երէկուան գինկից-  
 ներուն: Վսեմ էին երբ եղան գազաններու  
 գազակին դէմ, տարինեքով արիւնեցան,  
 ալիքցան, ի վերջոյ յաջողեցան զգտնել  
 անոր ահարկու նկատուած ուժերը: Նսեմ  
 են, աննկարագրելի աստիճանով մը երբ կը  
 մտնան ու կը դաւեն իրարու: Գազանը  
 գազան է թիշտ: Ու սա է արդի մշակութիւնը,  
 հարիւր միլիոն զոհերու սուկերոտիկն վրայ  
 ամբարձած: Ահա մշակութիւնը ուր աշխատանքը  
 կապալի է առնուած, լման երկրագունտի  
 երեսին, կէս հազարը հազիւ անցնող քեր-  
 դաստաններու յղփացումին (մէկը, ինծի  
 պէս վրդովեալ մը, 1945ին տպուած գիրքի  
 մը մէջ ընկեղագոյն հասարակութիւնը, իր  
 արտապրութեան բոլոր միջոցներով է ար-  
 գիւնքներով սեպկանունութիւնը կը յայտա-  
 բարբեր վաթսու ընտանիքներու: Երբ գի-  
 տէինք որ Ֆրանսեան սեպկանունութիւն էր  
 200 էն քիչ աւելի ընտանիքներու: Այս  
 հաստատուածները Ֆանքասիք թող չերե-  
 ին ձեզի: Պատմութեան բոլոր մեծ կայս-  
 րութիւնները նման սեպկանունութիւններ  
 էին), յորացումին: Նման մարդկութեան մը  
 կեամքը: Ի՞նչ հարկ հելէի, ուսմբի, երկ-  
 նային մարմիններէ clashի մը, մահուան  
 անծածօթ ճառագայթներու սպասել, նա-  
 խտտեստու համար ընաջնուածներ: Հին  
 բառ մըն է արդարութիւնը, աւելի մաշած  
 քան մուրացկանի գրգիւտակը: Կ'ընդունիմ:  
 Անոր եղբրական գործածումը սա սողե-  
 րուն վրայ, անիրաւուած, հիմնովին ան-  
 արդարուած ժողովուրդի մը գաւկին կողմէ  
 աւելի քան աններելի միատուութիւն: Կ'ըն-  
 զուիմ: Բայց պարտաւոր եմ յիշեցնել  
 դէպքեր, եթէ ոչ վճիռներ, բոլորն ալ  
 յազթանակներու արահետով ինկած պատ-  
 մութեան գիւաններուն: Ու պատմութիւնը

եթէ չի կրկնուիր, չեն կրկնուիր անոր հեր-  
 քուածներն ալ: Կ'ամէնանք բողոքէն: Կա-  
 մընչանք խօսք, խոստում յարգելու աւա-  
 տագետական հոգեբանութեանէն: Կ'ամըն-  
 նանք՝ կարճ՝ արդար ըլլալու, արդարու-  
 թիւն գործարգելու հնամտութեանէն: Ու  
 այս ամենուն մէջ նորը արդարութեան ան-  
 տեսումը, արհամարհումը չի կազմեր սա-  
 կայն: Պէտք է համաձայն ըլլալ: Բայց  
 ինչպէս հաշտուիլ, մեր կարգերուն մէջ  
 նորագ մուտք գործող երեւոյթներու, երբ  
 կը մերկացնենք աստիք մատուցումին կեդ-  
 ծիքէն ու կը նայինք պարզ աչքերով... :  
 Ատենցովէ պարսկալարար փառաբանումը  
 քաջակեր, պարձատրումը մերկապարտանոց  
 անարդարութեան: Պարպեցէք հողէ մը իր  
 տէրերը վայրագ սպանողով մը ե յետոյ այդ  
 հողերուն վրայ տէրերու չգոյութիւնը պա-  
 տրուակ ընդունելով բաշխեցէք այդ հո-  
 գիւրը աւազակներուն... : Մէկ հատիկ չէ  
 սա օրինակը: Տարիներով անասնացէք. յե-  
 տոյ լուացուած ձեռքերով ներկայացէք  
 դատարան, մեղադրելով ձեր զոհերը որ  
 ձեզ մզած են անասնացումին ու անցէք  
 իրր ամենէն ազնուական ժողովուրդը... :  
 Աստիք քանի մը հարիւր տարի առաջ պարզ  
 իրողութիւններ էին, այսինքն գիշուած  
 անասնութիւններ: Մեր օրերուն անոնց  
 զգեցած սա կեղծիքն է որ կը մղէ մեզ  
 յուսահատութեան: Օ՛, ահաւոր թշուառու-  
 թիւնը, սա իրողութիւնները գունաւորող  
 պատրուակներուն: Բազմազան սողանք-  
 ները որոնք ձերակուտականներու, նախա-  
 բարներու, վարպետներու, նախագահ-  
 ներու ծանր վարկերով վարչամակուած կը  
 գրուին գործօնութեան բեմերուն... : Մե-  
 ծատարած, անդնելի կեղծիքը քաղաքա-  
 կրթութեան մունեսիակներուն, բոլոր ժողո-  
 վուրդներէն, իրարու նմանակ: 1915ին  
 թուրքերը իրենց հերոսական ձեռքերով  
 մորթուած ան կոյններուն մարմինները Ֆե-  
 րահեմետու մէջ փաթթելէ վերջ, կը բերէին  
 ցուցադրելու մզկիթներու հրապարակնե-  
 րուն իրր մորթուած թրքուկներ: Ու  
 էմմանուէլ Քանդի, Վակնէրի արեանակր-  
 սպաները այդ պատկերներուն լուսանկար-  
 ները իրր անհիւրքելի ռօզիմիտեմետ, կը զըր-  
 կէին գերման տեղեկութեանց գիւանին:  
 Գերման ժողովուրդը իր անսխալ, անկա-  
 շառ սպաններուն կողմէ մատուցուած սա

Է Պ Ն Գ Ա Յ Գ

ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑԻՈՅ

Ք Ա Ր Ա Ձ

ԱՍՍԵՍԼ Ի ՓԻՈՒՄՆ ԱՍԵՆՈՐՆԵՍԼ ՍԲ. ԱՍՍԻՆԻ

Այս խորագրին սակ Ս. Արտոնյա Թ. 266 մագաղաքից Զեռագրին մեջ ունիմք հիշեցնելու Գանձը, որ հարազատ կը թուի, դասելով Ս. Գր. Նարեկացիի ժանօր երեք Գանձերուն հետ ունեցած թագմաթի նմանութիւններին:

Ձեռագիրս ունի կարեւոր յիշատակարան մըն աչ գոր ստագրելով կը ներկայացնենք հետ:

Փառք ամենասուրբ երրորդութեանն յաւիտանն յաւիտենից ամէն:

Ի թուականիս Հայոց 247 [= 1314] ի թագաւարութեան Հայոց Օշնի եւ ի կաթողիկոսութեան կոստանդեայի հղեւ կատարումն գրոցաւ Յերեսս անգեալ աղայեմ, որք հանդիպիք սուրբ գրոցս՝ յիշեցէք ի քարին զարժանին յիշման զտամ Այիծն զսինջլալէան կիպրոսի որ է զուստր Պատրոն Հնիմոյ որ էր տէր Համպրոնէին որոյ աղորմացի նմա Տէր ԱՅ ամէն: Եւ վերոյ գրեալ սինջլալէան էր Հայոց թագաւարին վերոյ գրելոյն մօրքոր, որ հրամայեաց ինձ մեղաւոր եւ անարժան գրչիս՝ այս:

Կրէչային հղեանագործութիւնները անշուշտ մարտեց խորունկ յագումով: 1853ին Համայնաժողովութեան խորունկալը, Կոստանդ լունէր գոյութիւն: Բայց անկող-Փրանզ նաւատորմն ու բանակներն էին որ աղբըւււակիան ժողովուրդին մարքադաղքը — Պոլիսը — պաշտպանելու համար, անցան Սեւ ծովը եւ գրաւեցին Սեաստաբոլը: Օ, մեռելներ, մեռելներ, չէք կրնար փոխգալ ու չփաթթուիլ ձեր արիւնէն ձեր իսկ զարհուրեալ կոկորդին: Սեւ մարգարէն որքան նորոյթէ ինկած կը թուի, նման թշուառութիւններն ոգրալու եւ նման մարգկութեան մը յետախաղաղ ջնջումը գուսելու:

Թ. ՕՇԱԿԱՆ

(Շարունակելի՛ 3)

պիսի յեղանակաւ շարայարել զերգս Սաղմոսաց եւ զայլս ըստ կարգի, որոյ Տէր ԱՅ վայելի տացէ զսա վերոյ գրեալ տացողին ընդ երկայն աւուրս: Եւ յետ աստեաց զանանց բարիսն եւ զանճանկի կրանու-թիւն ուր սուրբք ամենայն հաւաքեալ կան: Եւ որք յիշէք զվերոյ գրեալ տամ Այիծն ծնողիւք իւրովք եւ ամենայն զարմիւք, եւ զուրք յիշեալ լիցիք յողորմութիւն ԱՅ, որ է օրհնեալ յաւիտենա յաւիտենից, ամէն:

Գրեցաւ յընտիր օրինակէ արնա կատարեալ յարուեստ գրչութեան ի կիպրոս կղզի ի քաղաքս Մաղուսայ ի վանքս Հայոց ընդ հովանեալ սր. ԱՅածնիս եւ սրբոյն Յոնա. աւետարանչի, ձեռամբ մեզաւոր հողոյ եւ անարժանի, Ասեփանոսի Գոյնեւելիցանց (\*), որոյ ոգրմեացի Պս. ԱՅ ամէն:

Գանձ անպական ծածկեալ սրբութեամբ, գերահրաշ եւ անարատ զարդարեալ մաքրութեամբ, սրբուհի եւ միշտ կոյս օր. ԱՅածին Մարիամ, տանար տիրակիր խորան ԱՅարնակ երկնակառոյց եւ լուսազարդ, յորում հանեցաւ փառաբանիչ սր. երրորդութիւնն, զովասանակա Ներսիսիւք զեռահրաշ սրբասացութիւնն անլուսի ձայնիւ կրգել քեզ ամէնօրհնեալ ի կանայս. ահա ընկալցիս զաղբբոս եւ զպաղատանքս մեր մատուցանել որդւոյ թոյ եւ Յլգ. մերոյ, աղայեմք:

Բախճան ցանկալի ընդունակ զոգնեալի մեծարեալ սրբութեամբ, զոր տէրքն տեւանց նայեցեալ ի բարձանց յօրինեաց տեղի կանգատարանի, որ ի ձեռն ԱՅախնալ գիւթութեանը նորոգեաց ըզքեզ դարաստան փոխանակ ԱՅատունկի գրախտին Աղեանայ. ծառն կենաց եւ անմահութեան ի միջի քում տնկեալ, ունկեով ի քեզ զպառուղին կենդանութեան որով նորոգեցան տնկերք ամենայն. վերս գրեալ սրբութեամբ եւ արդարութեամբ ամէնօրհնեալ ի կանայս. . .

Ի քեզ կատարեցան տառք ԱՅախոս եւ ընտրեալ Նախագուշակ մարգարէիցն, որ փոխանակ Եւսալի զոյ ըզքեզ մայր կենդանւոյ բանին Այ. որով նորոգեցան ա-

(\*) Գրչին անուր անագրին մէջ գիծակէ ծածկազով է համակառած:

բարձր յառաջին հնութենէ մեղաց ուստի նախամօրն անիծից երկունք յօրհնութիւնըս փոխարկեցան. զիր դատապարտութեան յանցանացն պատառեցաւ. քե ճոխանայ նախահայրն Ագամ զստերբոք եւ կուսիւրդ ծնանելով ի քէն զբարձօղըն մեղաց. պարէ եւ եւս դստերօք իւրօք ուրախութեամբ զարդարեալ, պարակից եղեալ հրեշտակաց ի ձեռնն քո մայր եւ կոյս ամէնօրհնեալդ ի կանայս. . . .

Գովեալ միշտ եւ երկըրպագեալ սրբուհի անարատ, ապաւնէ փրկութեան նորոգման աշխարհի, օրինակեալ զքեզ նահապետին նոյի տապանակ կենդանի, տախտակ փրկութեան մածեալ սրբութեամբ, յորում արուեստաւոր սբ. Հոգին եկաւորէ ի քեզ աւետեօքըն հրեշտակապետին, սբ. ողջունելն ի քեզ մածուցեալ բեւեռապինդ Աճազամ հեղուսիւք, միււրեաց զքեզ ընդ բանին Այ. անաջըրպետ բաժանմամբ ի ծովու աշխարհի, անախկոծ նաւարկութեամբ ժամանեալ թեօք միածնիդ որ ի քեզ կանգուցեալ սրբմտով, բարձրացոյց զքեզ ի կառաջ երոյրբէականն առ հայր եւ որդի եւ սբ. Հոգին, ամէնօրհնեալդ ի կանայս. . . .

Ով տիրուհի անարատուհի եւ միշտ կոյս, որ եղիք տապանակ սրբութեան բանին Այ. ունելով ի քեզ կենդանագիր կտակ օրինացն գրեալ մատամբ էին Այ. սափոր ոսկի զմանանան քաղցրութեան ի քեզ կրկնով, գաւազան քաղկեալ յարմատոյն Յեսեսայ, բերելով պտուղ արքայական, բուրուառ բարձեալ երկք ունելեօք, հոգւով՝ մտօք եւ մարմնով միացեալ, խուճի անուշութեան կազմեալ սրով լցան ամանին տիեզերք, խորան կանգնեալ Յի. եւ ամպ հովանի ի լոյս գիշերի, տեղի դատաստանի նոր իլի, որ ի քեզ եւ ընդ քեզ եւ զկնի քո հետեւելոցս լիցիս պահպան ի ձեռնն հայցմամբ մաղթանաց, միււրեաց զմեզ ի մի հոտ քո ընդ սրբոց առաքելոցն որ այսօր ճաղկեցան յանփոփոմըն տիրամօրդ եւ Աճածնիդ, զոր եւ մեք հայցեմք պարգեւել մեզ ըլտուրըս բարեաց սրբութեան եւ արգարութեան ամէնօրհնեալդ ի կանայս. . . .

Բարուն իմաստից լոյս գերագանց արեգական արգարութեան արեւելք, առաւօտ խաղաղութեան լուսին լըրեցեալ, արուս-

եակ պայծառ ի կամարս սրբութեան, լեռուն վիմաձին ըստ տեսեան մեծին Դանիէլի, ցօղ ի Հերմոնէ իշեալ ի Սիոն, գեղմն քաղցրութեան զօր ետես Կեդէոն, դուռն փակեալ եւ աղբիւր կնքեալ, կնք ժրագլուխ պսակ պարծանաց, պարակից սերովբէից եւ կանգիտա թաղմաշեայ քերորբէից ամէնօրհնեալդ ի կանայս. . . .

Ի քեզ ապաւինիմք ամենասուրբ Աճածին, բարեխօսեա անդապար հաստատել սբ. զեկեղեցի, պահել անարատ մինչեւ յապագայի աւուրըն մեծի, զհովուապետն խաշանց քոց բանաւորաց զհայրապետն մեր զվարդապետք զօրացուցես ուղղափառութեամբ ուսուցանել զգաւանեալս ի քեզ կանգերք զպրօք եւ սարկաւագօք. ըզգասս քահանայութեամբ բաշխմամբ սբ. մարմնոյ եւ արեան միածնիդ քոյ արժանաւորեալ, եւ զամենայն հաւատացեալքս ի քեզ նորոգեա հաւատով յուսով եւ սիրով ամէնօրհնեալդ ի կանայս. . . .

Եւ եւս առաւել զյորդորումըն սիրոյ. . . . Բոտել ըվարմիւրն մեր խնկանուէր մաղթանօք ի յիշատակ տիրամօրդ եւ Աճածնիդ զանձնելու մեր:

Գովեմք ըզքեզ տիրուհի անարատ մայր Տեառն եւ կոյս Մարիամ, պարկեշտակործ պարգեւ հաւատոյ, ի բարձրելոյ հօրէ զօրացեալ եւ ի սրբոյ Հոգւոյն հովանաւորեալ, բնութեամբ որդւոյ զարդարեալ եւ տաղանթեալ, Հօր միածնի եւ քեզ անգրանիկ, որ ի քէն ծնեալ եւ Տէր աւարչութեան, տունկ կենաց եւ պտուղ օրհնութեան, խոստովանիմք ըզքեզ մայր կենդանւոյ բանին Այ. ի քէն հայցեմք բարեխօսեա անգագար առ օրդիդ քո եւ Աճ մեր, կանգերք մեծին ի ծնունդս կանանց Կարապետին եւ Մկրչին Յովհաննու, նախավկայ չարչարանաց միածնիդ յառաջարկաւազին սրբոյն Ստեփանոս, պարատանօք թագաւորելոց օժմարտ առ հաքելոցն արագգետից, եւ որ մերն է Լուսաւորիչ կանգերք միանձամբ ճշգնաւորօք, զի դու ես օրհնեալ եւ բարեբանեալ եւ քեզ երանեն ամենայն զինչ ուրորութիւնք հրեշտակաց ամէնօրհնեալդ ի կանայս. եւ այժմ ողորմեա. . . .

Հրատ. Ն. Վ, ԾՈՎԱԿԱՆ

**ՊԵՏՄԵԿԱՆ**

**ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ**

**ԱՆԱՒԱՐՁԱ**

Ժ. — Պատմութիւնը. — Պատմութեան ննագոյն շրջաններուն անծանօթ մնացած այս անուանի քաղաքը սկսուած ծաղկիլ ու յիշուիլ Լուովմայնցուոց տիրապետութեան սկիզբը՝ երբ հուովմայնցի դատաւոր իշխան մը կը նստէր և որոնցմէ մէկուն հրամանով Տարագոսեան վկաները նահատակուեցան քրիստոնէականներու դէմ սարքուած հալածանքներու ժամանակ:

Անաւարդա երբեմն կիլիկիոյ գլխաւոր քաղաքներէն մէկն էր: Ըստ Ստեփանոս Բիւզանդացիի, քաղաքը հիմնած է Ալարպաս անունով մէկը, մինչդեռ իր քննապատը կ'ըսէ որ այդ անունը յատկապէս տրուած է քաղաքին՝ զեղնագոյն ա՛յն ժայռին պատճառաւ՝ որուն մօտը կառուցուած է քաղաքը: Արդարև սեմական լեզուներու մէջ քայլ կը նշանակէ flavescere: Սուրիդաս, համաձայն Ստեփանոս Բիւզանդացիի, Անաւարդայի հիմնադիրը կը կոչէ Չարդաս: Ըստ այս նշանակին, այս ննագոյն քաղաքը նախ ստացած է Դիոկեսարիա անունը, բայց երկրաշարժէ մը աւերուած ըլլալով ներքև կայսեր ժամանակ, վերակառուցուած է յիշեալ իշխանի ձեռնադրութեամբ Անազարպոս անուն ծերակուսականի մը կողմէ: Եւ սակայն այս հաւաստումը կը հերքելի Պիլիոսի վկասութեամբ՝ որմէ կը նեղեցի որ Անազարպոս անունը աւելի հին է Դիոկեսարիա անունէն:

Օգոստոս կայսր, Արեւելքը շրջագայելու ընթացքին, չափազանց զրաւուեցաւ քաղաքին ունեցած առաւելութիւններէն, որուն վրայ հրամայեց ընդարձակել զայն, անոր տալով «Քայսարէիա Բոս Անազարպոս» անունը, կոչում մը՝ զոր կը գտնենք այս հին քաղաքին կայսերական մետալիոններու վրայ: Քրիստոսէ 19 ատրի առջ տեղի ունեցած այս կոչումով է որ կը սկսի Անազարպայի կամ Անաւարդայի առաջին դարաշրջանը:

Կայսերական շնորհին արժանացած Անազարպոս քաղաքը արագօրէն կը սկսի մեծապէս ծաղկիլ ու կը ստանայ բազմաթիւ առանձնանորհույններ, մինչև իսկ անկախութիւն վայելելով Կոմմոցիոսի օրով: Իսկ Գարգալլայի օրով կը դառնայ մայրաքաղաք, Մաքրէնի ժամանակ ενδοιος տիտղոսը կը ստանայ և Փիլիպպոս Արաբացիի ժամանակ ալ ազատ կը հռչակուի:

Առաջին և երկրորդ կիլիկիոյ բաժանման շրջանին, Անաւարդա երկրորդ կիլիկիոյ քաղաքագլուխ հռչակուած, կառուած վարուեցաւ յիշեալ կամ praeses տիտղոսը կրող անձէ մը: Յուստինոսի օրով երրորդ երկրաշարժէ մը չափազանց Պատառեցաւ. այս իշխանը երրորդ անգամ ըլլալով քաղաքը վերաշինեց և իր անունով կոչեց Յուսիֆնուպոլիս: Ի վերջոյ, Յուստինոս կայսեր օրով նախորդներէն շատ աւելի սոսկալի երկրաշարժ մը զրեթէ ամբողջովին քաղաքը կործանեց: Այս վեհագեղ իր նախորդներուն օրինակին հետեւեով զայն վերականգնեց և իր անունով քաղաքը այս անգամ ալ կոչուեցաւ Յուսիֆնուպոլիս:

Անաւարդա քաղաքը, ինչպէս տեսանք, իր շրջականերով քանիցս անգամներ կրեց բուռն երկրաշարժներու բուռն հետեւանքները և վերջին հարուածը ա՛յնքան սոսկալի եղաւ որ անկանգնելի կործանեցաւ: Առաջին աղէտը կրեց Բ. զարուռ (Ք. յ.) ու վերականգնեցաւ Ներուա կայսեր օրով, երկրորդ անգամուն կործանեցաւ Յուստինոս կայսեր օրով՝ 525ին. և իր անունով կոչուեցաւ Յուսիֆնուպոլիս ու ասկէ քիչ յետոյ Յուստինոս կայսր զայն վերստին կառուց և իր անունով կոչեց Յուսիֆնուպոլիս: Անաւարդայի կրած յարգազանգամ այս երեք վերակառուութիւնները ինքնին բաւական են հաստատելու թէ բնական որպիսի նպաստաւոր դիրքի մը վրայ կը գտնուէր քաղաքը հինէն ի վեր և թէ որքան կարեւոր էր անոր ռազմական դիրքը ըլլալով ամբողջին, պարսպապատ քաղաք մը բովանդակ կիլիկիոյ մէջ՝ ուր բիւզանդական բանակը իր հարաւային սահմաններուն վրայ գտեղած էր իր լուսագոյն պահակազուեղը: Երբ յետագային խուժ մը քաղաքի հայ զորականներ, Ռուբէն իշխանի գլխաւորութեամբ, Տաւրոսեան լեռնաշղջաթաներէն անցնելով կիլիկիա մտան կոր-

սրած Մեծն Հայաստանի տեղ փոքր՝ բայց զօրաւոր նոր հայրենիք ու պետութիւն մը կերտելու ու զինուորապէս ու անտեսապէս կետղկետէ տկարացած Յուններուն ձեռքէն կրիկեկան գաւառները իրենց ամբողջներով յանրազարբար գործելու և փախստական յոյն զինուոր և սպաններու տեղ նորասաց երկրին ամէն կողմը հայկական-ազգային պահակագունդեր պնդելու, ամբացեալ առաջին քաղաքը որ սկիզբէն իսկ Հայոց անջը պիտի անցնէր, Անաւարդաք քիւր, որ Ռուսիոնեան երիտասարդ իշխանապետութեան մայրաքաղաքը պիտի դառնար 1095էն մինչև 1182, ուր մինչև Հեւոն Բ. յաջորդաբար պիտի նստէին Ռուսինեան աւագ պարոններ և իշխաններ: Քրիստոնէութեան առաջին զարուս Անաւարդա նշանաւոր եղաւ իւր ձեռնդակայրը Դրոսկորես մէր թշկիկն, թէև իր ձեռնդեան տարին ճշգրտած չըլլայ: Բ. դարուն հոս ծնաւ Ուպլիանոս քերթող: Գ. դարու սկիզբին Անաւարդա արդէն մայրաքաղաք է, ինչպէս որ յայտնի է Վաղեւրիանոս կայսեր ժամանակ (253-260) կոթուած պղինձէ գրամներէն՝ որոնց մէկ երեսին վրայ կ'երեւայ Վաղեւրիանոսի պատկերը:

Երբ Մեծն Կոստանդինոս կայսր իր ընդարձակած աւալ կայսրութեան կցեց հաւրաւարեւելեան նահանգները, քաղաքական նոր օրէնքներ և սահմաններ կարգաւորելով, Կիլիկիան բաժնեց երեք նահանգներու: Առաջին Կիլիկիա՝ մայրաքաղաք ունենալով Տարսոնը, իւր հիւպատոսական փեթրոն (Consularis): Երկրորդ Կիլիկիա՝ մայրաքաղաք ունենալով Անազարբան՝ ուր կարգեց իշխան նահապետ (Praeses) մը և երրորդը՝ Իսաւրիա կամ Քարուս Կիլիկիա, Սելեւկիոս զլխաւոր քաղաքով՝ ուր նիւտապէս կարգեց իշխան նահապետ մը: Սելեւկեցական տեսակէտով այս նորասաց նահանգներն ալ օժտուեցան եպիսկոպոսական թեմերով: Առաջինը բաժնուեցաւ հինգ թեմերու (diocèse), երկրորդը՝ ինը և երրորդը՝ Սելեւկիոս անունով՝ քսանըշորս թեմերու: արուած ըլլալով Անտիոքի պատրիարքական Աթոռի կեդրոնական հանգամանք և քրիստոնեաներով քաղմամարդ չըջնալով: Տարսոն և Անազարբա քաղաքական, զինուորական և առեւտրական կեդրոններ էին, իսկ Սելեւկիոս՝ Անտիոքով՝ կրօնական մայրաքաղաք էր և, Պրուէն յետոյ:

Յէնդոս Փոքր կայսեր օրով ալ (444) Անաւարդա զլխաւոր քաղաք հռչակուեցաւ Երկրորդ Կիլիկիոյ, ինչպէս որ կը հաստատէ Մովսէս Խորենացին ալ և Ա. և Բ. Կիլիկայք են . . . որոց մայրաքաղաքք են Տարսոն և Անազարբա, ընդ որովք և աշխարհք բազումք և բերդքս(2):

Համբրնացի եւս իր ժամանակին կը գրէր. «Անարդաքա և Սիս և որ ընդ նոքօք աշխարհք», պատմելով այնքան երկար դարերու քաղաքին յարգաւան և համբաւեալ անցեալը: Բնութեան արհուրքները որքան կը տապալէին այս անուանի բերդաքաղաքը, այնքան մարդկային ճարտարութիւնն ու ստիպողութիւնը կը նորոգէին ու կը վերաշինէին զայն, հակառակ աշխարհակալներու և ընչաքաղցներու յափշտակութեանց նշուակ դառնալուն: Գլխաւորաբար Արարներն ու Յուններն էին որոնք ստեպ կը յունաբարէին Կիլիկիոյ այս և այլ ծաղկեալ քաղաքները:

Արար պատմիչներու համաձայն նախ Հարուն էլ-Մաշին էր որ Ը. դարուն վերջերը Անաւարդան գրաւեց և ամրացնեց յետոյ քաղաքը հոն բնակեցուց պարսիկ և նշգիլ գաղթականներու թ. զարուս առաջին կիւսուն Միւթասսէմ ամիրապետ կը գրաւէր բերդաքաղաքը: Իրմէ յետոյ, 860ին, Միւթէվաքթիլ գա՛րձեալ կը նուաճէ քաղաքը՝ ուրկէ 880ին սակայն, Յունաց Վասիլ Ա. կայսր հալածելով Արարլու զօրովարը, կը տիրէ քաղաքին ու կը քանդէ չըջկայքի քանի մը բերդերը, ինչպէս Կայստոս և Կապտասմեսոս, Կասաման, Կարբան, Արգալու կամ Արօտաբաւ, Հարամ, Ենդելեխան կամ Երիմոսիկէ՝ հաւանաբար Անաւարդա - Անտիոք ուղղութեան վրայ: Ժ. դարու կիւսուն այս կողմերուն կը տիրէին արպէն Եգիպտոսի ամիրապետները՝ որոնցմէ կը խլին սակայն Արարները: Մասթէպ Ուսնայեցի կը պատմէ որ 962ին Արարները Եգիպտոսի թագաւորէն գրաւեցին Անաւարդա և Հաւէլ քաղաքները և կոտորեցին քաղմամբիւ քրիստոնեաներ(3): Երկու տարի յետոյ, սակայն, Յունաց Նիկիփոր Փոկաս կայսրը կրեաէ կղզին գրաւելով խորտակած եղաւ այսպէս արար ծովահէններու օրջը՝

(\*) Պատմութիւն Հայոց, Վեներիկ, 1843, էջ 603:  
 (\*\*) Մասթէս Ունայեցի, Երեսուցեմ, էջ 6:

որ սարսափեցուցած էր կղզիներու և Եգիպտոսի ծովի բնակիչները: Կրեոտէի գրաւումով կայսրը վերադառնալէն կը դառնար Միջերկրահովիտի մէջ ռազմագիտական և առևտրական կայանի մը: Այս յաջողութեանէն վերջն է որ Նիկիոյ Փոկաս նոյնքան յաջողութեամբ պատերազմ կը մղէր Արեւելքի մէջ, Աէշֆէ կամ Տօզլու սուլթանին դէմ ա գոտարին պաշարումէ մը յետոյ կը յաջողէր առժամայէս գրաւել Համատանիներու մայրաքաղաք Հալէպը, ինչպէս նաև Անաւարզա, Տարոն, Միոսիս և Ատանա քաղաքները և մասնաւորապէս ամբացնելով Անաւարզան ա ծախսելով երեք միլիոն տիրում շուրջ 120.000 սփերիկի(“):

Ըստ յոյն պատմիչներու, Բիւզանդացիք յետուելինից բերդ կը գրաւեն և 965ի արշաւանքներու ատեն քսան ուրիշներ կ'աւելցնեն անոնց վրայ Հայագլի Յովհաննէս Չմշկիկ և Վասիլ Բ. կայսրեր կը յաջողին պաշտպանել Անաւարզա մեծ քաղաքը իր վիճակներով, բայց Թէոփորա կայսրուհիի օրով (1054—58), Անաւարզա դարձան՝ կ'իյնայ յալլագիներու ձեռքը, բազում կոտորածով և զերեվարութեամբ ու թէև Յոյները դարձնալ կը գրաւեն քաղաքը, բայց փոխուած էր այլևս կիրիկոյ քաղաքական գրութիւնը և ՓԱ. դարու վերջերը իսպանիկներու բռնակները գրաւած էին Անաւարզայէն ինչև Անտոք տանող գիծը:

Անաւարզա քաղաքի պատմութիւնը մինչև նոս կը պատկանի անոր նախահայկան շրջանին: Ասկէ յետոյ ան, ինչպէս կիրիկոյ լեռնային արևմտեան մասը, հայկան իշխանութեան տակ է այլևս, Թորոս Ա. յաջողած ըլլալով, ՓԲ. գարու ակիբը, անոր բարձրութեանց վրայ հիւր գնելու Ռուբինեանց Հարաուրթեան, Յունաց ձեռքէն խլելով այդ երկրամասը աւանոր մայրաքաղաք ընտրելով պատմական Անաւարզան:

Թորոս այս առթիւ օգնութիւն գտած էր բոլոր կիրիկիցիներէն՝ որոնք Յունաց բռնութիւններէն զգուած, յանկարծ ոտք ելած էին զինուած վիճակով և ամէն կողմէն Յոյները վտարած: Ամենէն վերջ Անա-

ւարզան ալ՝ որ Յոյներուն զինուորական և վարչական հեղորոն էր և ուր Անկրոնիկոս դուքս ամբանալով Թորոսի կը սպառնար, պաշարեցին ու կատաղութեամբ կըրեւելով, քաղաքը գրաւեցին, մէջի Յոյները հաւածեցին, շատերը գերի տարին որոնց հետ Յոյներուն օգնող Համբրոնի Օշին և Բարձրբերդի Վասիլ հայ իշխաններն ալ: Թորոս Ա. Գերմանիկի ժօտիկ կոմսէն այսով սսկիւս և արժաթոյր զնած էր Տիրամօր պատկերը, հաւաւարար Մանուելեանց Պրիուի բերդէն վերցուած ու զետեղուած Անաւարզա նորօտաց քաղաքին մէջ իր կողմէ կառուցուած և Զօրավարաց անուանուիրուած տաճարին մէջ, ինչպէս որ արձանագրին վրայ կը կարդացուի: Թորոս Ա.ի զինուորական տկարութենէն օգտուելով տառնիրոս հալար զօրքով նախ Պարսիկները յարձակեցան, անցնելով Տարոն լեռներէն և Անաւարզան իր շրջականերով աւերելով ու բազմաթիւ գերի և աւար ես տանելով, դարձան Մարաշի զաշտի վրայով: Երկրորդ անգամ 1110ին, Թրքական զօրութեանին էր որ մտա Անաւարզա գտառը և բազմաթիւ ջրիտանեաներ կոտորեց և Թորոսի օրդի կոտորանին իշխան չհամարձակելով անոնց դէմ պատերազմելու, ըստարքունի պատմիչին, Թուրքերն ալ վերագարձան իրենց աշխարհը: Այս անցողակի զէպքերէն յետոյ, Թորոս խաղաղութեամբ և բարի համբաւով տասներկու տարի ես իշխեց մայրաքաղաք Անաւարզայի մէջ՝ ուր 117ին ապաւինեցաւ Հայոց մեծ իշխաններէն մին, Պիրի բերդատէր Վասակի որդի՝ Աղլաբարիպ, որ Ֆրանկ իշխաններէն անվերջ նեղուած էր: Թորոսի եղբայր Լեւոնի օրով, Յունաց Յովհաննէս Ալեքս Պերսիկոսէն կայսր, 1137ին, երեսուրեօթը օր տեւող խիստ պաշարումէ մը յետոյ զարաւելով Անաւարզան և Լեւոնի բոլոր երկիրները և Լեւոնն ալ բոլոր ընտանիքով գերի բռնելով, Կ. Պոլիս զրկեց, օր և մեռաւ: Յովհաննէս սակայն յետա իր արժանի պատիժը: Ետը վեց տարի յետոյ երբ Անաւարզայի մերձակայ լեռնային անտառի մը մէջ կինչի որսորդութեան ելած էք, զեղուած աղեղի նետէն զարնուելով, մահացաւ և իր իշխանները աղիքները հանելով, տեղւոյն վրայ իսկ թաղեցին և զմտուած մարմինն ալ տարին Կ. Պոլիս՝

(\*) A. A. Vasiliev: Histoire de l'Empire Byzantin, Paris, 2<sup>e</sup> edition, 1932, էջ 409.

ուր և ամփոփեցին: Իր որդին և յաջորդը՝ Մանուել կայսր, որ հորը հետ կը գտնուէր որսի, հորը հակուան տեղւոյն վրայ վանք մը կ'ընէին իբր յուշարձան և Կ. Պոլիս գառնալով, բազմեցաւ հորը գահուն վրայ: Քանի մը տարի յետոյ, սակայն, Թորոս Բ. ազատելով Բիւզանդիոսի իր արգելարանէն, դարձաւ Կիլիկիա և շուտով գրաւեց Անաւարզան, որմէ վերջ կրկին դարձաւ Հայոց մեծ Պարոնին մայրաքաղաքը և որ անկէ յետոյ անգամ մըն ալ անցաւ Մանուէլ կայսեր ձեռքը, Մամիստիայի հետ:

Երբ 1182ին Լեւոն Բ. Թազաւոր պըսակուեցաւ, Սիսը ըրաւ իրեն մայրաքաղաքը ու Անաւարզաւ ամուրը, երբեմն ա՛յնքան ճոխ իբր զինուորական, առեւտրական և մշակութային կեդրոն, կարճ ատենուան մէջ կորսնցուց իր կարեւորութիւնը, ա՛յն աստիճան որ ԺԿ. դարու առաջին տարիներու: քաղաքը պահ մը գրեթէ ամայաջաւ:

Անաւարզայի մերձակայ գաշտերէն մէկուն, Pratum Palliorumի վրայ էր որ 1130ին տեղի ունեցաւ մեծ ճակատամարտ մը՝ ուր Անտիոքի իշխան Պեմունդ Հալէպի և Դաւասկոսի սելջուք իշխան Ռըտվանի հրամանատարութեան տակ կուռող Սարակինոսներու վրայ տարած յաղթութեան մը ընթացքին մեռաւ (\*):

Թէև Սիս շքեղութեան և ամրութեան տեսակէտով գերազանցեց Անաւարզան և այնուհետև դարձաւ Կիլիկիոյ մայրաքաղաք, բայց սա մնաց ու կը մնայ մինչև այսօր ալ պատմական Կիլիկիոյ ամենէն ամուր բերդաքաղաքը, որ ո՛չ միայն ներսի պահակազօրքը կրնար պաշտպանել, այլև թշնամի ասպատակութեանց վտանգին տուէ կրող նշան կուտար ըրջակայ բերդերու պահակներուն:

Կիլիկիոյ արքունական աթոռին Սիս փոխարքութիւնէն յետոյ, այլեւս պատմութեան մէջ քիչ անգամ կը յիշուի Անաւարզաւ և ա՛յն ալ շատ տխուր պարագաներու մէջ միայն: Այսպէս, ԺԿ. դարու ըսկիզբը, 1307 Նոյեմբեր 17ին, երբ նորապսակ Լեւոն Թազաւոր խնջոյցի նստած էր իր մեծ Թազաւորահօր և հօրեղբոր՝ Հե-

թում Բ.ի հետ, Թաթարներու Պիւրղուխանը դաւաճանորէն կը սպաննէ Հեթումը, իբր թէ սա արգելած ըլլար Սիսի մէջ մըջ կիթի մը կուռուցումը և կամ յօտարած չըլլալուն իրեն կուռթեան տալ Հեթումի արքայական ընտանիքէն իշխանուելի մը: Ասկէ յետոյ է որ Անաւարզաւ գղեակին կամ ականին ստորտը տեղի կ'ունենայ անազուրոյն կստորած մը Արարներու Բուզա ուստիկանին կողմէ՝ որ իր սաստկութեանը կը յիշեցնէ Նախըջեւանի կամ Որիմի կտորածները, և ուր գրեթէ ամբողջութեամբ կը նահատակուի Նախարարաց տունը և ուր քառասունէ աւելի աւագորեարներ կը կստորուի և որոնց անունները միտումի կը յիշատակէ Օշին Սեննշալ և Գունեղասապ: Եւ սակայն քանի մը տարի յետոյ, 1314ին, այնքան աւերածութիւններէ վերջ, գա՛րձեալ կը յիշատակուի Անաւարզայի Ս. Աստուածածին եկեղեցին, Յովհաննէս եպիսկոպոսի առաջնորդութեան օրով և իրեն հետ կը յիշուի եկեղեցւոյն քահանաներն ու սպասաւորներն ա՛լ: Կոստանդին և միւս Կոստանդին, Անդրոնիկոս և երկու Բարսեղներ և Ստեփանոս, ինչպէս նաև Վասիլ, Թէոդորոս, Յակոբ և Վարդան Սելւոյնցի սարկաւազայրու և հանգուցեալ Թորոս երէց և Նիկողայոս քահանայ: Չենք գիտեր թէ այս անտիկ ամրոցը ինչ դեր խաղաց և որքան ինքրինքը արժեցուց նոյն ԺԿ. դարու վերջին քառորդին մէջ, Կիլիկիոյ ամենէն վճռական տարիներուն, բայց յայտնի է որ 1375ին աղէտէն յետոյ՝ Անաւարզաւ պահեց գրեթէ քար մը և սա իր գոյութիւնը իբր հայկական կեդրոն և Առաջնորդական աթոռ և թերեւս առեւտրական և արդիւնաբերական քաղաք, վասնզի 1466ին, ըստ վաւերական յիշատակագրութեան մը, հոն տակաւին կանգուն կը գտնենք Ս. Անտուածածին Նշանաւոր ուխտատեղի եկեղեցին, չի յամուր Անաւարզաւ, ընդ հովանեալ Ս. Աստուածածին եկեղեցւոյ և այլ սուրբ նշանացոյց որ աստ կանոն, և որուն հովանիին տակ Անաւարզայի թեմակալ եպիսկոպոս, 1466ին կը գրէ թղթեայ հաստափոր Ճաշոց մը, այժմ Հալէպի հաւաքմանց մէջը (\*):

(\*) Մայր Յուլիսի Հալէպի Ձեռագրաց, Արասազք Արքեպիս, Երուսաղէմ, Ա. Հատոր, 1935, էջ 233 - 35:

(\*) Victor Langlois: Voyage dans la Cilicie, էջ 434:

Պատմական այս կարեւոր վաւերագրէն գոնաւոր պիտի չլքուար հետեւեցնել որ Անաւարդա, մինչեւ ի վերջ ժՅ. դարու, պահած է իր գոյութիւնը և բերդաքաղաքին բնակչութիւնը շարունակած է իր գոյութիւնը մինչև որ նոր աւերածութիւններ ցրուած են անոր փոքրաթիւ վերջին մասը որդեկը:

Անաւարդա կիլիկիոյ այլ քաղաքներու նման Փոքր Ասիոյ մտնէն բանուկ քաղաքներու հետ յարաբերող նամբաներուն վրայ չգտնուելուն, շատ քիչ թիւով ուղեւոր այցելուներ ընդունած է: Վիւպրանգ է որ առաջին անգամ տուած է քաղաքին նկարագրականը: Օլաէնպուրկի կանոնիկոսը Սիսի մէջ Լեւոն Բ. ի թագադրութեան հանգչաներուն ներկայ գտնուելէ յետոյ երբ Անաւարդա ևս այնցելոց, այսպէս կը նկարագրէ զայն իր Ուղեգրութեան մէջ. «Սիսէն ութը մղոն հեռաւորութեամբ ամուր բերդաքաղաք մը, կանգնած դաշտագետնէն բարձրացող լեռան մը վրայ»: Ինչպէս կանոնիկոսը յիշելու, Միլլին դարուն Անաւարդայի զինուորական զիրքը շատ նպատաւոր էր, անտարակոյս առաւել շինորհիւ իր բնական անմտաշելի դիրքին իբր արծիւներու բոյն և Կիլիկիան մեր իշխանները շատ լաւ գնահատած էին անոր ռազմական կարեւորութիւնը և զայն յաճախ անուանած իրենց signumը, ըստ նոյն Վիւպրանգի՝ որ շարունակելով Անաւարդայի նկարագրականը կ'ըսէ որ նոյն այդ բերդանման լեռան ստորոտը կը տեսնուէին կարեւոր ու բարգաւաճ քաղաքին աւերակները<sup>(\*)</sup>: Խաչակիրներէն Anazarbas յորջորջուող, Հարուն էլ-Րաշիտէն վերաշինուած ամրացուած Անաւարդան արբա պահամարի Իսթաթրին ալ կը յիշէ ու քաղաքը ջոյց կուտայ զաշտի մը մէջ՝ ուր արմաւենիներ կ'անէին, շրջակայ դաշտերը շատ բարեբար էին, մինչ քաղաքը գեղեցիկ պարիսպներ ունէր և Ժ. դարուն կը ներկայա-

ցնէր շատ բարգաւաճ վիճակ մը, այնքան որ ան իր բացառիկ կարեւորութեանը պատճառաւ շատ անգամներ յաջորդաբար կ'անցնէր Յոյներուն կամ Մահմետականներուն ձեռքը, մինչև որ Խաչակիրները գրաւելով զայն աւերակ վիճակի մէջ թողուցին, մինչև որ մաս կազմեց Կիլիկիան թագաւորութեան: Ապու Ղ-Միտա ևս կ'ըսէ թէ քաղաքը կը գտնուի ստորոտը բլուրի մը՝ որուն զագաթը գլեակ մը կայ ու կը կանգնի Սիսի կարաւակողմը, մէկ օրուան հեռաւորութեամբ ու կ'աւելցնէ որ քաղաքին կարաւակողմը ձայհան գետը կայ<sup>(\*)</sup>:

Երբեմն այնքան մեծ ու շքեղ Անաւարդայէն ոչինչ կը մնայ ո՛չ միայն այսօր, բացի իր ամրակուռ բերդի պարիսպներէն, այլև դարերէ ի վեր, երբ ժՅ. դարէն յետոյ իսպառ անհետացած էր անոր անցեալը, մահաւանդ հայկական շրջանի շքեղ փառքը: Քաղաքին լեռան ստորոտը կառուցուած Անաւարդան աւերակներու զաշտ մըն է այսօր՝ ուր հաղի ըստ Վ. Հանկուսայի, քանի մը մնացորդ հետքեր կը վկայեն անոր անցեալ փառքին: Վ. Հանկուսայէն աւելի քան ութսուն տարիներ յետոյ, 1936ին, Բրիտանական կառավարութեան մասնաւոր յանձնարարութեամբ, հայասէր Eric H. King անգղիացի պատմագէտը, Կիլիկիա այցելեց, քննելու և երեւան հանելու փափաքով Կիլիկիոյ մեր հայկական վանքերու և ամրոցներու իսկական տեղերը ու իր գիտական խուզարկութեանց արդիւնքը հրատարակեց Asiatic Reviewի մէջ Travels in the ancient Province of Armenia Minor խորագրի տակ, ապա առանձին հատորով, որմէ Անաւարդայի բերդին նկարագրականը տուի սակէ առաջ (Ազգարար, շարաթաթերթ, Պէյրուս, 1943, թիւ 16):

Փարիզ ԱՐՏԱՒԱՉԴԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ  
(4) ՎԵՐԸ

(\*) Guy le Strange: The Lands of Eastern, Cambridge, 1905, էջ 129: ևս և Ritter' Erdkunde, XI, 56:

(\*) Victor Langlois՝ անգլ. էջ 436:



**ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ**

**ՏՐԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ**

**ԵՐԵՔ ՍԻՒՆԵՐԸ**

Ներածութիւն. — Գրականութեան գոյնին տակ ինչ որ կ'երեւի գրատուներու մէջ, միշտ արժանի չէ այդ անուան. անհրաժեշտ է ուրեմն որ քննադատութիւնը հսկէ որպէսզի բարի սերմը չի խեղդուի որումէն, որպէսզի աշխարհ չի յօշոտուի շարլաթաններէն ու խաբիբանիներէն: Ուրեմն իրերու իսկ բնութեան արդիւնքն է քննադատութեան հարկաւորութիւնը:

Մարդկային բարոյական ժառանգութեան մէջ պահպանուելու արժանի գործերուն մէջէն ընտրութիւն մը կատարելու հարկին տակ կը գտնուինք անխուսափելիօրէն, և ի մի հաւաքելու գլուխ-գործոցնէրը. անհրաժեշտ է որ քննադատութիւնը մատնանչէ դանոնք, ցոյց տայ թէ ինչմանոնք կը նկատուին գլուխ-գործոցներ, բացատրէ դանոնք, ծանօթացնէ: Ուրեմն՝ մարդկային միութի անկործան մէկ պահանջքին վրայ հիմնուած է քննադատութեան հարկաւորութիւնը:

Ըստ Brunetièr-ի որ Տարվինականութիւնը ներմուծեց գրականութեան մէջ, և ըստ. կա՛յ գոյութեան պայքար գրական սեռերու միջև, քննադատութիւնը՝ վիպագրութեան քնարերգութեան և թատրոնին հետ՝ յազթական ելաւ այդ պայքարէն: Կարելի չէ վաւերական կերպով ժխտել քննադատութեան կարևորութիւնը երէկուան և այսօրուան գրականութեան մէջ: Ենտրիւ այլազանութեան և հետազօտութեան իր կերպերուն նրբութեան, շնորհիւ իր արտայայտութեան թիւին և բազմազանութեան, շնորհիւ վերջապէս հեղինակներու ուսանց՝ որոնք զայն գործադրեցին կամ կը գործադրեն, քննադատութիւնը գրագէտներուն և հանրութեան ուշագրութիւնը հրաւիրեց և գրաւեց: Մարդիկ, այսօր, կը կարգան քննադատութեան գիրք մը ինչպէս կը կարդային, էր բերեմն, վէպ մը՝ շահագրգռու-

թեամբ, հետաքրքրութեամբ և ջանադրութեամբ: Կը կարդան՝ տեղեկանալու համար. կը կարդան՝ ճշգրտութեամբ գտնել սորվելու համար, կը կարգան, վերջապէս, ծանօթանալու համար հեղինակին գաղափարներուն և կարծիքներուն:

Ֆրանսական գրականութեան պատմութեան մէջ, քննադատութիւնը՝ հարստացած փորձառութեան բոլոր բերուածներով և ներկայացուած Brunetièr-ի, Faguet-ի, Lemaître-ի և ANATOLE FRANCE-ի հասակով գրագէտներով, կը հասնի ծագական, կատարելութեան, վայելելով, Նոյն ատեն, աննախնիաց համարաւ մը:

Խճչ է ԲՅՈՒՂԱՏՈՒՄԻՆԸ. — Բննադատութիւնը սահմանելու համար առաջարկելու բանաձեւներէն ամենէն նշանաւորն է հետեւեալը՝ օգրագէտի գործին նկատմամբ առեւտուած բանաւոր գատուած մը կը կոչուի քննադատութիւնը:

Այս սահմանումը, ամենէն նշանաւորն ըլլալով հանդերձ, չէ՛ կատարաւոր: Տարածք է կամայական իսկ կրնանք որակել զայն, որովհետեւ, այս տարազին եւս մտածայն, միայն անոնք կրնան քննադատել որոնք, ունենալով կատարուած և վերանական չափանիշներ՝ կ'արտասանեն գատուածներ հիմնուած առին չափանիշներուն վրայ: Այս բանաձեւը կը վտարէ քննադատութեան ասպարեղէն բոլոր անոնք որ, առաւել կամ նուազ բացայայտօրէն, չեն յաւանկիր գնել օրանաւորութիւնը գրական գործերու իրենց ըմբռնումին մէջ, ոչ ալ զգատուած իրենց զգացածն արտայայտելու կերպին մէջ:

Բոլոր դարերու ամենէն նուրբ, ամենէն բարեացակամ, ամենէն քաղցրօրէն հեղնող քննադատը՝ A. France կ'ըսէ՝ «Ես քննադատ մը չեմ րես անձնատուր կ'ըլլամ ընտանեկան խօսակցութեան մը միայն, ըստ իմ ճաշակիս, իմ ֆանթեզիիս, իմ քմահաճոյքիս Նոյն իսկ, առանց յաւանկութեան ու մէն բան գիտնալու և բացատրելու»:

Այս բանաձեւն ալ հաւասարապէս կը վտարէ քննադատութեան ասպարեղէն անոնք որ, ունենալով հանդերձ հետախուզումի բանաւոր մեթոտ, չեն առաջադիր գատուածներ, վճիռներ, բայց, աւելի խոնարհամիտ թրեւս, կը բաւականանան տալով բացատրութիւններ:

Մեծագոյն քննադատներու ամենէն պայծառ տրամաբանին՝ E. FAGUET-ին համաձայն քննադատը մարդ մըն է որ կը զատորոշէ գեղեցիկ բաները. կը բացատրէ եւ սխիբէ հուստայ զանոնք, նաեւ որուն գրուածքները մեզի խորհիլ կուտան, կ'օգնեն մեզ խորհելու: Ըստ նոյն նորանաշակ քննադատին՝ քննադատ մը հասկնալու է և հասկցնելու է, անշուշտ, յստակ կերպով: Թանդգնութիւն պիտի ըլլար առաջարկել ոճ է սահմանում քննադատութեան. այս արարքը՝ ճկուն, շարժուն և բազմաբնուի է թուփոր ունենալ ընոյթը պարփակուելու ոճէ տարազի խտացած շրջանակին մէջ: Որոշ սահմանումի մը տեղ նախամեծար է սոյլ նկարագրութիւնը քննադատելու զանազան կերպերուն: Շատ հետաքրքրական նիւթ մը՝ արդարեւ. ընտրել տիպար քննադատներ (Brunetiere, Faguet, Lemaitre, France) և տալ անոնց քննադատութեան մեթոտնալու և զայն գործադրելու եղանակները: Պիտի ընենք այդ յաջորդաբար:

I. Տ Ե Վ Մ Ա Ք Ի Բ Բ Ե Ն Ն Ա Մ Ա Տ Ո Ւ Թ Ի Ն

Տօկմաթիք քննադատութեան տիպարն է FERDINAND BRUNETIERE որ, 1875ին, երբ սկսաւ պայքարիլ Փրանսական բնագաշտութեան դէմ՝ գրուած պայքարի տը պաշտութիւն թողուց աւելի քան՝ քննադատի: Արդարեւ իր "Roman Naturaliste" երկը, ևսզմաշունչ և բարկանայթ քննադատութիւն մը, բրուած է խածնող աւխնով և նեխաստտ խոտոտութեամբ: Նորհկին մէջ մարդիկ տեսած միայն տխուր հակաճատով մը, թէ և որոշ տաղանդով, բայց ցած տեսակէն, նկատի առած անոր գործածութեան կերպը և ստացածած արդիւնքը: Այս առաջին տպաւորութիւնը հետզհետէ փոխուեցաւ երբ յօգուածները իրարու յաջորդեցին: Մարդիկ վարժուեցան այս քննադատութեան խտուածեմ կողմութեան. աւելին՝ մարդիկ գտան, հրամայական ժրխտումներու ետին, դրական սկզբունքներ, և սեւացրէքի երկնութեան կողմնակցութեան մէջ, հաստատուեւ կորիզները բանաւոր չափանիշի մը: Բնագաշտներու չափանցութիւնները եւ զգուանքը՝ զոր զգաց հանրութիւնը անոնցմէ՝ քիչ գեր չի

կատարեցին նաև քննադատին այս լուսազոյն գնահատութեանց մէջ: Բայց ինչ որ աւելին նպատակ, ա՛յն էր որ մարդիկ տեսան թէ մէկէ աւելի լար ունէր ան իր աղեղին վրայ, և մէկէ աւելի գրական ատելութիւն՝ իր հոգիին մէջ:

Արդարեւ, մինչեւ 1889, բարի կոխը կը մղէ, իր հակառակորդներուն դէմ, զորս յետագային, պիտի հուէր օֆրանսական հոգիին թշնամիները: Նախ բանդէտներուն (ERUDITS) դէմ որոնք հմտութիւնը ինքնանպատակ գործուցեր էին փոքրանակ իրարու միջոց գործածելու զայն: Յետոյ, ուշացած վիպականներուն դէմ, որոնք իրենց սեւորը կը փռէին, կամ կարեւորութիւն կուտային ուելի արտայայտութեան քան զազափարին, ոճին՝ քան խորքի ընտր յատկութեան: Եւ տակալին որքան ուրիշներու դէմ: R. Doumic՝ նենգածեմ հանդէքով՝ կը հանէ ցանկը՝ պատկառելի իր երկայնութեամբ և զանազանութեամբ՝ վարպետին հակառակորդներուն:

Հանրութիւնը որ համութեան կը տեսնէ իրերը, հասկցաւ թէ պարտաւորին կոշտ կեղեկին տակ կար քննադատ մը որուն վարիչ գաղափարները մտալուն էին, հասկառակ անոնց կիրառութեան այլազանութեան. թէ այդ գաղափարները կը ներկայացնէին ազգականական երեւոյթ եւ կը թուէին ծագում առած երկու կամ երեք հիմնական ձգտումներ: որոնք անսասան ստուգուած էին. մէկ բառով՝ թէ մարդիկ կը գտնուէին ներկայութեանը վարդապետակամի մը որուն կարծիքները, գնահատումները, գատումները և պարտաւորները կը բխէին միեւնոյն ակէն:

Իրական մտահոգութիւնները չեն կրաներ իր ողջ գործունէութիւնը. չեն թուիր նոյն իսկ ըլլալ առաջին plan-ի. զուտ պատմական յօդուածներ կ'ընդմիջեն գորհան յօդուածները: Ասկէ հետեւցնել թէ քննադատը իր ուղղութեան մէջ անորոշ էր և թէ հաւասար հանդիպատարութեամբ կը նայէր գրականութեան և պատմութեան, չափազանցութեան պիտի ըլլար: Դիտելով՝ տարածուն իր հետաքրքրութիւնն է զոր կը վկայեն իր ուսումնասիրութիւնները որոնք ապացոյցն են իր գիտութեան հաստատունութեան և զանազանութեան: Մարդ չի համարձակիր լրացնել կամ ուսումնասիրել

Taine-ի հաստիով գրազէտ մը, ինչպէս կ'ընէ Brunetière, մարդ չի յարձակիր Պրիւնզվիթի Մանիֆէսթոյին պէս հարցի մը վրայ առանց երկայն և լուրջ պատրաստութեան:

Ժամանակակից գրականութիւնը զինք կը շահագրգռէ անցնելի արտադրութիւններուն չափ: Ուսման նոյն կերպն է իր կիրարկածը օրուան գիրքերուն ինչպէս գտնական գործերուն: Զգատելով քննադատութիւնը գրական պատմութենէն, նոյն մտահոգութիւններով և նոյն պահանջներով տարբար է: Իր տեսական ուսումնասիրութիւնները կը նպաստեն զինք ամբացնելու dogmatique գիրքաւորումին մէջ որ իբր հեղած է միշտ, որ կը լուսարանէ նաև իր վարդապետութեան որոշ գիծերը:

Իր գործունէութեան այս առաջին շրջանէն սկսեալ, Brunetière եղած է ամբողջական: Ունի գեղադատութիւն մը և քերթողականութիւն մը. աէրն է կերպի մը, եթէ ոչ տակաւին գրութեան մը. և մանրամասնութեան հարցեր կան որոնց վրայ կարծիքը կրնայ փոխել յետագային. նոյն իսկ էականներուն վրայ:

Իծենք Brunetière-ին վարդապետութեան շրջագիծը, ուսումնասիրելով իր մաքին գլխաւոր ձգտումները:

Իբրև ուսուցիչ ECOLE NORMALE-ի, առաջադրուեցաւ քննել մեթոտի հարցերը և ի յայտ բերել այն որ իրեն կը թուէր ըլլալ լուսագոյնը, զայն ճշգրտութեամբ տարազել, ոչ միայն ծառայելու համար իրեն՝ այլ նաև անոնց որոնց գրական կրթութիւնը իրեն կ'իյնար: Իր դասախօսութիւնները ամփոփուած են գիրքի մը մէջ՝ «Միտերու եղափոխութիւնը գրականութեան պատմութեան մէջ»:

Սեպտու եղափոխութեան իր տեսութիւնը հակառակ առաւելութիւններ ներկայացնելուն, մեծապէս փաստեց իրեն, թէ՛ իր ողջութեան և թէ՛ իր մահէն ետք. իր ողջութեան՝ բազմաթիւ հակառակորդներ հանցի իրեն դէմ. իր մահէն ետք՝ իր բերումը քննադատութեան, իր ամբողջ գործունէութիւնը նկատուեցաւ միայն եղափոխութիւնը, ինչ որ սխալ է:

ECOLE NORMALE-ի մէջ իր ուսուցումը ըլլալով տեսական ցուցադրութիւն մը՝ էր նաև կիրառութիւնը սերի մը եղափոխութեան՝ գրական քննադատութեան:

Ուսուցիչին մտադրութիւնն էր նկատել այս աշխատութիւնը որպէս ներածական մը լայնածաւալ գործի մը, որուն մէջ, մեկնելով միեւնոյն ներշնչումէն, բոլոր գրական սեպտուները պիտի ուսումնասիրուէին նոյն մեթոտին համաձայն: Այս լայնածաւալ աշխատութենէն զօր չամբողջացուց Brunetière, կտորներ միայն ունինք, որոնք, ճիշդն ըսած է, բաւական շատ են և իւրաքանչիւրը՝ վերջնական:

Ինչնայտաութեան պէս թատերական սեռն ալ ուսումնասիրեց իր ամենէն յատկանշական երկերուն մէջ, սկսեալ CID-էն մինչև MUSSET-ի կատակերգութիւնները: Այս ուղղութեամբ շատ շահեկան է կարգալ իր «Les époques du théâtre français»:

Ժամանակակից քնարերգութեան կազմութիւնն ալ կը բացատրէ մեզի ուրիշ գործով մը՝ «L'EVOLUTION DE LA POESIE LYRIQUE EN FRANCE, AU XIX<sup>e</sup> SIECLE»:

Հոն ցոյց կուտայ մեզի թէ՛ որպիսի՛ յաջորդական փոփոխութիւններով՝ այս քնարերգութիւնը, անգամ մը ծնած, կ'անցնի հազնելու համար կերպարանքը վիպականութեան, քնտպաշուութեան և խորհրդապաշտութեան: Եւ կը պատահի, յայպէս, որ մենք ականատես կ'ըլլանք ո՛չ միայն XIX դարու ֆրանսական քնարերգութեան եղափոխութեան, այլ՝ այդ ժամանակի ամբողջ գրականութեան որուն մէկ արտայայտութիւնն է քնարերգութիւնը, և ամենէն կարեւորը: Բայց նկատի առնելով սեպտու այս մեծածաւալ աճը մարդիկ պիտի զարմանան տեսողութենէն գրիթէ կորսնցուցած ըլլալունուն այն բանը, որ կուտայ յատուկ գեղեցկութիւն և մասնաւոր հրապոյր քերականութեան: Ընդհանուր ակնարկները և մեծ համադրութիւնները ունին, աւաղ ալ գրիթէ միշտ այս տեսակ թերութիւններ: Եւ Brunetièrեն ալ, բեթելով հանդերձ իր յատկութիւնները կանոնաւորութեան, յըստ տակութեան, մտաւորական թափանցողութեան, գեթեղ ողջմտութեան, էր ամենէն աւելի յարմար անձը լուծելու այս խնդիրը որուն չի բաւեր երկրաչափական մտքը, և որուն պէտք է, կ'երեւի, որոշ թաքթ ներդրութիւն, և թրթուան, փափուկ զգայնութիւն: Ներելի է կասկածիլ:

Իր ETUDES CRITIQUES SUR L'HISTOIRE DE LA LITTERATURE FRANÇAISE-ը

կը կազմէ ստուերապիւր մը վէպի եղափոխութեան XVIIIրդ դարուն:

Իր այլազան և ծովածաւալ գործին մէջ դիւրաւ զատորոշելի է կարևորութիւնը զոր կուտայ բարոյական որոշ հարցերուն: Յաճախ բարոյագրութեան այս նկատուածութիւններն առնչութիւն ունին կրօնին հետ, անոր կը սահմանակցին, անոր կը յանդին բնականօրէն և հազիւ կը նշմարես վայրկեանը ուր թողած հողը՝ իմաստասէրներու հաստատած սահմանը, կը քայլաւ ապահով քայլերով այն հողին վրայ ուր գործերը հետեւանքն են dogme-ին: Այս առնչութեամբ շատ շահեկան են «la casuistique dans le roman, Une apologie de la casuistique, La critique de Bayle յօդուածները:

Pascal, Bossuet, Fénelon, Bourdaloue, Fléchier բազմաթիւ անգամներ զինք կը գրաւեն և կը զբաղեցնեն ամբողջութեամբ անոնց մասին կը խօսի ինչ շեշտով, ինչ եռանդով: Այս հեղինակներուն յարուցած հարցերը խորունկ արմատներ ունին իր հոգիին մէջ, և անկարելի է անոնց զպիւ ուսուցող որ իր հոգին չի թրթռայ ամբողջովին: Իր վերջին տարիներուն՝ յատուկ կրօնական բրբաղանտին հետ շարունակեց գրական քննադատութեան գործը: Նշանաւոր են «L'histoire de la litterature française classique» և Balzacի վրայ ուսումնասիրութիւնը:

Առաջինը այս երկու երկերէն՝ պիտի ըլլար հեղինակին գրական կտակը ուր Brunetière կ'ուզէ ներկայացնել, իր մեծ գործերուն մէջ, նկարը՝ կազմութեան և ծագուելուն՝ Փրանսական դասականութեան: Գործը անաւարտ մնաց իր մահով, բայց՝ մեծ արժէքով, որ կը կայանայ հեղինակին որդեգրած կերպին՝ նաև ընդհանրացնելու իր կարողութեան մէջ:

Արգտակ, ինչ որ Brunetière կ'ուզէ ներկայացնել չէ՛ միայն յաջորդականութիւնը երկերու որոնք կը կազմեն թեզանը Փրանսական գրականութեան, վերածնունդէն մինչև դասականութեան շիջումը, չէ՛ միայն նկարահանդէս մը այն գրաբնագրուն որոնք կառուցին դասականութիւնը և անոնց որ յետոյ անոր ներկայացուցիչները եղան, ո՛չ ալ միայն կցորդութիւնը գաղափարներու որոնք առանձնորդեցին հեղինակները, կամ, որոնք կը յայտնուին անոնց երկերէն: Այս ամէնը զինք զբաղեցուցեր

են անտարակոյս, և քիչ բան չէ այդ և Քայց գրական պատմութեան մասին ան կը շինէր աւելի ընդարձակ, աւելի՛ բարձր գաղափար մը: Կենդանի կը զգար անցեալի երկերը: Ան կը տեսնէր ինչ որ ամէն գործ, իր և իրեւման պահուն, կը պարտէր զինք նաստորդողներուն, կը հասկնար ինչ որ կար իրապէս հոր և ինքնատիպ իւրաքանչիւր գրագէտի նպաստին (apport-ին) մէջ, և թափանցողութեամբ կը զտաէր տարբեր՝ ոչ միայն սեռականները այլ նորգործականները՝ գլուխ-գործոցներու, անոնք իսկ որ պիտի դառնային պատճառներ՝ մտաւոր եւ զփոխութեանց, և ոչ թէր՝ զորս հաշուի պիտի առնէր ապագան:

Այս ըմբռնումով պատմարանին գործը կը գտնայ դժուարին: Brunetière-ի Histoire de la litterature française classique-ը է ապէս կենդանի և զօրութեանական:

Քայց Brunetière իր կեանքին վերջին տարիներուն մեծ մասը յատկացուց կրօնական առաքելութեան և բրբաղանտին:

Եզափոխութիւնը որ զինք տարած կրօնական խնդիրներու դիմաց անտարբերութենէ առաքելի մը զիրքին, շատ հետաքրքրական է և մանաւանդ յայտարար իր մտքին էական հակամեծերէն մէկուն՝ հրաշեկ մարաւ ստուգութեան: Այս ծարաւ բացատրութիւնն է իր dogmatismen, dogmatismen ըլլալով ապաստան մը անհասական ճաշակի խտորումներուն դէմ և ուղեցոյց մը՝ աւելի ապահով քան շարժականութիւնը սխալանքի տէր՝ ենթակայական տպաւորութիւններու, նոյն այդ ցանկութիւնն է որ մեզի կը բացատրէ այն խանդավառութիւնը որով Brunetière յարեցաւ եղափոխութեան և զայն ներածեց գրական քննադատութեան մէջ: Եզափոխական վարդապետութիւնը պիտի տա՞ր վերջապէս այն ստուգութիւնը, որուն մարդը պէտք ունի ապրելու համար, եզափոխական վարդապետութիւնը՝ որ կը թուէր ըլլալ վերջին խօսքը փիլիսոփայութեան և գիտութեան և միշտ նոյն թափն է. դէպի ճշմարտութիւն որ կը խուսափի հր կը խորհիս հասած ըլլալ իրեն — որ — թերացումով մարկայլին ստուգութեանց — զինք մղեց, հաւատարիմ ինքն իրեն՝ հակառակ փոփոխութիւններու ողորմածութեան և յոյսի Աստուծոյ ոտքերուն:

Երկու բան գիտելի է Brunetièrի պարագային՝ ա) իր գործունէութեան ամենէն յստակը հրապարակազարկան հրեւոյթ կը զգենու։ Այն ճառերը՝ որոնցմով Brunetièr կը փորձէր ցուցնել կարեւորութիւնը կամ այժմէութիւնը իր վիճած կարգերուն, ինչպէս այն միւս ճօռերը՝ ուր ան կ'ուզէր ապացուցանել իր ճիշտ դատած լուծումներուն կարկառորութիւնը, մեծ զօրութեան և բարձր դատողութեան երկեր են ուր հանրահարգներ կը պարզէ տրամաբանութեան, խանդի և տրամայաստական կորովի իր բուրբ կարողութիւնները։

բ) Քրիստոնէութեան իր յարումին որոշիչ գրգիլը բարոյական տեսակէն է։ Քրիստոնէութիւնը ոչ միայն կը մատուցանէ իր հետեւորդներուն պատասխան մը այն քունակը կարգերուն զորս մարդիկ կ'առաջանդրեն, ոչ միայն է՝ վարդապետական մարմին մը որ կը պարունակէ լուծումներ բուրբ խնդիրներուն համար մտաւորական կամ զգացական դասակարգէն, այլ նաև է՝ համոյթ մը սկզբունքներու որոնք կրնան ծառայել իրեն ուղեցոյց հանապազօրեայ մեր արարքներուն մէջ։ Այս անկիւնէն դիտած, ընկերային իր առաքինութիւնը անբաղաւտելի է։ Եւ Brunetièr, միշտ կապուած գրական գործերուն որոնք կը ծառայեն պահպանման և կատարելագործման ընկերային հիմնարկութեանց։ մանաւանդ հրապարուեցած քրիստոնէութենէն որովհետև այս վերջինը կը ներկայացնէր ազգու միջոցներ համայնական կեանքի բարեբաժան համար։

Այս կողմէն կը շօշափենք իր մտքին (կամ սրտին) ուրիշ մէկ հակումը՝ քննադատութեան բարոյական հանգամանք։ Վասնզի գիտական ստուգութեանց սիրահար, առարկայականութեան կապուած վարդապետական, ընդհանուր դադափարներուն բարեկամ իմաստասէր, անցեալի գրեթէ պաշտամունքն և սերն ունեցող պատմաբան մարդու մը քով կա՛յ F. Brunetièr-ի մէջ բարոյագէտ մը անհունորէն հոգածու աշխատելու, խօսքով կամ գրիչով, պահպանման և բարգաւաճման այն ամէն բանի որ կրնայ ամբապնդել ընկերային հիմնարկութիւնները։

ԱՄՓՈՓԵՑ

ՊԱՐԳԵՒՆ ԵՒ ԵՆՈՎՆԱՆՆԵՍԵԱՆ

(Շարունակելի)

### ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ

#### ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՊՍՍՈՒԹԻՒՆԸ

Գ. Լ. ՌԻՆԻՆ

ՄԻՋԻՆ ԴԱՐ

Polyphonique արուեստը. — Եկեղեցական երաժշտութիւնը հսկայաքայլ կը յառաջանայ, շնորհիւ մեծ վարպետներու և Այդ մեծ վարպետները՝ մեծ մասամբ ֆլորանսացիներ, diaphonie-ն, déchant-ը և իրենց հանճարը իրար խառնելով ծնունդ կուտան polyphonique մեծ արուեստին։ Հասնախ քանի մը խօսք պէտք է ըսել Ֆրանսական երաժշտութեան մասին։ Ֆրանսական երաժշտութեան պատմութիւնը երեք մեծ շրջաններու կը բաժնուի։ Առաջին շրջանը, որ կը տեսէ ժ. գարէն մինչև ժ. դար՝ կը յատկանշուի հարազատ ֆրանսականութեամբ։ Մանաւանդ ժ. գարէն մինչև ժ. դար, ֆրանսական աշխարհի երաժշտութեան օրրանն է և անկէ ծնունդ կ'առնեն մեծ հանճարներ։ Երկրորդ շրջանին՝ ժ. դար, ֆրանսական երաժշտութիւնը կորսնցնելով իր ինքնատպուցութիւնը՝ կ'ենթարկուի եւրոպականացուցութեան։ Այս շրջանին ֆրանսացի երաժշտուները միջուկութիւններ են։ Իսկ երրորդ շրջանը՝ որ Պէտլիոզով կը սկսի, ֆրանսական երաժշտութիւնը նոր, առողջ և մանաւանդ հարազատ ուզիի մը մէջ կը դնէ։ Հիմա, կը գտնուինք ֆրանսական երաժշտութեան պատմութեան առաջին շրջանին մէջ։

Ժ. դարուն կը տեսնենք թէ արդէն բազմաթիւ երաժշտական զարգացներ կան ֆրանսայի գանազան քաղաքներուն մէջ (Բարիզ, Լիոն, Պորժօ և այլն), որոնցմէ՝ կ'իյնն մեծ տեսարաններ։ Ժ. դարուն արդէն Ֆիլիբ-տը-Վիգրի, Կիւյոմ-տը Ալաչօ, Ժան-տը-Միւրիտ, վերջնականապէս կը հիմնեն նոր արուեստը՝ և կը տարածեն ուրիշ երկիրներ։ Իտալիոյ մէջ ալ կը սկսի ծաղկել նոր արուեստը՝ Ֆրանսէսքօ Լանտինոյ։ Աւելի վերջ, Կիւյոմ-Տիւֆէյ (fugue-ի առաջին հնարողներէն մէկը), Պրպասար, Կիյ-Պենչուա, աւելի ևս կը յստապ

լացան են կրօնական երաժշտութիւնը, և երաժշտական գիտութիւնը: Այս բոլոր երաժիշտները սակայն, ժառանգորդներն են ժԲ. -ԺԳ. դարերու աշուկներուն, որոնց շատ անգամ հսկակէտի սխալ գործածութենէն է որ ծնունդ կ'առնեն Canon-ը, fugue-ը, ձևեր՝ որոնք մինչև այսօր իսկ երաժշտական գիտութեան հիմն են:

ԺԾ. դարը մեզի կը ներկայացնէ մեծ երաժիշտ մը՝ Ժան-Օքէկէմ: Մնունդով պիւճիքացի, իսկ մշակութեամբ Ֆրանսացի էր երաժիշտը, հսկակէտի, fugue-ի և canon-ի զարգացման և տարածման համար մեծ ջանքեր կ'ընէ: Ան ուսուցիչն է բազմաթիւ մեծ երաժիշտներու՝ որոնց հետ երաժշտական պարոց մը կը ներկայացնէ (օճի անսկէտով): Իր գործերն են, նշանաւոր Kyrie մը, չորս ձայնի համար, canon մը երեք ձայնի համար, և վեց հատ պատարագ:

Ժան-Օքէկէմի աշակերտներէն ամենէն նշանաւորն է՝ Ժօզֆէն-Տէրրէ (ԺԾ. դար) որ իր ժամանակին շահած մեծ համբաւին համար, կ'անուանուի «Երաժիշտներու իշխանը», Ժօզֆէն գրած է 32 հատ պատարագ, ընդհանրապէս չորս, և վեց ձայներու համար: Բայց անոնցմէ մէկը, բաշկացած է 24 մասերէ:

Այս շրջանի մեծ երաժիշտներու կարգին պէտք է յիշել նաև Արքաշէլ, Ժան-Մուրտը, Վերալլո, որոնց պատարագները նշանաւոր են:

Երաժշտական վերածնունդը Ֆրանսայի մէջ կը կատարուի, և անկէ կը տարածուի Իտալիա, Անգլիա, և Սպանիա ժՁ. դարու մեծ երաժիշտներն են Քլոտ-Կուտիմէլ (Ֆրանսացի), Բալէսթրինա (Իտալացի), Օրլանտո-Լասո (պիւճիքացի), Վիթթօրիա (պանացի), Թոմաս Թալես, և իր աշակերտը (անգլիացի): Քլոտ-Կուտիմէլ Ֆրանսայի և իր ժամանակին ամենէն մեծ երաժիշտներէն մէկն է: Ան Հուովի մէջ կը հիմնէ երաժշտանոց մը՝ ուր Բալէսթրինա իրեն կ'աշակերտի: Գրած է տասն աւելի պատարագներ: Օրլանտո-Լասո պիւճիքացի երաժիշտը ուսումը կ'առնէ Հուովի մէջ, և կը գրէ 2000 աւելի եկեղեցական եղանակներ, և բազմաթիւ պատարագներ: Իր գործերը յատկանշական են անոց որ կը ներկայացնեն շատ մաքուր part-writing մը:

Թոմաս Թալես՝ անգլիացիներուն ամենէն հին երաժիշտն է: Ան մեզի կը ներկայանայ ոչ միայն իբրև Անգլիոյ մեծ երաժիշտներէն մէկը, այլ նաև իբրև ժամանակին ամենէն մեծ օրհանրատներէն մէկը: Իր cantional sacrae կրօնական երգերը՝ ժամանակին զուլս-գործոցներէն կը նկատուին: Ան իր եկեղեցական մէկ cantate-ը, կ'ըսեն, դաշնաւորած է քառասուն տնջատ մասեր նկատի ունենալով:

Աւելիւրմ Պըրա՝ որ Թոմաս Թալեսի աշակերտն է, իր ուսուցիչին չափ նշանաւոր է իր երեք պատարագներով, և բազմաթիւ եկեղեցական երգերով: Ան իր ուսուցիչին պէս օրհանրատ մը՝ իր գործերին համար գրած է 70 հատ կրօնական ներշնչում ունեցող կտորներ՝ որոնք ամփոփուած են «The Virginal Book» անուն գիրքին մէջ:

Սպանացիներէն էսքոպէրօ և Վիթթօրիա (ԺՁ. դար) իրենց պատուաւոր տեղը ունին երաժշտութեան պատմութեան մէջ:

Պէտք է շեշտել թէ, polyphonique այս շրջանին, եկեղեցական երգերը կ'երկարն առանց գործիական աքոմանքմանի: Իսկ forme-ի իսկական կատարելութեան կը հասնին ժամանաւորաբար երկու սեռերը՝ motete-ը և madrigale-ը: Բայց՝ վերոյիշեալ սեռերուն վարպետի վերջին հպումը կուտայ և երաժշտութեան մէջ իսկական կրօնական ոճը (style) կը ստեղծէ բոլոր ժամանակներու ամենէն մեծ երաժիշտներէն մէկը՝ Բալէսթրինա: Եթէ միայն polyphonique շրջանը նկատի առնենք, ան անվիճելիօրէն մեծադոյն հանճարն է իր ժամանակին: Բալէսթրինայի երգերուն մէջ չկան այլևս complotique ձևեր՝ որոնք իր նախորդներուն յատկանիշն են: Ան այն միակ հեղինակներէն է որոնց գործերը կ'աւելի հանդիմով մտիկ կ'ընենք: Անոր գործերուն մէջ այլեւս ամեն մէկ մաս, իրեն համար ունի միասնորէն անկախ, զերկացիկ և շահեկան բան մը երգելիք: Անոր հսկայական գործը կը պարունակէ 93 հատ պատարագ, 4, 5, 6 և 8 ձայնի համար, 139 հատ madrigale 4, 5-6-8 և 12 ձայնի համար և բազմաթիւ եկեղեցական երգեր:

Գերմանական՝ անմասն շմեաց հին գա-

(\*) Motet-ը կրօնական, իսկ madrigale-ը աշխարհիկ տեսք են:

րերէն մինչև վերածնունդ տեւող երաժըշտական այս ընդհանուր զարգացման մէջ: Քրիստոսէ առաջ գերմանացոց մէջ երգըւած երգերը մեծ մասամբ պատմերգովաւան, հերոսական երգեր էին, որոնք "Bar-dit" կը կոչուէին: Անշուշտ վերոյիշեալ խորոզութիւնը հաստատելու ստեն պէտք է նկատի առնենք այն ատենուան Գերմանիան, որ Երեք միասնական չէր, այլ իրարու դէմ կռուող զանազան ռազմիկ ցեղախումբերէ կը բաղկանար: Ուրեմն ռազմիկ ժողովուրդ մը առաւելարար սպարական երգեր պիտի երգէր:

Միջին դարուն, (կամ Դ. Ե. Զ. է. դարերուն ընթացքին) քրիստոնէական plainchant-ը մուտք գործեց նաև Գերմանիա, շնորհիւ Մեծն Գրիգոր Ա. պապին ջանքերով: Եւ կամայ կամայ եղաւ Գերմանիոյ կրօնական պաշտօնական երգը: Մինչև Լ. դար գոյութիւն ունեցող գերմանական երաժշտութեան մասին դժբախտաբար այսօր անհնգութիւն միայն ունինք: Իսկ մինչև Լ. դար գոյութիւն ունեցող գերմանական ժողովրդական և աշխարհիկ երաժշտութեան մասին բնաւ ծանօթութիւն չունինք: Միայն սա յայտնի է թէ կրօնաւորներ արգիլած են աշխարհիկ, սիրային երգեր գրել և երգել:

Լ. դարուն, Գերմանիոյ մէջ սկսաւ ծաղկել նոր արուեստ մը, այն է Minnesinger-ներու աշխարհիկ արուեստը: Ասոնք բանաստեղծներ և երգահաններ էին միանգամայն, և շատ կը նմանէին Փրանսացի troubadour-ներուն, կամ մեր իսկ, հայ աշուղներուն: Անոնք նախ, կ'երգէին Ս. Կոյսին և Աստուծոյ ուղղուած գովասանքներ. յետոյ կամայ կամայ աւելոյ աշխարհիկ նրթ ունեցող կտորներ՝ սիրային երգեր, ազգային աւանդութիւններ, զիւցազներգութիւններ: Minnesinger-ներու մէջ կային աղնուականներ, բարձր դասու մարդիկ, պալատականներ ալ: Անոնք շատ կը քաջաւերուէին, իշխաններէ, կայսրերէ, կը պաշտպանուէին անոնց կողմէ, լաւ ընդունելութիւն կը գտնէին ամէն տեղ: Ամենէն հին (է. և Լ. դարերու ընթացքին ապրած) գերմանացի աշուղներէն եղած են Hänsen, Weldeck, ամենէն նշանաւորներէն՝ Hermann, Klingsor և Tannhäuser, որուն կեանքը, ապագային R. Wagner-ի կողմէ պիտի վե-

րածուի մեծ opéra-ի մը: Minnesinger-ներու նշանաւոր գործերէն պէտք է յիշենք Tristan et Yseult, Parsival, Lohengrin, որոնք հրգուած են Ստրասպուրգի Gottfried անուան տոգ ծածօթ մեծ minnesinger-ի մը կողմէ: (Այս բոլոր գործերը գերմանական ազգային աւանդութիւններ են, զորս ապագային R. Wagner մէյուսէկ իրական գլուխ-գործոցներու պիտի վերածէ: Ասոնցմէ, ազգային աւանդութիւններէն շատ եւ շատ աւելի են թիւով Աստուծոյ և Ս. Կոյսին ուղղուած երգերը, որոնց անունները յիշելու հաս, երկար պիտի ըլլար: Պէտք է ըսենք թէ գերմանացի այս աշուղները բանաստեղծութեան շատ աւելի կարեւորութիւն կուտան, խնամք կը տանին անոր չափին հատածներուն, յանգերուն, քան թէ երաժշտութեան: Իրենց համար հրկորդական է երաժշտութեան կարեւորութիւնը, երաժշտական rythme-ը: Անոնց նօթագրութիւնը, plain-chant-ի նօթագրութեան պէս էր: Minnesinger-ներու գործերը հաւաքուած են ԺԴ. դարուն: Եթէ քննական աշխարհի մը նստենք minnesinger-ներու ամբողջ գործին վրայ, պիտի տեսնենք թէ անոնց ամբողջ գործին մէջ կան հին դարերէն մնացած հեթանոսական երգերու, Յըրանսայի troubadour-ներու, քրիստոնէական երգերու, և Ռաչակրաց արչաւանքներուն շնորհիւ արեւելքէն արեւմուտք եկած արեւելեան միջերկրներու ազդեցութիւնը միանգամայն:

Minnesinger-ներու անմիջապէս կը յաջորդեն meistersinger-ները: (Les maitres-chanteurs որ նորէն R. Wagner-ի գլուխ գործոցներէն մէկը պիտի ըլլայ ապագային): Այս վերլինները ծաղկեցան ԺԴ. դարուն և անկէ սկսեալ ու իրենց փայլուն գործունէութեան շրջանը տեւեց երկու դար. անկէ յետոյ խրենց անկման շրջանը սկսաւ: Meistersinger-ները կը յատկանշուին անոզ որ, անոնք կը ժողովրդականացնեն արուեստը (minnesinger-ները աւելի աղնուական աշուղներ էին), աւելի վարպետորէն կը վարուին բանաստեղծութեանց հետ, երաժշտութեան տարով աւելի կարեւորութիւն և խնամք քան իրենց նախորդները: Անոնք երգին rythme-ին ալ կարեւորութիւն կուտան. բան մը որ անտեսուած էր իրենց նախորդներուն կողմէ: Franenlob անուն մեծ meistersinger մը

ԺԻ. դարուն սկիզբը առաջին անգամ ըլլալով Մախան քաղաքին մէջ կը հիմնէ meistersinger-ներուն միութիւնը: Աւելի վերջ, Nuremberg-ի մէջ ալ կը հիմնուի միութիւն մը, այս վերջինին կը յաջորդէ Augsburg, իսկ Augsburg-ի՝ Ulm: Nuremberg վերջը կ'ըլլայ Meistersinger-ներուն ամենէն կարեւոր կեդրոնը (250 անդամով): Այս միութիւնները իրարու նետ կապուած են: Անոնք ունին իրենց երաժշտական կանոնները: Meistersinger-ները ունին երգելու և եղանակ գրելու շորս ձեւեր, ուղղութիւններ, որոնք ստեղծուած են Franenlob-ի Marnar-ի, Müglin-ի կողմէ: Ասոնց միւս թեան մէջ ամէն մարդ չի կրնար մտնել: Զափականց դժուար քննութիւններ կան, որոնք պարտաւոր է անցնիլ մէկը իրենց միութեան մէջ մտնելու համար: Meistersinger-ները կ'երգեն գործիքներու ընկերակցութեամբ, ինչպէս քնար, կիթառ, և ջութակներ: (Նկատելի է որ troubadour-ներու գործիքները աւելի ճոխ էին, քան meistersinger-ներունը)՝ Նշանաւոր meistersinger-ներէն եղած են Puschmann, Hans Rosenblutt, Hans Folz, և Hans Sachs: Ասոնց գործունէութեան մասին զաջափար մը տալու համար, քանիք թէ Hans Sachs գրած է 6.018 կտոր (թէ բանաստեղծութիւն և թէ եղանակը հեղինակին հոգիմէ), որոնցմէ 4, 275 հատը կոչուած են «meister-lieder» յաջող կտորներ եղած ըլլալուն համար: Meistersinger-ներու փայլուն շրջանը կը տեսէ ժԻ.-ԺԷ. դարուն սկիզբը, կամ երկու դար, իսկ անկէ վերջ կը սկսի անկման շրջանը, և իրենց վերջին միութիւնը՝ Ulm քաղաքի ընկերակցութիւնը, վերջ կը գտնէ 1839ին:

Բայց մինչ մէկ կողմէն ժողովրդական այս աշուղներուն արուեստը կը ծաղկի, միւս կողմէ, ԺԶ. դարուն, Յրոնասայի, և Պելլիքայի ազդեցութեան տակ, կը տեսնենք ծաղկիլը, ուռճանալը, տեսարան սերունդի մը, որ քաղ ծանօթ է diaphonie-ի, organum-ի, déchant-ի, contrepoin-ի և canon-ի օրէնքներուն: Ասոնցմէ են Agricola, Hofheimer, և հակակէտի առաջին ստեղծողներէն մէկը, նշանաւոր Trongott Engenins, աւելի վերջ, գերմանական երաժշտութեան հայրերէն մէկը, Henri Finck: Այս բոլոր երաժիշտներուն գործերը, կրօնական են:

### ՀԱՅՎԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

#### ԱՎԱՆՑ ԱՆԱՊԱՏ ԿԱՄ ԱԿՆԵՐՈՅ ՎԱՆՔ

ՏԵՂԱՌԻՍԿԱՆ, — Ականց Անապատ կը գտնուէր լեռնային Կիլիկիոյ Յաթուտ գաւառին մէջ, Բարձրբերդի ստորոտը: Ունէր երկու եկեղեցիներ Ս. Աստուածածին և Ս. Առաքեալք անուաններով (Ալիւշան, Սիսուան, էջ 153):

ՊԱՏԻՍԿԱՆ. — Ակերոյ վանքը շինած կամ կարգաւորած է Լեւոն Ա. Թաղաւոր (1186 — 1219): Իր ամենէն աւելի սիրած վանքն է եղած այն, այդ պատճառաւ հոն է թաղուած իր սիրաւը:

ՇԵՐՈՒՄ Ա. Թագաւորն ալ շատ կը սիրէր այդ վանքը և իր կեանքին վերջաւորութեան հոն քաշուեցաւ և կրօնաւորական սքեմ ընդունց, ստանալով Մակար անունը, և հոն ալ վախճանեցաւ 1270 Հոկտեմբեր 25ին:

Ակերոյ վանքը թաղուած է նոյնպէս,

Մանաւորաբար յիշատակութեան արժանի է Henri Finck-ի միակ պատարագը:

Իսկ գերմանական ազգային երաժշտութեան — որ կազմուելու վրայ էր շնորհիւ վերոյիշեալ վարպետներուն — իր վերջնական ձեւը կուտայ կրօնաւոր մը, փիլիսոփայ մը, սաստուածաբան մը, զորազէտ մը, և երաժիշտ մը միանգամայն՝ Մարթին Լուտէր (ԺԶ. դար): Ան արդէն իր ժամանակին կը փոխորդէ ամբողջ Եւրոպան, յառաջ երիւրով բողոքական շարժումը: Ան վերջնականապէս կը ժողովրդականացնէ գերմանական երաժշտութիւնը, կրօնական երգերու համար նոյնիսկ գործածելով աշխարհիկ եղանակներ: Լուտերի կ'օգնեն աւեր ժամանակակից երաժիշտներէն Walter, իսկ ժամանակակից meistersinger-ներէն Hans Folz, և Hans Sachs: (Պէտք է նկատի առնել թէ Լուտերէ առաջ նոյնը ընել կը փորձէ նաև Ժան — Հէս):

ՕՆՆԻԿ ՈՒՂՈՒՐԻԼԵԱՆ

(Շարունակելի՛ 8)

Բերիոյ բանտին մէջ նահատակուած Պողոսին մարտաբախտ 1336 թուին (Սիր. էջ 154):  
 Կիլիկիոյ իշխանութեան անկման հետ ինկած է նաև թագաւորներու սերիլին Ակներ, և ժէ. գարու կիսուն կիլիկեան ժամանակագիր մը կը գրէ թէ աւերակ է վանքը և վաղուց ի վեր ոչ ոք չկայ հոն (Սիր. էջ 535):

Ակների վանահայրերու թերի ցանկ մը կարելի է կազմել, քաղելով գանազան յիշատակարաններէ, այսպէս.

1. — Թառոս Վանահայր (1215), որ օրինակելի տուած է Աբերկանոսի Ճառերը:
2. — Իրիզուր Մաքրակոն Քանանայ (1261), որուն օրով Դաւիթ Բջնեցի կը յիշէ՝ Տէր Բարսեղ, Վարդան Վրդ., Սիմէոն Փակակալ, Հայրապետ, Ներսէս, Յովհաննէս, Թորոս Միակեաց, Գրիգոր, Սարգիս Մերուսի, Կարապետ Մերուսի (Ագաթ. Տփղիս, 1909, Յատջ. ԼՂ.) և Վահրամ Միայնակեաց (Ագաթ. Յատռջ. Լ.):
3. — Սեփանոս Վանահայր (1271), Ակների վանքին համար ընդօրինակելի տուած է Արքակաղին վանքին մէջ, Պօղոս կրօնաւորին, Թէոփիլոսի գրած Ներբողեանը Ս. Գրիգոր Լուսաւորչի վրայ:
4. — Սարգիս Վարդապետ (1307), մասնակցած է Սիսի մէջ Գրիգոր Անաւարզեցիի գումարած ժողովին:
5. — Գրիգոր Վարդ. Վանահայր (1313), օրինակած է Ճառընտրի մը:
6. — Վարդան Վարդապետ (1325), իր մասին պիտի գրենք քիչ մը վարը, գրիչներու կարգին:
7. — Յովնաննէս Վարդապետ (1342), որ մասնակցած է Սիսի մէջ Մխիթար Գրոնեցիի կաթողիկոսի գումարած ժողովին:  
 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ. — Ակների վանքը ժ.Գ. դարու սկիզբէն մինչև ժ.Գ. դարու կէտը եղած է գրական աշխատութեան ոչ աննշան կեդրոններէն մին կիլիկիոյ մէջ: Մեզի ծանօթ մշակներու անունները կը ներկայացնենք ստորև, հանդերձ իրենց գործերով, ըստ ժամանակագրական կարգի:
- Ա. — Պետրոս Գրիչ (1215). — Եղբայր Սիմեոնի: Սա ընդօրինակած է Սեբերիանոսի Ճառերը, Ակներոյ վանքին մէջ, հըրամանաւ Թորոս վանահոր և այլ միաբան եղբայրներու (Կար. Թ. 899. Շողակաթ, էջ 199, Զարբ. թրգմ. էջ 688):

Բ. — Թուրքէն Կազմով (1215), որ կազմած է վերոյիշեալ Պետրոս Գրիչի օրինակած ճառերու մատենը (Զարբ. թրգմ. էջ 688):

Գ. — Դաւիթ Բջնեցի, Գրիչ (1261). — Ակների վանքին մէջ ընդօրինակած է

1. — Ագաթանգեղոս, գաղափար ունենայով շատ հին օրինակ մը, որ դժուարընթեռնչի դարձած էր և վանականները ժամատեղուոյ կամ սեղանատան մէջ համարձակ չէին կրնար կարդալ, ուստի ուխտին որ ուրիշ վերի փոխարկէ գայն, և ինքն ալ կ'ընդօրինակէ խոշոր ուղղորդով (Ագաթ. ԼԱ-ԼԲ., Կար. 1614):
2. — Ներբով ի Ս. Գրիգոր Լուսաւորչի, գրուած Յ. Ոսկերեանէ և Թարգմանուած հայերէնի Աբրահամ Ղրամատիկոսի ձեռքով, 1141ին (Ագաթ. ԼԳ., Կար. 1614):
- Դ. — Թորոս Միակեաց (1261), թըղթարար, որ Դաւիթ Բջնեցիի օրինակած Ագաթանգեղոսին թուղթը կոկելու աշխատած է (Ագաթ. ԼԲ.):
- Ե. — Գրիգոր Թղթարար (1261), որ նոյն գործին մէջ աշխատակցած է նախորդին հետ (Ագաթ. ԼԲ.):
- Ն. — Գրիգոր Կրօնաւոր Գրիչ (1271-3). ընդօրինակած է Ակներոյ անապատին մէջ
1. — Մաղաֆիա Աբեղայի Պատմութիւնը, 1271ին, հրամանով վանահոր Ստեփանոսի և կամակցութեամբ Վարդան Փակակալի և ամենայն եղբայրութեան սուրբ Անապատին (Պատմ. Թաթարաց, Երուսաղէմ, 1870, էջ 71):
2. — Միխայէլ Ասորիի Պատմութիւնը, նոյնպէս, Ստեփանոս վանահոր հրամանով, 1273ին (Ժամ. Միխ. Ասորուոյ, Երուսաղէմ, 1871, էջ ժ.):
- է. — Կոստանդ Բահանայ (1273) թըղթարար. — Գրիգոր Կրօնաւորի Միխ. Ասորիի պատմութեան թուղթը կոկելու աշխատած է (Միխ. Շար. էջ 45):
- Ը. — Սիոն Բահանայ (1273) թըղթարար. — նոյն աշխատանքին մասնակցած է:
- Թ. — Յովնաննէս Բահանայ Գրիչ (1273). — Միխ. Ասորիի պատմութեան վերջին տետրը գրած է Գրիգորի այսօր տկար ըլլալուն պատճառով (Միխ. Շար. էջ 45):
- ժ. — Յովնաննէս Եպս. Արքայեղբայր,

(+ 1289), որդի Կոստանդին Պալլի: Իր մասին երկար պիտի գրուի երբ գանջ Գրու- ների վանքին, որուն առաջնորդն էր: Ան Ակնեբրի վանքին մէջ օրինակած է Աւետա- րան մը, մագաղաթի վրայ, բուրբակի, զարդարուած չքանդ պատկերներով, այժմ յէջմրածին (Կար. Թ. 227):

ԺԱ.— Գրիգոր Քահանայ Գրիլ (1311- 1329), որդի Վահրամի, և հոգևոր որդի Կոստանդինի, Ակնեբրի մէջ ընդօրինակած է 1. — Աւետարան, բուրբակի, 1311ին: 2. — Մեկն. Թղրցն Պողոսի, առ Տի- մորէոս եւ Տիսոս, 1325ին (Կար. 1379, Սիւս. 535):

ԺԲ.— Գրիգոր Վրդ. Վանահայր (1313). — որոչ չէ թէ նոյնն է նախորդին հետ կամ տարբեր անձ մըն է: Ակնեբրի մէջ օրինակած է Ճառնտիր մը, որ կը պա- րուանկէ գանազան ճառեր, Եփրեմէն, Ոսկեբերանէն եւ ուրիշներէ (Կար. Թ. 902):

ԺԳ.— Մինաս Գրող (1322).— Ակնեբր Անապատին մէջ օրինակած է Առակց Սո- ղոմանի և Գիրք Յորայ, Գրիգորի Նրևսայ- ւոյն քարոզչ և Մեկնութիւն Ժողովողիւն (Թորոս Ազար, Բ. էջ 389):

ԺԴ.— Վարդան Վարդապետ (1261- 1325).— Հաւանաբար միևնոյն անձն է այս թուականներու միջև Ակնեբրի մէջ գտնուող Վարդանը, որ նախ կը տեսնուի իբրև վար- Վարդապետ 1261ին, յետոյ փակակալ 1271ին, ապա անգամ Սիսի ժողովին 1307ին, և վերջապէս ծերունի վանահայր 1325ին: Ունի եղբայր մը Բարսեղ անուանով: Վար- գան Վրդ. Ակնեբրի Անապատին մէջ օրինա- կած է Աւետարան մը, 1323ին (Տաշ. Մ. Յուցակ, Թ. 342):

ԺԵ.— Բարսեղ Քահանայ Կազմող (1325).— Սա կազմած է վերև յիշուած Գրիգոր Գրիլի օրինակած Պողոսի Թղթոց մեկնութիւնը:

ԺԶ.— Գրիգոր Կուսակրօն Քահանայ (1325), Թղթարար.— վերոյիշեալ գրքի բաժպակեայ թուղթը կրկնու աշխատան- քին մասնակցած է:

ԺԷ.— Սերովբ Կուսակրօն Քահանայ (1325) Թղթարար.— նախընթաց քահանա- յին աշխատակցած է նոյն գործին մէջ:

ԺԸ.— Կարապետ Քահանայ Մաղկող (1325-1329).— Գրիգոր Քահանայի օրինա-

կած վերստիշեալ մեկնութեան գիրքը ծաղ- կած է Ակնեբրի մէջ 1325ին:

ԺԹ.— Յովնանէս Նրաժիշտ (1342?).— Կրիկեցի երաժիշտներու կարգին Ալիշան կը յիշէ Յովնանէս Փակակալ Ակնեբրոյ վա- նոց (Սիւս. էջ 517), առանց ոճէ ուրիշ տե- ղեկութեան: Ակնեբրի մէջքին իբր վանա- հայր կը տեսնենք Յովնանէս անուանով վարդապետ մը 1342ին: Թերևս այս անձն է որ նախապէս կը վարէր փակակալու- թեան պաշտօնը և ապա հղաւ վանահայր, նման իր նախորդին, Վարդան վարդա- պետի:

Ի.— Պողոս Վարդ. Ակնեբրցի (1313- 1334), գրիլ և ծաղկող, աշակերտ Սօայի Վրդ. Նչեցիի, կողուած է սքալ Գրչապետ: Իր գործերէն ծանօթ են երեք հատ

1. — Աւետարան, բուրբակի օրինակ- ուած Գլածոր վանքին մէջ, 1313ին, և նկարազարդուած կրիկեան ոճով (Գ. Արք. Յովնէփեան, Խաղարկանք, Հատոր Գ. էջ 166, և Հատոր Բ. էջ 219):

2. — Աւետարան, Բուրբակի, օրինակ- ուած նոյն տեղ, 1314ին, Տարայիճ-Ստե- փանոս Օրբէլեանի համար (Խաղ. Բ. 41):

3. — Աւետարան, օրինակուած Գլա- ձոր, 1334ին, Գրիգոր անուանով քահանայի մը համար (Լոյս, 1905, էջ 367):

ԻԱ.— Գրիգոր Ակնեբրցի Գծող (1386). Սա Ձեռագիր Աւետարանի մը մէջ (Ս. Յ. Թ. 89) ունի յիշատակարան մը, գրուած Երուսաղէմ. ուր ինքզինքը կը ներկայացնէ իբրև «անարհեստ գծող, որոյ անուն Գրի- գոր Ակնեբրցի յորջորջիս (Միտք. և Այցե- լուք, Մ. Ե. Աղաւունի, էջ 70):

Նման ձևով «Գրիգոր Ակնեբրցի» յոր- ջորջումով երկու փոքր յիշատակարաններ ունի այն գրիլը, որ ընդօրինակած է Ներ- բող կամ Ճառ Խաչի (Յուցակ Ձեռագրաց Հալէպի, Միւրսէեան, էջ 244)։ Հետեւաբար մենք աւելի հաւանական կը գտնենք որ 1380ական թուականներուն ապրող այս Ակնեբրցի Գրիգորին գործն ըլլայ այդ Ձե- ուագիրը, քան թէ միւս Գրիգոր քահանա- յին որ նոյն դարուն առաջին քառորդին կ'ապրէր ու կը գործէր Ակնեբրի վանքին մէջ:

Ն. Վ. ԵՈՎԱԿԱՆ

### ԼԵՋՈՒՆԳԻՏԿԱՆ

#### ՎԻՊԱՍԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՐԷՆ(\*)

Այն բոլոր ազգեցուծիւնները՝ որ նկարագրեցինք մինչև այստեղ, առհասարակ սկսել են գործել նախ քան մեր գրականութեան սկզբնաւորութիւնը: Ոմանք այստեղ էլ վերջացել են, ինչպէս Փոքր Ասիական, ասուրական, խալդեան, եւ Հայաստանի մանր ազգերի եւ Հոռովմէական ազգեցուծիւնը: Միւսները մեր գրականութեան հիմնադրութիւնից յետոյ էլ շարունակում են, ինչպէս են իրանական, ասորական, յունական և երբայական ազգեցուծիւնները, ոմանք աւելի, ոմանք նուազ չափով: Ապագային սկսելու են ուրիշ ազգեցուծիւններ, այն է արաբական, վրացական, թուրք-թաթարական, եւրոպական ու ուսական, որոնց վրայ խօսելու ենք ժամանակագրական կարգով:

Նախ քան Ե. գարը հայերը գրաւոր գրականութիւն չեն ունեցել. մինչև այդ ժամանակ հայերէն լեզուով, ո՛չ մի տող, ո՛չ մի տեսակ գրականութեամբ կամ այբուբենով գրի չէ առնուած(\*\*): Եղածը միայն բանաւոր գրականութիւն էր, որ բազկած էր ժողովրդական երգերից, զրոյցներից ու առասպելներից, որոնք երգում ու պատմում էին բերնէ բերան աւանդաբար: Այս շրջանը կոչուում է վիպասանական օրգան, յանուն այն երգիչների կամ վիպասանների, որոնք (յառաջպէս Գողթն գաւառից) շրջում էին Հայաստանի այլ եւ այլ կողմերը և ժողովրդի մէջ երկում բանդիւռի վրայ այն վիպական երգերը, որ իրենք էին նմարում գիւցազների, քաջ թագաւորների և նշանաւոր հերոսների վրայ: Այս երգերից ամենամեծը մի մեծ գիւցազներիգութիւն էր, որ պատմում էր հայոց Արտաշէս Ա. թագաւորի, Մեծն Տիգրանի, Արտաւազգ Ա.ի, Արտաշէս Բ.ի, ինչպէս

և Մհերդատի, Հրազամիդդի և Տրդատ Ա.ի պատմութիւնը, ընդգրկելով Արտաշատի հիմնարկութիւնից (180 Ն. Ք.) մինչև Ալաշաք արշաւանքը (72 թ.), այն է բարդ շէջ 252 տարւայ մի շրջան(\*): Ձենք յիշում մնացեալ մեծ ու փոքր զանազան երգերը, որոնցմով հարուստ էր այդ ժամանակի բանաւոր գրականութիւնը:

Երբ քրիստոնէութիւնը մտաւ Հայաստան, մեր սուրբ հայրերը հակառակ կանգնեցան այդ հեթանոսական երգերին, ժողովուրդը բնականաբար չէր լսում նրանց և իր զուարթ օրերին, խնձոյքների և ուրախութեանց ժամանակ զուարճանում էր նրանցով: Փաւստոսը պատմում է թէ ինչպէս իշխան և ժողովուրդ արհամարհում էին կրօնաւորների քարոզները և սիրով ու հաճոյքով լսում միշտ իրենց այդ հեթանոսական երգերը, օձի ի վաղնջուց, յորմէ հետէ առին նոքա զանուն քրիստոնէութեան, լոկ միայն իրբեւ զիրօտս իմն մարդկութեան յանձինս իւրեանց և ոչ վարմուսանդ ինչ հաւատովք ընկալան . . . խառնազանն բազմութիւն մարդկան ժողովրդոց նախարարացն և կամ շինականութեանն, եթէ զցայգ և զցերեկ նստեալ վարդապետացն և ըստ նամութեան ամպոցն իրրեւ զյորդանեղեղ ինչ անձրեաց օսաստկութեան զվարդապետութիւնն ի վերայ հոսէին, ոչ ոք ի նոցանէն և ոչ մի ոչ, և ոչ մի բան, և ոչ կէս բանի, և ոչ գոյղն յիշատակ ինչ, և ոչ նշմարանս ինչ զոր լսէինն, և ոչ կարէին ինչ ունել ի մտի: Վասն զի միտք իւրեանց ընդ անպիտանս ընդ անօգոստս եւեթ զօտեսլ էին . . . ընդ չքօտի մտացն ի հնութիւն հեթանոսութեանց սովորութեանց, բարբարոս խուժաղուժ միտս ունելով, և վիւրեանց երգս առասպելաց ըզվիպասանութեանն սիրեցեալք ի փոյթ կըրթութեանցն, և նմին հաւատացեալք, և ի նոյն հանապազօրդեալք» (Քուզ. Գ. ԺԳ. Գ.): Երգերի հետքերը գտնուում ենք զեռ ժ.Ա. գարուն. բայց ինքնին հսկայանալի է որ ոչ ոք մինչև այդ ժամանակ չպիտի հետաքրքրուէր նրանց հաւաքմամբ կամ ուսումնասիրութեամբ: Հետեւաբար և այդ բոլորը մեզ համար անդարձ կորած է:

(\*) Վերցուած՝ մեծամուն հեղինակի «Պատմութիւն Հայ Լեզուի» գործէն (ԺԿ. Գլուխ):

(\*\*) Ընդգրկած ան՝ Ահաւան, Հայոց Գրերը, էջ 106 - 129.

(\*) Տե՛ս Աբդղեան, Հայ ժող. Առասպելներ, էջ 195 - 6:

Մեր պատմահայր Խորենացին եղաւ՝ որ առաջին անգամ ուշագրութիւն գարձ-րեց այդ երգերի վրայ: Յանկանալով գրել Հայոց ամբողջական պատմութիւնը և օգտուելով ամէն տեսակի աղբիւրներից, իրեն լուսամիտ մարդ՝ նա ձեռք առաւ նաև վիպասանական երգերը եւ վերակազմեց նրանցից Հայոց պատմութեան զանազան մասերը: Այս առթիւ նա մէջ է բերում ի մէջ այլոց 12 վիպասանական հատուած, 2ից մինչև 9 տող, բոլորն էլ բառացի: Զինք հաշուում այն վիպասանական հատուածները, որոնց նիւթը կամ բովանդակութիւնն է միայն յիշում: Եթէ չլինէր Խո-

րենացու այդ լուսամիտ մտածողութիւնը, մինք այսօր գաղափար չէինք ունենալու գողթան երգիչների և վիպասանական արուեստի գոյութեան մասին:

Պորենացուց զուրս կայ նաև երկու յիշատակութիւն. մէկը Տրդատի մասին մի կարճ հատուած է, որ աւանդում է մեզ Ագաթանգեղոսը. երկրորդը՝ Նաւասարդի երգից մի կտոր, որ աւանդում է մեզ Մագիստրոս (Փ. Ա. Գարից):

Այստեղ հաւաքում ենք վերոյիշեալ բոլոր 14 հատուածները, այսինքն վիպասանական զբաղանդութեան ամբողջ հատկատրոսները:

- 1. — 1. Երկներ երկին, երկներ երկիր,
- 2. Երկներ եւ ծովն ծիրանի.
- 3. Երկն ի ծովուն ուներ եւ զկարմրիկն եղեգնիկ
- 4. Ընդ եղեգան փող ծուխ ելաներ.
- 5. Ընդ եղեգան փող բոց ելաներ
- 6. Եւ ի բոցոյն վազէր խարճեաւ պասանեկիկ.
- 7. Նա հուր հեր ուներ.
- 8. Բոց ուներ մօրուս,
- 9. Եւ աչկուցն էին արեգակուցն:

ԽՈՐ. Ա. լա.

- 2. — 10. Հասուած գնացեալ Վարդգէս մամուկն
- 11. Ի Տուհաց գաւառէն, զՔասաղ գետով,
- 12. Եկեալ նստեաւ զԵրեւ բլրով,
- 13. զԱրսիմէր քաղաքաւ զՔասաղ գետով,
- 14. Կուել կոփել զուռնն Յուսեղայ արայի:

ԽՈՐ. Բ. կե.

- 3. — 15. Քեզ անեմ, այր քաջ Արաւեստ,
- 16. Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
- 17. Եկ հաւանեաց բանից աչագեղոյ դստես Ալանաց՝
- 18. Տալ զպատանիդ.
- 19. Զի վասն միոյ բիռու ք'չ է օրէն դիւցազանց՝
- 20. Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
- 21. Կամ ծառայեցուցանել(ով) եւ ի ստրկաց կարգի պահել.
- 22. Եւ բեմամութիւն յախտեանական
- 23. Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

ԽՈՐ. Բ. ծ.

- 4. — 24. Եւ ուսի՞ ցայե քաջն Արաւեստ,
- 25. Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց,
- 26. Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց:

ԽՈՐ. Բ. ծ.

- 5. — 27. Հեծաւ արի արեայն Արաւեստ ի սեւաւն գեղեցիկ,
- 28. Եւ հանեալ զուկեօզ տիկափոկ պարանն,

29. Եւ անցեալ որպէս զարժուի սրաթել ընդ գետն,  
30. Եւ ձգեալ զոսկեղ շիկափոկ պարանն՝  
31. Ընկեց ի մեջօր ժողովին Ալանաց,  
32. Եւ օտո՞ ցաւեցոյց զմեջօր փափուկ ժողովին,  
33. Արագ հասուցանելով ի բանակ իւր:  
*ԽՈՐ. Բ. ծ.*
6. — 34. Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արաւելի,  
35. Տեղայր մարգարիս ի հարսնութեանն Սարինկանն:  
*ԽՈՐ. Բ. ծ.*
7. — 36. Տենչայ Սարենիկ շիկին տենչանս՝  
37. Զարախուր խաւարս եւ զփոք խաւարծի  
38. Ի բարձիցն Արգաւանայ:  
*ԽՈՐ. Ա. Լ.*
8. — 39. Վիտապագունք զողացան զմանուկն Արաւազդ,  
40. Եւ դեւ փոխանակ եղին:  
*ԽՈՐ. Բ. կա.*
9. — 41. Ճառ զործեալ Արգաւանայ ի պատիւ Արաւելի,  
42. Խարդաւանակ լեալ նմին ի ճանաչին վիտապաց:  
*ԽՈՐ. Ա. Լ.*
10. — 43. Արաւազդայ ոչ գտեալ, քաջի որդւոյն Արաւելի,  
44. Տեղեկիկ ապարանից՝ ի հիմնանալն Արաւաւու,  
45. Նա անց գնաց եւ շինեաց ի մեջ Մարաց զՄարակեռս:  
*ԽՈՐ. Ա. Լ.*
11. — 46. Մինչ դու գնացեր  
47. Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ օտարս,  
48. Եւ աներակացս ո՛ւմ քաղաւորեմ:  
*ԽՈՐ. Բ. կա.*
12. — 49. Դու յորս հեծցիս յազանս ի վեր ի Մասիս,  
50. Զքեզ կայցին քաջ,  
51. Տարցին յազանս ի վեր ի Մասիս,  
52. Անդ կայցես եւ զլոյս՝ մի տեսցես:  
*ԽՈՐ. Բ. կա.*
13. — 53. Ո տայր ինձ զձուլս ծխանի  
54. Եւ զառուօտն Նաւասարդի.  
55. Զվազելն եզանց եւ զվազելն եղջերուաց.  
56. Մեկ փող հարուստ եւ բմբկի հարկանեաք:  
*ՄԱԳ. Լ. գ.*
14. — 57. Իբրև զտեղն Տրդատ, որ սիգալովն  
58. Աւերեաց զբուժքս գետոց եւ ցամախեցոյց  
59. Իսկ ի սիգալն իւրում զյորձանս ծովուց:  
*ԱԳԱԹ, 123*

Այս երգերի նւթի մասին աւելորդ չենք համարում տալ մի քանի կարճ բացատրութիւններ:

1. Վահագնի երգն է, որ ներկայացնում է այս աստուածացեալ զիւցազնի ծնունդը՝ այլաբանական պատկերով: Վահագնը իրանական Յեթըրաշուն է (Յազթու-թեան աստուածութիւն) որ իրանեաներից փոխառութեամբ անցել է մեզ:

2. Վարդգէսի երգն է, որ Խորենացին համարում է Հայկազանց Տիգրան Ա. թագաւորի հօր՝ Սրուանդի ժամանակակից: Քուսէ է թէ այդ Վարդգէս պատանին սրահարուել է Սրուանդ թագաւորի քրոջ վրայ և եկել է խնդրելու նրա ձեռքը. և նրա հետ էլ ամուսնացել է:

3-13. Արտաշէսի մեծ երգից հատուածներ են. Ալանաց փառերազմի ժամանակ Արտաշէսը գերի է բռնում թագաւորի որդուն, նրա քոյրը Սաթենիկ բարձրանում է Կուրի ափին՝ մի ժայռի վրայ և խնդրում որ իր սիրու համար արձակէ եղբորը (3): Արտաշէսը լսելով Սաթենիկի խօսքերը և հաւանելով նրան՝ Մարտի միջոցով խնդրում է նրա ձեռքը: Հայրը մերժում է, որովհետև Արտաշէսը չպիտի կարողանար վճարել արքայազուտեր համար պահանջուած օտիտը (4): Դրա վրայ Արտաշէսը հեծնում է իր սեռա ձին, անցնում է Կուրը և գերելով օրորոյին՝ փախցնում է իր բանակը (5): Կատարում է հարսանիք, օրի ժամանակ ոսկի ու մարգարիտ են շաղ տալիս՝ արեւելեան թագաւորների սովորութեամբ (6): Արտաշէսի ընտանեկան կեանքը բախտաւոր չի լինում. նախ Սաթենիկը անհաւատարիմ է Արտաշէսին և ապօրինի ուր է տաժում գէպի Արգաւան իշխանը (7): Որդին Արտաւազդ լինում է չար և ըստահակ. այնքան որ երգչիները պատմում են հետեւեալը իրր թէ սկզբում Արտաւազդը լինում է շատ գեղեցիկ մանուկ, որին սաւառանները նախանձելով գողանում են օրորոյցից և փոխարէն մի գեւի ճուտ են գնում, գեւը մեծանում է և դառնում Արտաւազդ (8): Արգաւանը որին սիրում էր Սաթենիկ թագուհին, ուզում է դաւաճանել թագաւորին և զրա համար սարքում է մի խնձոյք (9): Արտաւազդը ըմբոստանում է հօր դէմ և վտարանջնով՝ գնում է իր համար չինում Ասարկերտ քաղաքը

(10): Արտաշէսի մահուան ժամանակ, երբ շատեր իրենց սիրելի թագաւորից չբաժանուելու համար, ողջ ողջ թաղուում էին նրա հետ, Արտաւազդը նախանձելով՝ գանդառուեց նրա դէմ (11): Հայրը դառաջից տնիծեց նրան. որ քաղքերը տանին նրան Մասիս խաւար անդունդները բանտարկեն (12), որ և ըստ առասպելին իրօք կատարուեց: Որսի ժամանակ քաղքերը տարին նրան անդունդը և շղթայի զարկին. հաւատարիմ չնիրը հետեւեցին նրան և սկսեցին կրծել շղթաները, որպէսզի կտորուին ու Արտաւազդը զուրբ գայ՝ կործանելու աշխարհը: Բայց այդ շղթաները չեն կտորուում, որովհետև դարբինները զարկում են սալին և մաշուած շղթաները նորից զօրանում են: Այս վերջի մասը Խորենացին պատմում է քաղելով առասպելից, բայց բառացի չի գնում: Վերջին հատուածը ներկայացնում է Արտաշէսի կարօտ իղձը հայրենի նաւասարդը տեսնելու (13):

14. Տրդատի երգը տալիս է Տրդատի քաջութիւնը ներկայացնող ժողովրդական մի ասացուած:

Ձառանք այս երգերի տաղաչափական արուեստի մասին, որովհետև դա բանահիւսութեան պատմութեան գործն է, և ուղղակի անցնենք լեզուին:

Արդեօք այս հատուածները հարազատ են, այսինքն ներկայացնում են իրօք այն ժամանակի լեզուն, երբ գրուել են, թէ՛ կազմուած են Խորենացու գրչով: Անշուշտ պէտք է կասկածել թէ այս գրուածքները Խորենացու գրչից զուրբ եկած լինին. ուրովհետև մեծ է տարբերութիւնը Խորենացու յետոսկեդարեան լեզուի և յիշեալ հատուածների մաքուր հայերէնի միջև և Մենք այդ տարբերութիւնը աւելի լաւ պիտի ըմբռնենք յետոյ, երբ յետոսկեդարեան հայերէնի յատկութիւնները մասին խօսենք: Բայց թէ այդ հատուածները Խորենացու գրչից չեն, դրա համար աւելի զօրեղ ապացոյց է նրանց տաղաչափական արուեստը: Խորենացին արձակ է գրում իր պատմութիւնը, ուստի և տաղաչափեալ հատուածները իրը չեն:

Բայց երբ ասում ենք թէ այդ հատուածների լեզուն հարազատ է, պէտք է անել բառը իր քաղաքական իմաստով: Հատուածների լեզուն ճշտու նոյն է Ե. գարի

հայերէնի հետ. բայց Ե. զարի հայերէնը չէր կարող ճշտիւ նույն լինել և. Ք- 180 թուի, այսինքն 5-ն զար ստաջուայ հայերէնի հետ: Արդ՝ վիպասանական երգերի հնագոյն կտորները անշուշտ այդ ժամանակից են և հետեւաբար պետք չէր որ նոյն լինէին Ե. զարի հայերէնի հետ: Այս անելից դուրս գալու համար մենք պետք է ընդունենք ուրեմն հետեւեալը. — վիպասանական երգերը գրուած էին իրենց ժամանակի հայերէնով. բայց ըստ որում ապրում էին նրանք ժողովրդի մէջ, ուստի զարուց զար հետզհետէ ենթարկուցին այն ձեւափոխութեանց, որոնք մտել էին հայերէն լեզուի մէջ: Օրինակի համար եթէ Վահագնի երգի մէջ հուր ճիւղ բառերը այն հընարոյն ժամանակ *pur per* ձեւն ունէին, հետըզհետէ անցան այն բոլոր ձեւերից՝ որ կրեց խ բազաձայնը վերջապէս հասնելու համար ճ ձեւին: Ճիշտ այնպէս, ինչպէս նոյն երգի յաջորդ տողի մէջ մենք այսօր կարդում ենք *մորու*, առանց նոյն իսկ իմանալու թէ հին ձեւը *մուրու* էր թէ *մուրու*, բայց հաստատ իմանալով հանգեր ձեւն անշուշտ *մորու* չէր:

Վերջապէս կարելի է նոյն իսկ որ իտրենացու և Մագիստրոսի ժամանակ այդ երգերը ճշտիւ այնպէս չ'ընդունէին՝ ինչպէս գրուած են, այլ մի քիչ տարբեր արտասանութեամբ, և Պորենացին և Մագիստրոսը վերածած լինէին իրենց իմացած գրական հայերէնի արտասանութեան: Այսպէս ենք անում այսօր մենք էլ. երբ լսում ենք ժողովրդի բերինց՝

Առաւօտուն կ'ենլէս, երեսդ վըլս,  
ամենայն հանգստութեամբ թղթի վրայ արձանագրում ենք՝

Առաւօտուն կ'ենլենս, երեսդ լուս(\*):  
Մի քանի տեղ յայտնապէս երեւում են Պորենացու սրբագրութիւնները, որինակ՝ Արտաշէսի երգի վերջում էր մէջք, ի մէջս, զմէջք փխ. զվազ և հասուցանելով փոխանակ հասուցեալ յետին ձեւափոխութիւններ են: Սաթենիկի երգի մի մասը (տող 19-21) ամբողջովին Պորենացուց է անշուշտ:

(Ե-բ.) ՊՐՈՑ. Հ. ԱՃԱՌԵԱՆ

(\*) Զեբաք, Ազգային Գասօթարականիւն, Պօլիս, 1876, էջ 98:

## ՍՈՒՐԲ ՏԵՂԵԱՑ ՀՈՎԱՏԱՐՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ

Պելյուրե հրատարակուող *Le Jour* թերթը իր Յունիս 4 բուից մէջ եւ *Le Soir* թերթը իր Յունիս 7 բուից մէջ հրատարակած են հետեւեալ գրութիւնները Սրաւաղէմի Սուրբ Տեղիւց տուրջ վերջերս յարուցուած նոր եւ օտարօրինակ վեճի մը մասին:

Կ'արտասպենց զանոնք նոյնութեամբ, եւ կը հրատարակենց այն յայտարարութիւնները զորս Ամենապատիւ Ս. Պատրիարք Հայրը բրամ է Մերք Շաւարե Սելոյնեանից, անոնց օտարփաձ հարցին տուրջ:

### Pour la protection des Lieux Saints Cité du Vatican, le 3 june AFP

Une note a été adressée le 4 mai dernier par la délégation romaine de la Custodie de Terre Sainte à toutes les puissances intéressées dans la question de la Palestine, a révélé à la presse le père Zanella, chef de cette délégation, qui a ajouté que dans cette note, remise aux représentants diplomatiques de la France, de la Grande-Bretagne, des Etats-Unis, de l'Egypte et des autres pays de la Ligue arabe, ainsi qu'au Grand-Rabbin de Rome, pour qu'elle soit transmise à l'Agence juive, les pères Franciscains, qui ont la garde des Lieux Saints depuis le XIIIème siècle, demandaient une intervention auprès des deux parties en conflit en vue du respect de ces Lieux, ainsi que des œuvres confiées à ces religieux.

La Custodie recommandait également que des pressions soient exercées pour aboutir à une trêve. Le délégation romaine de la Custodie a appuyé en outre auprès de l'ONU la constitution de Jérusalem en ville libre, demandant que le mandat de cette administration soit confié à la Custodie, "qui, pour être présente en Palestine depuis le départ des Croisés, jouit d'un prestige incontestable tant auprès des Arabes musulmans que des Juifs, et suggérant l'envoi de vivres et de médicaments pour les malades, les enfants, et les vieillards de Palestine, ainsi que la création d'une milice à qui serait confiée la protection des Lieux Saints.

### Conflit entre Latins et Orthodoxes sur la garde des Lieux Saints

Un centre de formation d'une «milice» appelée à protéger les Lieux Saints de Palestine a été créé à Rome sous les auspices de la «Délégation de Terre Sainte». Ce centre s'occupe de l'enrôlement des volontaires des toutes nationalités et de religion catholique. La milice, précise un communiqué, «aura une fonction purement protectrice et assurant son statut: elle entend se garder de toute ingérence dans les questions locales palestiniennes». La secrétairerie d'Etat du Vatican est au courant de la formation de cette milice.

Le Patriarche grec-orthodoxe d'Alexandrie Mgr. Christophoros s'élève, dans une note remise à la presse contre la demande présentée par la Custodie de Terre Sainte pour que Jérusalem, jouissant d'un statut de «ville libre», l'administration en soit confiée aux Pères franciscains, gardiens des Lieux Saints depuis le XIIIème siècle. Le Patriarche orthodoxe d'Alexandrie fait valoir que les Franciscains ne sont en Palestine que depuis le XIIIème siècle, alors que les moines grecs s'y trouvent depuis le IVème siècle et qu'ils étaient déjà connus des Croisés sous le nom de «Confrérie byzantine du Saint Sépulcre».

Le Patriarche en conclut que les orthodoxes seuls ont par tradition, le droit d'assurer la garde des Lieux Saints et l'administration de la «ville libre». Le Patriarche annonce qu'il se rend à prochainement à Jérusalem ou il entend défendre ce point de vue partagé dit-il, par le Patriarche orthodoxe de Jérusalem.

Մեր Աեւջօնքնան Ա. Արքուպոս եւ Պաղեսինահայութեան ներկայ զգալիութիւններու ուղի իր աւելցած տեսակցութեան բնութային յառաջ բերած է երկու բերքերու մէջ երեւցած այս գրութիւնները եւ փափաքած է աւելնալ Ս. Պատրիարք Զոր տեսակէտ անոնց բովանդակութեան մասին:

Ըստ այլ գրութիւններուն Լատին եկեղեցիներու Սուրբ Տեղեաց Գիւսպոսիան պահանջած է որ Սուրբ Տեղեաց հոգատարու-

քիւնը իրեն յանձնուի նկատի ունենալով Լատինաց Պաղեսին գտնուիլը ԺԳ. դարէն ի վեր:

Աղեմանգրիոյ Յունաց Ս. Պատրիարք միւս կողմէ ձայն բարձրացուցած է Լատին եկեղեցւոյ այս նոր յաւակնութեան դէմ եւ իր տեսակէտներուն մէջ աշխատած է արծեցնել Յոյն վանականներու Պաղեսին գտնուիլը Գ. դարէն ի վեր: Ըստ Նորին Ամենապատուութեան Յոյն վանականները կը կոչուէին «Սուրբ Գերեզմանի Բիւզանդական Նոբարուրիւն»: Հիմնուելով այդ տեսակէտներուն վրայ նետաբար կը պահանջէ որ Ս. Տեղեաց պատասխանութիւնն ու նրուաորին ազատազաւի անպիտանութիւնը յանձնուի Յունաց: Ահաւասիկ թէ ինչ կ'ըսէ Ս. Պատրիարք Զայր այդ վեճին մասին:

— «Յարգանք ընծայելով հանդերձ վերոյիշեալ եկեղեցիներու հարազատ զգացումներուն եւ ձգտութիւններուն՝ մենք խորապէս զգածուած ենք այսպիսի խնդրի մը այսքան կանխահասօրէն յարուցուիլը տեսնելով, որ Ս. Երկիրն ու Սրբատեղիները տակաւին կրակի եւ աւերումի սպառնալիքին երթակայ են:

«Օրունն հրատապ հարցը Սրբատեղիներու ապահովութեան եւ պահպանումի հարցն է, Այդ է որ, Յերեկ եւ Գիշեր պէտք է զբաղեցնէ Սրբատեղիները սիրող եւ յարգող ամէն միտք:

«Միացեալ Ազգերու կազմակերպութեան ծնունդ տուող այս շրջանը կարեւորութիւն չի կրնար տալ անոնց որոնք հոգեկան արժէքներու համագրաւման կը ձգտին: Այդ արժէքները ինչպէս նաեւ Սրբատեղիները իրենց բնոյթով համարահային են, հիմնուած բուն իսկ պատմութեան զարաւոր տուեալներուն վրայ: Այդ տուեալները ընդունուած է հաստատուած են բոլոր այն եկեղեցիներուն եւ տէրութեանց կողմէ, որոնք ճշտած են տեսականապէս Սուրբ Տեղերու հոգատարութեան եւ վարչութեան կերպը:

«Արդարութեան, միակամութեան եւ եղբայրութեան ոգին է որ պէտք է ըլլայ բոլորիս ներշնչման աղբիւրը Երուսաղէմի մէջ: Այդ պարագային, զժուար պիտի չըլլար Գտնել զարչական ընկերովի ձեռք մը ներկայ Գոյապիտակի (Statu quo) հիման վրայ, որ ինքնին արգիւնքն է Սուրբ Եր-

կրին և Սուրբ Տեղեաց հաւատարիմ մնացած եկեղեցիներու բարեպաշտութեան և զոհարարութեան:

«Տարակոյսէ վեր է թէ Պապեստինի ապագայ սահմանադրութիւնը իր լաւագոյն ուշադրութիւնը պիտի ընծայէ Սրբատեղիներուն, յարգելու անոնց պատմական և հոգեւոր արժէքներու ամբողջականութիւնը:

«Ամէն պարագայի տակ, մենք այժմ կը վերապահենք մեր իրաւունքներու մասին՝ մեր ըսելիքները: Խնդրոյ առարկայ պահանջները պատմական տուեալներու վրայ հիմնուած ըլլալով, Հայոց եկեղեցին ևս կրնայ իր իրաւունքները արժեցնել լաւագոյն կերպով, Գրիստոնէութեան առաջին զարերէն ի վեր երուսազէմի մէջ իր ներկայութեան բերմամբ: Այս կէտին մէջ, ո՛չ մէկ եկեղեցի կրնայ զայն գերազանցել: Հայ ժողովուրդի և կղերականութեան կապը Սուրբ Երկրին և Սրբատեղիներուն հետ, ինչպէս անոնց զոհողութիւններն ու ճիգերը՝ զանոնք պահպանելու համար, շարունակուած են հեռուոր ժամանակներէ ի վեր անընդմէջ: Ո՛չ ոք կրնայ ժխտել այս ճշմարտութիւնը, և մենք ևս ներկայիս չենք ուզեր, մեր պահանջներուն ուժ տալու նպատակաւ յարուցանել այդպիսի խնդիր մը:

«Ոչ միայն այդպիսի խնդիր չենք ուզեր յարուցանել այլ ընդհակառակը կոչ կ'ուզուինք և կը հրաւիրենք բոլոր անոնք որոնք կը սիրեն Սուրբ Երկիրն ու անոր Սրբավայրերը որպէսզի իրենց մշտտեւ ազօթքներով և զոհարարութիւններով երաշխաւորեն Սուրբ Տեղեաց խաղաղութիւնը և ապահովութիւնը:

«Անոնց բոլորին համար Երկնքին օրհնութիւնները պիտի հայցենք միշտ»:



### Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

#### ՏՐՏՈՒՄ ԵՒ ԱՐԻՒՆՈՏ ՕՐԵՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

10 Յուլիս, առտուան ժամը 10ին մեծ ուումը մը ինկաւ վաճուցս Շոռաքաղի անիվներէն մեկուն եգբբին վրայ, ջախջախելով հոն եղող գինկոյէ ջրամբարը եւ բակին մէջ գտնուող երեք խոնամոցները ամբողջապէս, ծանրապէս վիրաւորելով երկու կիներ՝ որոնք այդ միջոցին կը գտնուէին իրենց սենեակներու մուտքին ետ: Ռումբի փռանքներ սանիքին վրայէն Նոր Աբեղաքաղ ցափեցին՝ վիրաւորելով ուրիշ հինգ անձեր եւս:

11 Յուլիս, զիշերը, մեր Ս. Փրկիչ վանքին մօտերը, գերմանական եկեղեցւոյ շուրջ, մեծ ականներ կը պայթեցուէին անուշի զրնցումներ պատճառելով շուրջի շուներուն: Կեսօրէն վերջ սաստիկ համազարկ սեղի ունեցաւ, եւ ուումբեր ինկան Հին Աբեղաքաղի սանիվներուն վրայ, որոնց պատճառաւ պատճառմով եւ Ս. Պատարազ սեղի շունցաւ:

12 Յուլիս, ումբակոծութիւն եւ իրացանակութիւններ կը շարունակուէին Մուսաղիմի ճակատի ամբողջ երկայնքին վրայ: Հականան կը գրաւէ King David պանդոկը, որ Միջ. Կարմիր խաչի հովանաւորութեան ակէր առնուած:

13-15 Յուլիս, ումբակոծութիւն եւ իրացանակութիւններ կը շարունակուէին: Հին բաղախի վրայ նետուած ուումբերէն Բանի մը հաս կ'իյնան Սողոմոնի օճաւորին բակը, պատճառելով 14 մաներ: Նոյն զիշերը ականներով օդ կը հանուին Յոպպէի դուռնէն դուրս պարիսպի կից յունաց վանքին պակասող կարգ մը տէներ: Յուլիս 14ի զիշեր օգնաւեր կը սաւառնին հին բաղախի վրայ եւ ուումբեր կը նետեն Սողոմոնի եւ Ս. Յարութեան օճաւորներու մուտքերուն ետ, առանց սակայն վնաս կարենալ պատճառելու: Իսկ Յուլիս 15ի զիշեր ուումբեր կ'իյնան մեր Մասենապարանքի եւ Ասանա բաղի մօտակայ փողոցին վրայ, բերել վնասներ պատճառելով:

16 Յուլիս, այս զիտրուան ռմբակո-  
ծութիւնը իր ուժգնութեամբ եւ տեսողու-  
թեամբ իրեն հաւատարմ չունեցաւ Երուսա-  
ղէմի արևմտեան եւ արևելքի տարածու-  
թեանը մէջ: Սօք ժամեր տարուակ բովան-  
գակ ֆալաֆր ենթարկուեցաւ ռուսներու թրն-  
գանօթներու եւ հրազեններու կարկուտին:  
Միայն հայոց վանքին վրայ աւելի էան հա-  
րիւր ռուսներ ինկան, պատճառելով ամեն-  
ուրեք ընդգրգած ու մեծ վնասներ: Շնորհիւ  
նախապէս ձեռք առնուած պատճառողա-  
կան զոլուաւորութեան, վանքն ներս միայն  
չորս թեթեւ վիրաւորներ ունեցանք: Ս. Յա-  
րութեան ցանաւին մերձ՝ յունաց վանքին վր-  
այ ինկող ռուսքի մը զոհ գնաց Մարազի  
հայ կարգիկ երիտասարդ մը, Փարսաձգ Տէր  
Ղազարեանը:

17-29 Յուլիս, թէև ոչ տեսական, բայց  
խճճալակի ռմբակոծութիւններ, թնդանօթա-  
ձգութիւններ եւ հրացանաձգութիւններ մէջ  
ընդմէջ տարուակուեցան ֆալաֆր բանագան  
մասերուն վրայ, պատճառելով բազմաթիւ  
նիւրական եւ մարդկային վնասներ:

**ՄԵՐԸ Ե. ՍՆԻՅՈՒՐԵԱՆԸ ՄԵՐ ՄԷՋ**

Յուլիս ամսուան ընթացքին (1-6) մեր  
մէջ ունեցանք Մէր Ե. Սելջոնեանը, որ  
միխրարութեան կարօտ հայ երուսաղէմի կը  
բերէր եկիպոսի առաջնորդին եւ եկիպոս-  
հայ ազգային իշխանութեանց եւ բովանդակ  
եկիպոսահայութեան համակրական զգացու-  
մեն ու խոստումները: Պատուական այս  
հայուն ներկայութիւնը այլապէս ուրախու-  
թեան առիթ մը եղաւ բարոյիս, որովհետեւ  
ժամահիւանդութեան մը նիւաններէն մազա-  
պուրծ եւ ապահիւած կրգար մեզի, ի զլուս  
նորէն արիւնեք ի վեր այնքան նախաձեռնով  
լծուած ազգային ծառայութեան գործին: Իր  
ժամեր հիւանդութիւնը ինչպէս բովանդակ  
ազգին, ճոյնպէս Նորին Ամենապատուաւորին  
Ս. Պատրիարք Զօր եւ բովանդակ Ս. Յակոբ-  
եանց Միաբանութեան անդամ իր բարեկամ  
հայրերուն պատճառեց խոր մտահոգութիւն  
եւ ցաւ, ահա թէ ինչու անակնկալ միխրա-  
րութեամբ կը լքուէինք ի սես այս բանկա-  
զին կեանքին ազգին եւ մեզի բաշխուելուն:  
Յետոյ իրմով կը զգայինք սփոփանքն ու միխ-  
րարութիւնը, մտածելու թէ՛ Լ. Ք. Ը. Միու-  
թեան անմիջական ու նախախնամական նը-

պատճեն լեռոյ, եկիպոսահայ զաղութը եւս,  
ուրիշներու կարգին կը մտածէր մեր մասին, եւ  
պատճառասկանութիւն ցոյց կուտար իր եղ-  
բայրական օժանդակութիւնը բերելու մեր  
հոգեկան ու նիւրական այս ցանցապին:

Յուլիս 3ին պատրիարքարանի դահլիճին  
մէջ ի պատիւ Մէր Ե. Սելջոնեանին եւ ի-  
րեն ընկերացող իր զարմիկ Տօթք. Շահան  
Սելջոնեանին, օրուեցաւ թէյտեսղան, ներ-  
կայ էին հոյեանորհ հայրեր եւ նմանատա-  
րական Մարմնի անդամները:

**ՊԵՐ. Տ. ԽՈՐԷՆ ԵՊՍ. ԲԱՐՈՅՆԱՆԸ  
ՄԵՐ ՄԷՋ**

Յուլիս 22ին ուրախութիւնն ունեցանք  
երկրորդ անգամ մեր մէջ ունենալու Անթի-  
լիասի նորապսակ եւ ամեն բարեմասնու-  
թիւններով օծուն Պեր. Տ. Խորէն Նախկու-  
պոսը, որ մեզի կը բերէր Կիլիկիոյ Արոռի  
մեծ սիրէ կարողիկոսի եւ Լիբանանի հա-  
յութեան ուսարհութիւնն ու նիւրական խոս-  
տումը:

Ն. Գերապատուութիւնը առաջին այցե-  
լութեան իր հետ բերած էր Լ. Ք. Ը. Միու-  
թեան Պաղեստինի աղէտահար հասարակու-  
թեան յանցալուցած հինգ հազար ունկի չե-  
փեր եւ դեղորայք, իսկ իր երկրորդ այցե-  
լութեան, ինչպէս քսիք, Նորին Ս. Օծու-  
թեան նիւբաւ ընտրիւ Լիբանանի մէջ ե-  
լած հանգանակութեան արդիւնքը, շուրջ  
15.000 սուրբական:

Յուլիս 25ին ի պատիւ Նորին Գերա-  
պատուութեան պատրիարքարանի դահլիճին  
մէջ սարհուեցաւ թէյտեսղան, որուն ներկայ  
էին Միաբանութեան անդամներ եւ նմանա-  
սարական Մարմնի մաս կազմող բոլոր առ-  
խասաւորները: Սիռն յանուն Նորին Ամենա-  
պատուութեան, Ս. Յակոբեանց Միաբանու-  
թեան եւ Պաղեստինի բովանդակ հայ հասա-  
րակութեան իր երախապիտութիւնը կը յայտնէ  
այս երկու բարի սամարացիներուն, Մէր Ե.  
Սելջոնեանին եւ Պեր. Տ. Խորէն Եպս. Բա-  
րոյեանին եւ իրենցմով պայմանաւոր բոլոր  
մեծարելի անձնաւորութիւններուն, ազգային  
մարմիններուն եւ բարեսիրտ նախաձեռնու-  
նուն, որով այնքան բարեպատութեամբ կը  
զանան եւ կը նիւթեն բարիք՝ որուն այնքան  
պէտք ունի Պաղեստինի աղէտահար հայու-  
թիւնը: Յրնենալ ըլլան թող բարեգործութեան

սերմնացանները եւ սերմը՝ որուն հոգեկան եւ ներթափանցաբար այս օրերուն մանաւանդ տւելի քան կենսասու է:

### Օ Գ Ո Ս Տ Ո Ս

Օգոստոս ամիսը համեմատաբար խաղաղութեան օրըն մը եղաւ, այսուհանդերձ անկապկապ եղան յանախակի հրայանմանները: Օգոստոս 17-ին հրեկից գրառնապատուները կը գրաւեն Բարձր Գոմիսիոնի ապարանքը, արաբ զոյները եւ հրեկից զիւղասեռ սական վարժարանը, որոնք Միջուղային Կարմիր խաչի հովանաւորութեան ներքին են: Յաջորդ օրը սակայն արաբական ուժերը կը յաջողին վերագրաւել Բարձր Գոմիսիոնի շէնքը, իսկ հրեկից ուժերը իրենց գրառնան ներքին կը պահեն արաբ զոյները ու օրջակայքը: Յետոյ սակայն գրաւեալ երկու շէնքերն ալ Միջուղային Կարմիր խաչին կը վերագրուին, եւ այս կերպով յանդիւրը կը փակուի:

Օգոստոս 1-3 Կոմս Պերնասօր այցելեց Ամման տեսակցելու համար Ն. Վ. Ապտուլաբազաւորին հետ Պաղեստինի գաղթականներու հարցով: Օգոստոս 2-ին եկաւ Սուլայիմ, ժամը 1.30-ին ճաշեց Սուլայիմի արաբական ուժերու ընդհ. հրամանատար Ապտուլաբազաւորին հետ: Կեռքէն վերջ անցաւ Սուլայիմի մօտ քաղաքային, տեսակցելու համար հրեկից ներկայացուցիչներուն հետ, Սուլայիմի ապագինման վերաբերեալ հարցերով: Օգոստոս 3-ին կոմսը այցելեց Ռամալլահի գաղթականները, յայտնելով իր ցար անոնց վիճակուած բժուատուքները համար:

Օգոստոս 3-11 զիւրերը սեւական հրաւանմանները կը շարունակուին: Օգոստոս 9-ին Կոմս Պերնասօր նորէն եկաւ Սուլայիմ, այցելեց Օմարի մզկիթը եւ Ս. Յարութեան տաճարը, անձամբ ստուգելու ուրբակոծութեան վնասները: Օգոստոս 10-ին կոմսը շարունակեց իր տեսակցութիւնները հրեայ եւ արաբ ներկայացուցիչներուն հետ Սուլայիմի ապագինման եւ քաղաքի ջուր բերելու հարցերով:

Օգոստոս 11-ին նորէն կ'այցելէ Ռամալլահ եւ Լաթրուն ապա Սուլայիմ, ուրկէ կը մեկնի Հռոմ:

Օգոստոս 11-20 ուրբակոծութիւններ տեսնուին կ'ուսնեան քաղաքի զիւսուոր կետերուն վրայ: Օր կը հանուին Լաթրունի ջուրի կայանները: Օգոստոս 17-ին հրեկից գրառնապատուները կը գրաւեն Բարձր Գոմիսիոնի ապարանքը, արաբ զոյները եւ հրեկից զիւղասեռ սական վարժարանը, որոնք Միջուղային Կարմիր խաչի հովանաւորութեան ներքին են: Յաջորդ օրը սակայն արաբական ուժերը կը յաջողին վերագրաւել Բարձր Գոմիսիոնի շէնքը, իսկ հրեկից ուժերը իրենց գրառնան ներքին կը պահեն արաբ զոյները ու օրջակայքը: Յետոյ սակայն գրաւեալ երկու շէնքերն ալ Միջուղային Կարմիր խաչին կը վերագրուին, եւ այս կերպով յանդիւրը կը փակուի:

Օգոստոս 20-31 բացառիկ եւ նոր զեպքեր չպատահեցան: Քաղաքի զիւսուոր զորքերուն շուրջ յանախաղեպ եղան ընդհանրութիւններ եւ ուրբակոծութիւններ: Օգոստոս 30-ին 20 նաւթօրգասար օրօպլանտ Թէլափիլէն Սուլայիմի մէջէն անցան օդի վրայ:

Հետեւեալ զոյները ունեցած են Յուլիս-Օգոստոս ամիսներու ընթացքին.

3 Յուլիս — Ս. Արքուդյա ասագ զոյն զոնապան Մանուկ Սերայարեան, Մարաշի՝ 60 տարեկան, որ զոն զոնց պատահական զոյնի մը:

16 Յուլիս — Փարամազ Տ. Ղազարեան, Մարաշի՝ 35 տարեկան:

30 Յուլիս — Սուլայիմի Զաքարեան, Սուլայիմի մէջէն՝ 32 տարեկան, որ զոն զոնց պատահական զոյնի մը:

Որոնց կը մարտնչեն հոգիի խաղաղութիւն եւ յաւիտեան կանգնած:

(Շար.)

ԱՄՍՕՐԵԱՅ ԼՈՒՐԻՐ

● 2 Յուլիս Ուրբ. — Յետմիջօրէի Ս. Պատրիարքը Հայրը նախագահեց երեկոյեան պաշտամունքին և վաղուան տօնի նախատանակին:

● 3 Յուլիս Եր. — Ս. Զօհմ մեղի Գրիգորի Լուսաւորչին, յիսուակ էլանելոյն ի վերապէն. Ս. Պատրիարքը Հայրը նախագահեց առաւօտեան պաշտամունքին և ներկայ գտնուեցաւ Ս. Պատրիարքին, ժամաբարն էր Հօգ. Տ. Միւռնոն Վրդ.: Երեկոյին, Ս. Պատրիարքը Հայրը նախագահեց վաղուան տօնի նախատանակին, — ժամը 7ին պատրիարքաբանի սրահին մէջ, թէշապեղան տրուեցաւ ի պատիւ եգիպտահայոց պատուիրակ Մեթր Ետարը Սեւոյեանին. ներկայ էին նոգէշերու հայեր և Երուսաղէմի կարօտելոց ինամատարակն Մարմնի ըուրը անգամները և օտանդակ գործակիցները: Ն. Ամենպատուութիւնը ներկայացուց օրուան պատուոյ ՚իբը և անոր առաջնութեան նպատակը: Իր երախտագիրտական աննաշխարհ զգացումները յայտնեց եգիպտահայոց առաջնորդ Գեր. Սրբազանին, Աղգային Պատ. Մարմններու և հաստատութեանց, ինչպէս նաև բովանդակ եգիպտահայոց նկատմամբ, պաշտօնտիրանայութեան տալիսպին հանդէպ իրենց յայտնաբերած մարդասէր և վեհանձն վերաբերմունքին համար: Յետոյ խօսք առին ներկայ հայերէն Հօգ. Տ. Տ. Սուրէն, Նորայր, Հայկազուն, Սերուրբէ, Հայրիկ և Միւռնոն վարդապետներ, պր. Բիւզանդ Ալէքսանդր և պր. Ս. Պալպոսեան, ներկայացնելով պաղեստինահայութեան տալիսպին ծախքը և իրենց շնորհ բարխտագիրտութեան զգացումները: Յետոյ խօսք առաւ Մեթր Ե. Սեւոյեան և զգացուած լեշտերով և զեղեցիկ ատնարանութեամբ, ներկայացուց եգիպտահայոց զգացումները պաղեստինահայութեան զօրքախտութեան հանդէպ, և վստակեցուց թէ եգիպտահայութիւնը պիտի ընէր իր կարելին ամօքելու Ս. Աթոռոյս և անոր հօտին ցաւն ու վիշուր:

● 4 Յուլիս Գիր. — Տօնի հարստիկէ կնկեղեցոյ Ս. Էջմիածնի. Ս. Պատրիարքը Հայրը նախագահեց առաւօտեան պաշտամունքին և ներկայ գտնուեցաւ Ս. Պատրիարքին, ժամաբարն էր Հօգ. Տ. Հայկազուն Վրդ.: Զարդեց բնաբան ունենալով Սեփայք շինեցուց օուրը Պատրիարքին լուսոյ շատրվան խոսքը: Զկնի Ս. Պատրիարքի Ս. Էջմիածնի և Հայրապետական մաշիմանքը տեղի ունեցաւ:

● 10 Յուլիս Եր. — Առաւօտեան ժամը 10ին մեծ մօրքը մը ինկաւ Եորթթաղի արեւելեան մասի տանեցեց եզերան վրայ: Զայնտից տանուց չբամբարը և բակի երեք խոհանոցները իրենց բովանդակութեամբ, վերաւորելով Օր. Գուհարիկ Բազմուցեանը և Տիկին Եւերիկ Թօփոսազակեանը և հինգ ուրիշներ մտակայ Արեղաթաղի նորաստեղծութեան մէջ:

● 11 Յուլիս Գիր. — Ամսոյս 7էն սփանալ

չարունակական ուրախութեան նետեանքով Ս. Պատրիարք տեղի չունեցաւ:

● 15 Յուլիս Եր. — Գիշերուան ժամը 9.45ին Ս. Բաղաքը օդային ուրախութեան երթարկուեցաւ. ուսմբեր ինկան Սողոմոնեան տանարի բակի և Ս. Յարակեան տանարի գաւթին մէջ: Ս. Յարակեանց վանքին կիրաղէնիկան Մատնազարանի առջև և ուրիշ տեղեր աւերներ գործելով:

● 16 Յուլիս Ուրբ. — Գիշերը Ս. Բաղաքը ունեցաւ իր աննախընթաց ուրախութիւնը. 500է աւելի ուսմբեր ինկան քաղաքի զանազան մասերուն վրայ: Անոնցմէ՝ աւելի քան հարիւրը վանքի և Ս. Յարակի շրջակայքին վրայ, սատարիկ աւերներ պատնառելով, վերաւորելով քաղմաթիւ մարդիկ:

● 18 Յուլիս Գիր. — Գիւս Նոխարաց Ս. Զօհմ մեղի Գրիգորի Լուսաւորչին, անցեալ կիրակիէն ի վեր շարունակուող ուրախութեան նետեանքով, զարած կարելի չեղաւ Ս. Պատրիարք մատուցանել:

● 21 Յուլիս Դշ. — Կէսօրէ առաջ, Ամեն. Ս. Պատրիարքը Հայրը, ընկերացութեամբ Հօգ. Աւագ թարգմանի Գեղեցեցազուց Լիպպատեանը նաւորական այցելութիւն տուաւ Գեղեցեցայի աղգային տօնին առթիւ: — Յետմիջօրէի, Ս. Պատրիարքը Հայրը նախագահեց երեկոյեան պաշտամունքին և վաղուան տօնի նախատանակին:

● 22 Յուլիս Եր. — Ս. Թարգմանաց վարդապետն մեղք Մանակայ եւ Մերապայ. Ս. Պատրիարքը Հայրը նախագահեց առաւօտեան պաշտամունքին և ներկայ գտնուեցաւ Ս. Պատրիարքին, ժամաբարն էր Հօգ. Տ. Միւռնոն Վրդ.: Զարդեց Հօգ. Տ. Հայկազուն Վրդ.: բնաբան առնելով Ս. Թարգմանաց Եորթթաղի Ա. տունը շրջ զարդարեցին. ցոյց տուաւ թէ Թարգմանաց գործը, աւելի մեծ յաշիմանակ մըն էր քան սուրբ և կրակով շահուած յաշիմանակները: — Գեր. Տ. Խորէն Եպս. Բարոյեան Ս. Աթոռ ժամանեց և ընդունուեցաւ Ս. Պատրիարքը Հօգ կողմէ:

● 23 Յուլիս Ուրբ. — Երեկոյեան ժամը 7ին պատրիարքաբանի մէջ թէշայեան տրուեցաւ ի պատիւ Գեր. Տ. Խորէն Եպս. Բարոյեանի, ներկայ էին Հօգ. Հայրիկ և ինամատարակն Մարմնի ըուրը անգամները ու գործակիցները: Ամեն. Ս. Պատրիարքը Հայրը ներկաներուն ներկայացուց Երթթաղի պատուոյ հրաւր: զրուստուելով տանոր ազնուութիւնը և զուհաբերութեան զգացումները իր և ինամատարակն Մարմնի աննախարգարի և շերտ շնորհակութիւնը յայտնեց Նորին Ս. Օծութիւն Գիրիկի Վեհ. Կաթողիկոսին, անոր ընձեռած անվերապակ աջակցութեան համար, Գէրջմիթի այն ազնիւ աղգայնաց օրոք յիշած էին Երուսաղէմը այնչափ վեհանձնօրէն: Նորին Ամենպատուութիւնը ամփօփ կերպով ներկայացուց ինամատարակն աշխատանքները և Ս. Աթոռոյս անկաշխութիւնը Սփիւռքի բարխտաւոր զարգացմանը: Յետոյ խօսք առին Հօգ. Տ. Տ. Նորայր, Հայկազուն և Միւռնոն վար-

զապեաներ, և պր. Բիւզանդ Սէլէրէնան, իրենց որդիական յարգանքն ու սէրը մատուցանելով Նորին Ս. Օծուածին և Երախտարկապետական զգաւունները Կիլիկիոյ Թեմի հայու թեան: Գեր. Սըրբազանը տուաւ ներկաներուն Նորին Ս. Օծուածին Վեհ. Կաթողիկոսի օրհնութիւնը և անօր սերն ու համակրանքը հանդէպ պաշտօնատեւաթեան: Իր ցովանակութիւնը յայտնելով ինչա՛մատարական Սարմիի աշխատանքին նկատմամբ, վստահեցուց թէ Կիլիկիոյ բովանդակ հայու թիւնը պաշտօնատեւաթեան կողքին պիտի կանգնէր անոնց տառապանքի բովանդակ շրջանին մինչև որ անոնք իրենց տուններուն մէջ հաստատուէին: Հանդէսը փակուեցաւ Նորին Ամենապատուաթեան օրհնութեամբ:

● 24 Յուլիս Եր. — Յետ-միջօրէի, Ս. Գատրիարք Հայրը նախագահեց երեկոյեան պաշտամունքին և վաղուան տօնի նախատեսակին: — Գեր. Տ. Խորէն Եպո. Բարսիլեան մեկնեցաւ Պէյրուս:

● 25 Յուլիս Կիր. — Գիւն Տիոյ Ս. Առաւմաճմնի. Ս. Գատրիարք մատուցուեցաւ ի Ս. Յակոբ. մեր Գողգոթայի մատարան մէջ. ժամարարն էր Հոգ. Տ. Հայկապետ Վրդ.:

● 26 Յուլիս Բշ. — Երուսաղէմի Անդրեական Ընդ. Հերպատոսը իր հետեւորդներով այցելութիւն տուաւ Ամեն. Սրբազան Գատրիարք Հոր, և պատուաթիւրուեցաւ պատրիարքարանի սրահին մէջ:

● 1 Օգոստ. Կիր. — Ս. Գատրիարք մատուցուեցաւ ի Ս. Յակոբ. ժամարարն էր Հոգ. Տ. Բարգէն Վրդ.:

● 7 Օգոստ. Եր. — Յետ-միջօրէի, Ս. Գատրիարք Հայրը նախագահեց երեկոյեան պաշտամունքին և վաղուան տօնի նախատեսակին:

● 8 Օգոստ. Կիր. — Վարդապետ. Ամեն. Ս. Գատրիարք Հայրը մատուց. Ս. Գատրիարք ի Ս. Յակոբ, և քարոզեց բնարան ունենալով իրայց մեր ամենեկուն բացաւ երեսօք զփառան Տեառն իբրև ընդ հայնի տեսեալ, ի նոյն պատկեր նորոգիմք՝ փառաց ի փառս, օրդէս և ի Տեառն Հօգուոյ (Ք. Կրնթ. Գ. 18) Մեկնարանելով առաջնալիս խօսքը ըսաւ զկը հաւատանք որ մահկանացուն մարգուն աչքերը չեն կրնար տեսնել զԱստուած. իր յախտնական անուանան փառաց մէջ, բայց կրնան տեսնել անօր այդ փառքին ցուցանում Տէր Բխուսի անձին մէջ անոր նկարագրին ու գործին մէջ, և անոնք որ սուրբ են օրոտով կրնան տեսնել զԱստուած Անոր մէջն:

● 14 Օգոստ. Եր. — Տօն Ս. Թաղէտի առաքն-

յոյն մերոյ և Սանդիսայ կուսին. մարտնչութեան պատեհաւ Ս. Գատրիարք Հմատուցուեցաւ: — Ս. Աստուածածնայ պատարագները օրոնք Յունուսար ամեն իվեր զարած էին, վերահասեցան այսօր. ժամարարն էր Հոգ. Տ. Հայկապետ Վրդ.:

● 15 Օգոստ. Կիր. — Ս. Գատրիարք որ պիտի մատուցուէր ի Ս. Յարութիւն մեր Գողգոթայի մատարան մէջ, տեղի չունեցաւ, Ս. Յարութիւն տանող համբան ուրախութեան տակ ըլլալով: Ամեն. Ս. Գատրիարք Հայրը առաւօտուն քալելով իջաւ Ս. Աստուածածին ի Գեթեմանի և ներկայ գտնուեցաւ Ս. Գատրիարքին որ կը մատուցուէր Ս. Գեթեմանին վրայ և Հեթում թագաւորի Ս. Սիդանին, երգուքն ալ մերկացուած իրենց հոգ զարգարանքներէն և բազմաթիւ կանթեղներէն: Տահալը ամբողջութեամբ նոյն պատկերը կը ներկայացնէր առանց կորսնցնելու իր խորհրդատուութիւնը, ընդհակառակը կարծես անկի ցոլեցկացած էր առանց իր պահուանքներուն: Նորին Սրբազնութիւնը տանար զանազան մասերը մի առ մի ալքէ անցուց և մեր Ս. Սիդանները և զարկերը վերահաստատելու հրահանգներ տուաւ ևս քալելով վերագարծաւ պատրիարքարան:

● 22 Օգոստ. Կիր. — Ս. Գատրիարք մատուցուեցաւ ի Ս. Յակոբ. ժամարարն էր Հոգ. Տ. Յակոբ Վրդ.:

● 28 Օգոստ. Եր. — Գեթեմանիի ճորը վըտանգուած ըլլալով՝ վաղուան տօնի առթիւ ըլլալիք պաշտօնունքները ի Ս. Աստուածածին, զանց առնուեցան, Նոյնք տեղի ունեցան ի Ս. Յակոբ:

● 21 Օգոստ. Կիր. — Վերափոխումն Ս. Առաւմաճմնի. Ամեն. Ս. Գատրիարք Հայրը պաշտօնական թափօրով և զնացքով Ս. Աստուածածին մեկնեցաւ, մատուց. Ս. Գատրիարք՝ Ս. Կոյսի գերեզմանին վրայ, և քարոզեց բնարան ունենալով ընդ հաւատարմի մինչև ի մահ և տաց քեզ զպսակն կենաց (Գալատ. Յովն. Բ. 10), Նորին Սրբազնութիւնը բացատրեց օրուան տօնին խորհուրդը: Գողգոթայի պատուաթեան և թաղման արարողութեան չէ որ եկած ենք ըսաւ, այլ յաղթանակի և պսակագրութեան տօն մը կատարելու, երկարութիւն թուեց Ս. Կոյսին նկարագրին այն բոլոր զոհար յատուութիւնները օրոնցմով երկնքի մէջ կազմուեցաւ անօր յախտնական փառքի պսակը: Այդ էր Ս. Կոյսի հաւատարմութեան վարձատրութիւնը բոլոր անոնք օրոնք ցմահ հաւատարիմ կը գտնուին Աստուծոյ և Անոր յայտնութեան:

# ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տ. ԶԱՐՄԱՅՐ Ծ. Վ. ԿԷԶԻՒՐԵԱՆԻ

## ԳԵՐ. Տ. ԶԱՐՄԱՅՐ Ծ. ՎՐԳ. ԿԷԶԻՒՐԵԱՆԻ

Եկեղեցական, Գրական և Հանրային Գործունեութեան

65-ամեայ Յոբելեանը

Իսթանպուլահայ հանայնիին մատուցած ծառայութեան և ժողովրդական շրջանակներու միահամուռ շարժանքին ընդառայ երթալով, Ֆերիհոյի Քաղ. Խորհրդոյ նախաձեռնութեանը և հաւանութեանը Լեզ. հոգեւոր Իշխանութեան, կազմուած է Յոբելիական Յանձնաժողով մը, որ պատաստութիւններ կը տանէ յառաջիկայ աշխատանքներու հայ մտերոյ երեսնի վաստակաւոր, հեղինակ, ուսուցիչ և մեր սերնդի ու ներսէնի եկեղեցականներէն, այժմ Ֆերիհոյի քաղաքի, ԳԵՐ. Տ. ԶԱՐՄԱՅՐ Ծ. ՎՐԳ. ԿԷԶԻՒՐԵԱՆԻ գործունեութեան 65-ամեայ Յոբելեանը:

Յանձնաժողովը՝ որուն կ'անդամակցին մատուցած և ստեղծական դասու ծանօտանաւորութիւններ, ձեռնարկած է նրատարակութեանը յիշատակարան-մատենակ մը, որ պիտի պատկերացնէ ձեռնարկարդ Յոբելեանին կիսակն ու թեղուն գործունեութիւնը: Ահա՛ գիտաւոր գիծերը. —

Աշխարհական ստուկով Աւետիս Կեզուրեան, ծնած է 1885ին Սիվաք. ուրիկ իր անուանի աշակը խոր՝ Ալազուրի Քարէս Պատեւի Կեզուրեանի հետ կ'սկսէ և Իսթանպուլ, շատ քիչ տարիներ: Ուսումնասեց այս պատանակին, իր ընտանիք ուղիւնութեանը և ինքնաշխատութեանը շուտով իր կեանքի և գործունեութեան ուղին կը գծէ մեկէ աւելի մարզերու վրայ, և կը դառնայ ապագայ խմբագիրը, հոգեւորականը, հանրային գործիչը, մանուկ վաստակաւորը, ուսուցիչը և հեղինակը կրօնական դասագիրքերու: Բացի 10հ աւելի վիպական ու թատերական բարգմանութիւններէ, Տ. Զարմայր Ծ. Վրգ. Կեզուրեան Տեղեւն-Ստրագրուպէրը եղած է «Տաճար» և «Հայ Խօսակ» կրօնա-քառայական ու գրական հանդէսներուն:

Կրօնական ապարհզին մէջ, ան հաննյաւացած է իջար և արժանաւոր եկեղեցական մը՝ իր օրինակի կենցաղով, իր հետեւութեանը ու ձեռնահասութեանը:

Տ. Զարմայր Ծ. Վրգ. իր ուսուցչական ու քաղաքական պաշտօններէն զատ, գործունեակագործիչը թերտ է հանրային ծառայութիւններու, իբր անդամ Լեզ. Ընդհ. Ժողովի, Կրօնական Ժողովներու, Տեսուչ Խորհուրդներու և Երաժշտական յանձնաժողովներու, իբր հիմնադիր Բանաստեղծ Միութեան ու ձեռնահաս դաստիարակ եկեղեցականութեան զարգացման առարող շարանական ընկեր: Իր թափած ջանքերը զնահասութեանը արժանացած են Տ. Տ. Իզմիրեան Հայրապետին, Տ. Տ. Մահակ Կարողիկոսին, Տ. Տ. Բարգիկ Կարողիկոսին և Տ. Տ. Եղիշէ Արիպա. Դուրեան, Տ. Թորոզմ Արիպա. Դուրեան ու Տ. Մարտիկ Արիպա. Լարոյեան Պատրիարքներուն: Իսկ ներկայ Յոբելեանին առթիւ ան արժանացաւ Անթիպատի Վեհ. Կաթողիկոս Տ. Տ. Գարեգին Ա. Յովակիմեանի օրհնածիր Կոնդակին:

Տ. Զարմայր Ծ. Վրգ. Կեզուրեան տարիներ ի վեր բարեխառն քաղաքիչ և Ֆերիհոյի Ս. Վարդանանց Եկեղեցւոյն, և հակառակ իր յառաջացած տարիքին, եղյն ծանաղով ու նորի-ուրումով կը շարունակէ իր ծառայութիւնը Հայ եկեղեցիին և ազգին:

Սեպտ. տղերու մէջ ծանօտացնելով թաղամարդին Յոբելեանը, վստահ ենք որ անոր ի պատիւ տարուած մեծարանքի արտայայտութիւնը իր արձագանքը պիտի զսեկ հայ մտաւորին ու զինքը յարգողներու սրտին մէջ և կարելի աշակցութիւնը պիտի ընծայուի մեզի. յաւազոյնս կատարելու համար մեր վրայ ծանրացած պատասխանութիւնը:

Ի զինաց Յոբելիական Յանձնաժողովով Գործադիր Մարմնը		
Պատասխան	Մասնագրուպիչ	Մասնագրուպիչ
ՏՊԳ. Զ. ԳԱՐԵԿԵԱՆ	Ք. ԱԶԱՏԵԱՆ	ՏՊԳ. ԱՐՄԱՆԱՅՐ ՍՎԱՅԵԱՆ

Հաւցե. — Dr. H. Kapikoghlu  
Balo sokak No. 17  
(Stambui) BEYOGLU  
(Türkiye)

## Ա Ջ Դ

Կիլիկիոյ Կաթողիկոսարանի Հայց. Եկեղեցւոյ Կիրակօրեայ Դպրոցներու կողմէն  
բացուած է մրցում մը 150 իբ. ոսկիի կամ 50 արարի պարգեւատուութեամբ յաւազոյն  
յօրինողին ՄԱՂՓԱՆՓԱՔԱՅԼՆԻՓ մը 3 տունէ բազկացեալ, որ արտայայտ գլխաւո-  
րաբար հետեւեալ կեօերը.

ա. — Հայց. Եկեղեցւոյ Կիր. Դպրոցներու նպասակը (Կրօնաբարոյական Դաստիա-  
րակութիւն):

բ. — Նեօնիէ հայ երկսեռ աւակներուն նուիրուիլ իրենց Մայրենի Եկեղեցւոյն  
և Կիր. Դպրոցին:

գ. — Փառաբանութիւն (Ասուծոյ) եւ (հիմնադիրներուն)՝ մեր ցեղին հոգեւոր եւ  
դարաւոր ժառանգութեանց համար:

Մասնակցողներէն կը խնդրուի որչեւ իրենց ձեռագիրները Կաթողիկոսարան ամե-  
նէն աւր մինչև 31 Դեկտ. 1948: Իսկ ամօնք որոնք կ'ուզեն յաւելեալ տեղեկութիւններ,  
բոլ հանին գրել Տօրեկութեան հասցէին:

Մասնակցողներ կրնան եղանակի բնօրութիւններ եւս ընել, պայմանաւ որ այս  
վերջինը չկապեն մրցումի պարգեւատուութեան:

Հասցէ. —

Կիլիկիոյ Կաթողիկոսութեան  
Կիրակօրեայ Դպրոցներու  
Տօրեկութիւն  
Անթիլիս — Լիբանոն

Office of the Executive Director  
Church of Armenia Sunday Schools  
Armenian Catholicosate  
Antelias, Lebanon

### Հ Ո Յ Ս Տ Ե Ս Ը Ն

Ս. ԱԹՈՌՈՅՍ ՏՊԱՐԱՆԷՆ

ԵՂԻՇԷ ՎԱՐԴԱՊԵՏԻ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ

Էջ՝ 132

Գիմ՝ 15 Դան.

Գիմ ԵՒ ԿՅ

ԱԿԵՂԴԱՍԱ

Բանաստեղծական հասորը

Էջ՝ 48

Գիմ՝ 10 Դան.

ՀԱՏԸՆՏԻՐ ՊԱՏՍՈՒԱԾՔՆԵՐ

ՀԱՅԱՑՈՒՑ՝ Մ. Ե. Ն.

Ո. ՏՊԱՐԱՆՈՒԹԻՒՆ

Էջ՝ 247

Գիմ՝ 15 Պաղես. Դանեկան

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM — PALESTINE